



ԱՐՄԱ

Արևիկ

Կրճիկ
Բնակարան
Բնակարան

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	երես
— Երկու Յակոբոսները.	289
ԿՐՕՆԱԿԱՆ	
— Կեանքի արժեքն ըմբռնումը.	ՀԱՅՐԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ 292
— Ծնիլ եւ սեղծագործել.	Քրզմ. Ս. Վ. Մ. 296
Ի ՊԵՏՍ ԲԱՐՈՋՉԱՑ	
— Բարոյապետական արուեստի մասին.	Քրզմ. Թ. Ս. Գ. 299
ԲԱՆԱՍՏԵՂԺԱԿԱՆ	
— Փափաք.	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 304
— Կեանքին.	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 304
— Անանային.	Ն. ԿԱՅԱՐ 305
ԱՌՕՐԵԱՑ ՀԱՄՑԵՐ	
— Միտք եւ Սիրտ (5).	Յ. ՕՇԱԿԱՆ 306
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ	
— Ծրանակամ քննադատական երեք սիւները.	Ամբաստան ՊԱՐԳԵՒ ՏԷՐ ՅՈՒՀԱՆՆԷՍԵԱՆ 310
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ	
— Հայրապետանոց ի Հռոմկայ.	Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ 316
ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ	
— Երաժշտական պատմութիւնը (5).	ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԼԵԱՆ 318
ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ	
— Գրաբարը խօսակցական լեզու եր.	ՊՐՈՑ. Հ. ԱՃԱՌԵԱՆ 322
— Ս. դարի հայերէն բարբառները.	» » 326
Ս. ՅԱԿՈՒԹ ԴԵՐՍԵՆ	
— Տրտում եւ արիւնք օրերու պատմութիւն.	331
— Ամսօրեայ լուրեր.	332
Յանկ ցիւրոց 1948 տարւոյ.	334

Բ Ա Ժ Ն Ե Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգիրն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 10

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ Է

Հասցէ՝ *Rédaction de la Revue Arménienne SION*

Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE

Ս Ի Ո Ն

ԻՖ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1948

ՆՈՅԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 11-12

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԵՐԿՈՒ ՅԱԿՈՐՈՍՆԵՐԸ

Այս տխրոսին ներքև մեր եկեղեցւոյ պատմութիւնը կը ճանչնայ երկու սուրբեր, Յակորոս Տեսաճեղաբայր և Յակորոս Զբեբդեան, որոնք Նրուսաղէմի Սրբոց Յակորեանց Առաքելական Աթոռին երկու հիմնադիր և պաշտպան սուրբերն են նոյն ատեն։

Առաջինը կոչուած է Յակորոս «արդար» և կ'երևի պատմութեան ըմբին ուրոյն կերպարանքով և արժանիքով, հասուն տարիքի մը մէջ։ Անոր համար նորածին եկեղեցին անոր անձին շուրջ առաջին մէկ օրէն տածեց երկիւղած մեծարանք մը։ Քրիստոնէական եկեղեցւոյ անդրանիկ հոգևոր իշխանութեան մէջ առաջինը կը յիշուի ինքը միւս առաքեալներէն առաջ, ու իր կարծիքը մեծ կշիռ ունէր, Պօղոս իրեն ներկայացաւ իր առաքելութեան համարը տալու։ Ինքն էր որ իբր պետ սքանչանողական հոսանքին, իր անձին հեղինակութեամբը փրկեց առաջին օրերու եկեղեցին վտանգաւոր հերձուածէ մը, այս ամենուն համար էր անշուշտ որ Պօղոս զայն կը կոչէր եկեղեցւոյ սրահներէն մին (Գաղ, Բ. 9)։ Ու այս ամէնը կը բացատրեն բացառիկ այն դիրքը զոր ունեցաւ ան առաքելական խումբին մէջ՝ առանց երկրապատաններէն լինելու, և նախկին եկեղեցիին մէջ իբրև ունոր, անդրանիկ եպիսկոպոսք և գլուխը քրիստոնէութեան՝ յետ Քրիստոսի։

Իր վայելած այդ յարգանքն ու նամարումը բարձրօրէն արժեցուց անիկա լիովին բարի և բարեպաշտ կեանքի մը, արժանիքով։ Բայց անոր առաքելական սրտին կենդանի պրտկներն է մանաւանդ ճիւղողիկեայց կոչուած առաքելական աշխ թուղթին, զոր իրեն կ'ընծայեն եկեղեցական հին աւանդութիւնը եւ պարտաւածանչական գիտութիւնը։ Այդ թուղթին մէջ, որ նոր հտակարանի գրականութեան ամենէն սքանչեփ գլուխներէն մին է, Տեսաճեղաբայրը երևան

կուզայ ճշմարիտ քահանայապետի մը գիտակցութեան բովանդակ շուք և շնորհ-քովը : Կրօնքն ու կեանքը, բարոյականն ու աշխարհը, սրբութիւնն ու օրէնքը, հաւատքն ու գործը կը պարզարանուին անոր մէջ վճիտ զգացումներու և հանգ-չած մտածմանց այնպիսի մեծվայելուչ արամաքանութեամբ, որ բառերու ներքեւ անվրէպ կը լսես աստուածային հոգիի մը հետ շատ կանուխէն ամենամեծ մը-տերմութեան մէջ եղած սրտի մը ազնուական սրտփիւնները :

Իսկ Յակոբոս, որոտման որդիներու աւագ եղբայրը, ամենէն նախանձա-յոյզն էր առաքելական խումբին, ատոր համար էր զուցէ որ ան ընդունց Էջ-ին առաջին նահատակ առաքեալի պսակը Հերովդէս Անդրիպատի կողմէն, որ Հոով-մէն երեսագուրկ, հրեաները քծինքով սիրաշահելու և այդ կերպով իր զանր չկորսնցնելու քաղաքականութեան մը կը հետևէր, հալածեց Յիսուսի անունով ամէն օր աւելի մեծցող շարժումը, որուն տակաւին ոչ շատ առաջ գոհ ինկեր էր Ստեփանոս :

Գալով իր անզուլն մարմնի աւանդութեան, զերագանցօրէն երուսաղէսի Հայ Եկեղեցիին յատուկ, խորհրդաւոր ուրիշ իրողութեան մը արձագանգն ու հաստատութիւնը պէտք է լինի, զուլին զերեզմանը (= զլիսագիր) անունին տակ, Յակոբոս Վլխաղիբ, ինչպէս այնքան անուշ բերումով մը կը կոչէ զայն ժողովրդային զգացումը, այս կերպով առաքելական խումբին առաջին մարտի-րոսը հանդիսացաւ : Կարճ եղաւ իր կեանքը, բայց ոչ աննշան : Ոչինչ ունինք իրմէ իբրև գրուածք կամ մատենագրութիւն, որովհետև անոնց համար ժամա-նակն ու պատեհութիւնը զուցէ պակսեցան իրեն : Բայց ունինք իր ամենէն ազ-նուական մասը, իր գլուխը : Միտքը՝ որ կը ջուցնէ մեզի մեր ճամբան, դէպի մեր կոչումին ասպարէզը : Գլուխը որ կը կառավարէ յաճախ զմեզ աստուածա-յին իմացականութեան մը նշոյլներու բաշխումովը մեզի, երբ շուարինք յաճախ մեր ճակատագրին ու գործին ճամբուն վրայ :

Իսկ Յակոբոս Տեառնեղբայրը զերագանց խիղճ մը եղաւ, ժամանակա-կիցներէն «արդար» տիտղոսին արժանանալու չափ, որ պզտիկ արժանիք մը չէր հին իսրայէլի մէջ : Դարերով իսրայէլի մարդարէները արդարութիւն պա-հանջեցին, բայց ոչ մին անոնցմէ կրցաւ «արդար» մակդիրին արժանանալ : Ար-դար կը նշանակէր իսրայէլի հին ըմբռնումին մէջ, իբազործել բարին, ուղիւր տեսնել, գործադրել և պահպանել :

Երկու դար է որ, իմաստասէրներ, ընկերաբաններ, զրագէտներ և կրօնի ներկայացուցիչներ կը ջանան արդարութեան կշիռը հաւասար բռնել ու չեն յա-լողիր : Արդարութիւնը կը բարձրացնէ ժողովուրդները և կ'ստեղծէ բարգաւաճ շրջան անհատներու, կը նպաստէ մարդկային կեանքի բարօրութեան, ամենա-բոյժ ամօքիչն է թշուառութեան, զրդիչն ու մշակը առաքելութեանց և պատ-մութեան կնճառտ ու բազմապահանջ հարցը :

Միտք ու հաւատք, Յակոբոս Ջերեզեան գլուխն է, իսկ Յակոբոս Տեառնեղբայրը, հաւատքը դարաւոր այս հաստատութեան : Գլուխն ու սիրտը, ինչպէս անհատներու, այնպէս ալ հաւաքականութիւններու մէջ երբ կը ներ-դաշնակուին, կ'ստեղծեն զերագոյն հրաշքը, մտքի ու հոգիի հրաշքը, որուն բարիքներուն այնքան պէտք ունի աշխարհը : Այս Սուրբ Ուխտին մէջ, ի պա-

տիւ Սրբոց Յակոբեանց դարաւոր հաստատութեան և անոր սպասը ընողներուն, պէտք է խոստովանիլ թէ երբեք չէ աղօտած այս զոյգ զգայարանքները, որոնց խորհրդանիշ ու կենդանի աղբիւրները ան ծրարած կը պահէ դարերով իր ծոցին մէջ, «զլխադիր» ու «արդար» առաքեալներու սրբազան նշխարներովը:

Ի ոլոր անոնք, շքեղ թափօրը երախտաւորեալներու, որոնք իրենց անկշռելի գոհողութիւններով կենդանի պահեցին այս հաստատութեան մտքին ու հոգիին կանթեղը, երկու Յակոբոսներու նշխարներուն քովիկը, յուզումին տակը եզան դարերով անտարակոյս անոնց մտքին ու հոգիին: «Լոյս տեսանէ շունչ մարդկան», կ'ըսէ Առակաց զրքին հեղինակը, որ ուրիշ բան չի նշանակեր, բայց այն կենդանի և մտերմիկ կապը՝ որով առընչուած է մարդը Աստուծոյ, անոր մեծագոյն կեանքին ու ճշմարտութեան: Ինչ որ ալ ըսեն արդի կարգ մը իմաստասէրները պզտիկցնելու համար մարդուն արժանիքը, մարդը կեղերնակէտն է կեանքին լուսաւորուած Աստուծոյ:

Մարդեր կան պատմութեան ու կեանքի մէջ, որոնք լոյս ունին ու ճառագայթ, որոնք կրնան բանալ ինքզինքնին Աստուծոյ և մարդոց հաւասարապէս, և ճշմարտութեան լոյսը, աստուածային զօրութիւնը առած կը բաշխեն զայն սերունդներու: Այսպիսի մարդեր եզան Յակոբոս զլխադիր առաքեալը և Յակոբոս Տեառնեղբայրը, ըլլալով նոյն ատեն տեսիլքն ու յայտնութիւնը, ոգին այս հաստատութեան, կարկառելով միշտ իրենց մտքին ու հաւասարին ջանքերը բոլոր անոնց, որոնք իրենց յիշատակին ու փառքին շուրջ բոլորած իրենց ոգին ու գործը տեականացոյցին պատմութեան մութ ու արիւնտ դարերն ի վեր այս Սուրբ Ուխտին:



ԿՐՕՆԵՎԱՆ

ԿԵԱՆՔԻ ԱՐՃԷՔԻՆ ԸՄԲՈՆՈՒՄԸ

Կցած՝ դարեր առաջ, ամբոխին դիմաց, ճառագայթ զէմքին, անհուն սէք արտին խորը ու փրկարար գորով նայուածքին մէջ, իսրայէլի ժողովուրդին ընկերային, քաղաքական, բարոյական ու կրօնական կեանքին խտուար վիճակներուն ի տես, կը պատգամէր Յիսուս. «Որ կամօքի ապրեցուցանել զանձն՝ կորուսեց զնա, եւ որ կորուսեց զանձն՝ զցցե զնա»:

Ախառուր էր իսրայէլի ժողովուրդին ընկերային կեանքը, որովհետեւ իր վաճառականները կը մեղանշէին իր կէտս իրեանցս, հարուստներն ու հզօրները օայրիկն ու որբին աուները՝ կ'տուէին իրաւունքի և հաւասարութեան կէտին մէտք խախտելով՝ ընչաքաղցութեամբ սո՛ւ միայն ստեղծելով անհունապէս հարուստին քով անհուններէն աղքատին հակադիր պատկերը՝ այլ և վերաւոր դարձնելով ընկերային կեանքի ներդաշնակութիւնը:

Սպասողական և երկդիմի էր իր քաղաքական կեանքը: Իսրայէլի հին թագաւորներու սեյրկուս կաղաչու ոչ զիւսանազիտութեան զեղեւոյններէն տարուբեր: Մինչ իր քաղաքական միտքի ներկայացուցչները, երկուտ ու անզօր, կը տկարանային զիմակայելու տիրակալող պետութեան վայրագութիւնը կը հարկադրուէին հետեւողական քաղաքականութեան կպատակիլ և կպատակեցնել հրեայ ժողովուրդը, անկաբող հաւասարակշռութեան ոյժի մը ստեղծումին, միւս կողմէ՛ իր կրօնական առաջնորդ-մարգարէները, անընտել և վտարանջ, ստեղծուած կացութեան և իրատակարգին դէմ, կը հրահրէին հրեայ ժողովուրդին մայր-զանգուածին աղգային և կրօնական զգացումները սեեռարթի սպասել ազատարար Մեսիային՝ որ պիտի գար հիմնելու ի լաւիւստեան ժամանակաց՝ Սիոնի սրտին՝ անվախճան երկրաւոր թագաւորութիւնը և վերականգնելու Դաւթի աթոռը: Քաղաքական և առաջնորդական իր միտքը կը տարուբերէր այս երկուութեան մէջ, զալիք ճակատագրին ակնկալութեամբ:

Վերաւոր էր իր բարոյական ու կրօնական կեանքը, վասնզի իր շուտարերն ու զուտարերը, հակամէտ կեանքական ախորժակներու օրարձակներուն վրայ կը կանգդասարգէին զիս ու զեղծ սխարագործութեան արարքներ: Ոսկիի ու արծաթի ձեռագործ կուռքերու պաշտամունքին հետ կը փոխանակէին նշարիտաւտուածոյ, Սեւ վայի պաշտամունքը, որ՝ կ'սպաննար իր ամենամախ ցասումովը, անհաւատ ու ապեւրախ իսրայէլի այդ որդիները սատկեցնել իրենց անօրէնութեան ճամբաներուն իսկ վրայ:

Կ'անցնէին՝ ակնթարթի մը մէջ, ընտրեալ ժողովուրդի կեանքին այս թշուառ ու ախառուր վիճակները Յիսուսի միտքէն ու կ'մըսէր թէ ի՛նչպէս մարդիկ ստեղծած էին իրենց թշուառութիւնը և անձերուն կորուստը իրենց իսկ ձեռքով:

Գիւտէր թէ այդ ողբերգութիւնը գոյաւորուած էր իսրայէլի ժողովուրդին մէջ զանիրաւ մամոնայի պաշտամունքով, ու հետեւաբար միջոցը՝ նպատակի և նպատակը՝ միջոցի փոխակալուած էր, աններելի և սխալ մարդկային անհասկացողութեան չափերով:

Նորութիւն մը չէր այդ հրեայ ժողովուրդին մօտ: Ս. Գիրքը կը պատմէ բազմիցս զբամախիւրութեան եւ զբամախանութեան ատարն ակնյայտին իրողութիւններ, որոնք, տարբարած էին իսրայէլի ժողովուրդի կեանքին հետ: Այդ չարքը արմատախիլ ընել հարկ էր, մարդիկ առաջնորդելու կեանքի լոյսին ու փրկութեան, նպատակը միջոցի և փոխադարձարջիտանելու և միանգամայն զանոնք իբրումէ ճշտորոշելու, իրերամերժ և անհաշտ այդ եղբերը, կը պատգամէր Յիսուս իսրայէլի ժողովուրդին ՈՐ կամիցի ապրեցուցանել զանձն՝ կորուսեց զնա, և որ կորուսեց զանձն՝ զացէ զնա: Երկրաւոր բոլոր բարիքներ զրամ, ինչք, փառք, պատիւ և վայելք պէտք է կիրարկուին անձինն փրկութեան և ոչ թէ անձինն կաշկանդումի և ստորնացման, պանդըխտութեան այս կայքին մէջ ստեղծելով ընկերային, քաղաքական, բարոյական և կրօնական անհաւասարութեան և աններդաշնակութեան դժոխքը, այլ առաջնորդելու անոնցմով մարդիկ երկնային անանց լոյսի բարիքին:

* * *

Փսան դարեր վերջ, ո՛վ զարմանալիք, հակառակ ընկերային կեանքի յարափոփոխ դրուժեանց, քաղաքական միտքի նրբին մշակուովին, բարոյական վարդապետութիւններու լաւիմաց սկզբունքներու և կրօնական բարգաւաճ և բարեկարգ վիճակներու հետամտութեան, կը կրկնուին դեռ, ու պիտի կրկնուին վաղն իսկ, այս ախտաւոր և թշուառ վիճակները, իրենց ահաւոր երեսներով, ժողովուրդներու կեանքին մէջ:

Այսօր, աւելի մեծ համեմատութիւններով, ժողովուրդներու ընկերային կեանքը կը պարզ ազգատին ու հարուստին հակադիր պայակները, վասնզի մեր դարուն վաճառականները աւելի մեծ չափերով և արժեքներով կը մեղանչեն զի կշիռս իւրեանցն, անհամեմատ վաճառականութեան իրենց ձեռնարկներովը: Հնութեան հարուստին ու հզօրին փոխարէն՝ կզօր և մեծ ազգեր, կլոր սեղաններու շուրջ, զիւսնազիտական սաղարաններով և դաշերով կը կորզեն սայրի և որբ ժողովուրդներու երկրներն ու հարստութիւնները, անյազ և կոկորդալիք, իրենց անարդարութեան ու կեփոշին ցանկով տկար ու անզօր ցեղերու միտքի ներկայացուցիչներու, սէջին, զաաջուած խոստումներու և յոյսերու օրբումով, անոնց կռակներու վրային սանձնեղևը՝ զիւսնադիտութեան իրենց շտկերու, սաղը: Աննձք, ին խորայելի քաղաքական միտքի ներկայացուցիչներու պէս՝ կը ղեղձին սյնելուս կաղարու զիւսնադիտութեան անասուգութեամբ մը, մերթ շոգոմուելով մեծերու խոստումներէն և միտքի անկարգ ըլլալով պարտագրել հարծնիքի սրբազան դատը անոնց, ու երկոտութեան մը մէջ տարուբեր, երբ կ'սթաւին՝ սգաւեցու պիտանանին՝ ակհանատես կ'ըլլան սարքոսած խաղին ճարտարութեան ու զլիկոր, կը գառնան փեպի իրենց նայրենիքն ու ժողովուրդը, պատրանաթափ ու խառնած, եղերերգելու հողին աւանդին կորուստը, միանգամայն:

Արատաւոր է բարոյական ու կրօնական կեանքը մեր-դարու ժողովուրդներու՝ վասնզի փոխան քաթունքներու անտանցեալ և հասարակաց վայելքու և պուրակ-

ներու մէջ, քաղաքակիրթ մեր աշխարհին սուստերն ու գուստերը քայգալուստին կաթնատեղեր կը սարքեն, ոպտած և պարտաս մարմնով, հանդիսադրելով անբարոյ սխաղարծութեան արեւքներու Այդ սլուսոյ որդիները՝ շատ անգամ աւելի տպեախառ ու սպերասան, քան խորայելի որդիները, ոչ միայն արծաթի ու սպիկի կուտքերու ռօքին՝ այլ հեշտանքի ու կիրքի պաշտամուկքին առջև, թոյլ ու վատասիրտ, պատեհա կը գառնան որ հայեչուի այն անունը սոր զերիվերոյ է քան զամենայն անունը, Անօր՝ որ իրենց ևւ բովանդակ մարդկութեան քառաթեան և փրկագործութեան համար թափեց իր ստեր պարիւնը, աններքիչ տպերախտութեամբ ևր հանգուրթեն որ սւաքտոսի կիրքի պաշտամուկքներու առջև. այսպէս, տարածելով մեղքի ու ուրաքսերտն ժանրածանր քղամիթք մեր դարուն ծիրանազգեաց արտադասարներէն մինչև ցնցափապատ մտերիկը:

* * *

Ինչո՞ւ սակայն, կը կրկնուին՝ մեր գաղուն իսկ, այս ախտաւոր վիճակները ժողովուրդներու և սերունդներու ընկերային, քաղաքական, բարոյական և կրօնական կեանքին մէջ: Ինչո՞ւ անզօր ու անազգեցիկ կը մնան նոր խոսակարգերը և կենցաղագրական բուրբ գրութիւնները: Ինչո՞ւ գաղչ և օտան կը թուին կրօնական նայեցողութիւնները իրենց փարձաուական և ուժական բուրբ ձգտումներով ի խնդիր զաւազոյն բարեկարգութեանց:

Արովհետև մարգդիկ, բուրբ գաբերու և ժամանակներու, ոչ միայն կը սրբին մուշնայն և անվիովիլի շահու և ետ անկատար հակացողութեան մէջ, այլ և միշտ կը շփոթեն իրարու հետ նպատակն ու միտքը, որ, արգելք կը գառնայ կատարելութեան ձգտումին, անկատարգրի ճամբան վրայ: Եստիքութիւնը, վտաթարագայն է այդ վիճակներուն, որ ակէն կը ցամքեցնէ տասընութիւնը մարդկային բուրբ փաբելլութիւններուն: Աւ այդ հասարակութիւն է որ Յիսուս ի միջոյ բառնալ կը ձգտի ու կը պատգամէ անխտի բարայելի ժողովուրդին բուրբ գառակարգերուն՝

խոհարարէն ինչպէս բարձրագոյնը, հրատա-
րելու այդ ամբարտաւան, և կործանաբար
մուտքենէն, մի՞՞ջ որ կ'ուզէ իր անձը փրկել՝
պէտք է կորսնցնէ զայն և ո՞՞վ որ կը կորսնցնէ
իր անձը՝ պիտի գտնէ (փրկէ) զայն»։

Աւետարանի սանձնա բառը, Տիրոջ ար-
պատողանքին մէջ, կը սերինք մերձեցնել եւ
եզրին, ու այդ հատուածը կը հասկնանք
սապէս: մի՞՞ջ որ կ'ուզէ փրկուիլ պէտք է
զոհէ իր եւրը և ո՞՞վ որ զոհէ իր եւրը պիտի
գտնէ՞ կողակտն և իմացակտն իր յապտու-
թիւնը:

Եսասիրութիւնը ուրեմն, շահու և ըն-
չաքաղցողութան սխալ հասկացում մութ
գիտակցութիւնն է անհատին մէջ՝ որ զայն
կ'առաջնորդէ ինչք ու դրամ գրգռելու մու-
րութեան և ինքն իր մէջ անբանասալու և
զառնալու ինքնակեդրան, ինքնագոհ և ինք-
նաբաւ անհանգստութեան գոնձութիւն մը:
Այս հասկացողութեամբ և զգացումով ինքն
իր մէջ ամփոփուած թնկատը կը դառնայ
նաև յամառ իւր եզրէ ինչպէս և սանձանա-
փակ որ իր միտքին ու հոգիին զարպաս-
ները ամբողջով կը փակէ արժանիքներու
և արժեքներու հասկացողութեան և գնա-
հատութեան հանդէպ, ու այսպէս, ինք-
զինքը նկատել կուտայ գիտողներու իրը
անկասար և անկարելի ողորմելիութիւնները:
Այս գիճակը կը զարձնէ զայն նախ՝ թըշ-
նամի իր իսկ անկին, իր նախադրարի կար-
տարելութեան վերելքի նախնայն վրայն ու
յետոյ՝ մեղքն ու խաղը՝ հասարակութեան
և ազգին, իր կեանքի ազգործունէութեան՝
սակմանափակ և կործանաբար սապարէզի
ընթացքին:

Եսասէրը ինքն իր մէջ որջացած այս-
պէս, ինչքն ու արշխարհը, փոռքն ու պա-
տիւր խարխիս կը նկատէ՝ իր «սակաւաւոր»
կեանքին, որ ոչ այլ ինչ է բայց եթէ նպա-
տակն աւ միջոցը՝ իր թիւր ու մուր հատ-
կացողութեան շնորհիւ՝ իրար փառնելու
ասպիրանտութիւնը:

Աշխարհ մը ինչքով հարստութիւն,
փառք ու պատիւ ոչ մէկ օգուտ պիտի տա
նենան եսասէրին, եթէ չուզէ զոհել փր-
անկանգնելի ամբարտաւանութիւնը, ան-
հասկացողութիւնն ու փոքրոգիութիւնը, փոք-
է շաղախ տգիտութեան, փրկուելու հա-
մար արդէն իսկ համբուսի իր կեանքի փ-

րերու ընթացքին: Բայց եսասէրը չունի
ատակութիւն բացուելու ճշմարտութեան
լոյսին, առաքելութեան ու կարելիութեան,
ոչ միայն որովհետև ներհակ են այդ իր-
ուութիւնները իր մտաւոր և հոգեկան իսա-
ւարին, այլև երկիւղ կ'զգայ որ մի գուցէ
էյսնորմաննցնեն գործք նորան, ու իր
նմաններուն մէջ չի սիրի տաքելութիւն-
ներ և վարելիութիւններ տեսնել, որովհե-
տև ինչպէս ըսինք, ինքն իր մէջ ու իր
պատեանին մէջ արջացած, հազել կրնայ
նկատել զգրկմաւորս և թերնս հանել իսկ
չուզեր հաւատալ և հաշտուիլ Աստուծոյ
դուրսեան գաղափարին հետ ու կը մերժէ
զայն ընդունիլ աղբիւր օր վերուստ իջեալ
ընդ որ բարիքներուն և շնորհներուն:

Եսասէր անհատը այսպէս անհաղորդ
կը մնայ իր եւր զոհելու գաղափարին հետ:
Ինչք՝ և հարստութիւն բաշխելու բարիքին,
արժանաւորներուն՝ փառք և պատիւ ըն-
ծայիլու հնարաւոր կարելիութեանց, ու
հետեւապէս, անժառանգ կը մնայ յաւիտե-
նապէս և գոյիւ շարժ կ'զգանս իւր երանու-
թեան շնորհէն ու վարձքէն, որ, իմացա-
կան ու հոգեկան ազատութեան զոհու-
նակ վիճակ մը ըլլալէ զատ զէպի վեր-
կութիւն տանող մուրհակն է երկինք մուտ-
քին:

Ինչք, հարստութիւն, փառք ու պատիւ
երկարաւոր վիճակներ են և կը մնան փրկի
պարսկական, եսասէրը պարտի գիտնալ այս
անկերքելի իրողութիւնը, և մերկանալ
այժմէն անոնցմէ, երբ հնչէ իր փրկութեան
գերագոյն վայրկեանը զիմելու զէպի իր
նակատարի կատարելութեան անարդել,
տանց ընկրկելու և ընկճուելու անձա-
րանի հարուստ երիտասարդին նման՝ որ
կրնար ժողովուրդ յաւիտենական կեանքի
երանութիւնը եթէ կարենար այդ պահուն
զոհել՝ այսինքն՝ հրատարիլ իր բազում
ստացուածքներէն, և հետեւի Տիրոջ, վասնզի
այդ կը պակասէ իրեն տիրանալու երկինքի
արքայութեան:

Բայց որովհետև ունէր շահուած
բազումս ոչ ոնց փապտած էր երիտա-
սարդը միտքով, զգացումներով ու սրտով
անոնք աւելի թանկ արժեքն իրեն քան
երկինքի արքայութիւնը, արտոնութեամբ կը
բաժարեցան այդ երանութեանէն:

* * *

Պատմութեան հսկաները, մտքի հզօր-
ները, իրաւակարգերու և վարդապետու-
թեան հիմնադիրները, ազգերու և սե-
րունդներու ճակատագիրը յեղաշրջող աշ-
նուական մեծութիւնները, ո՞վ հեզնու-
թեան, եղած են ու են, անխնայ, ան-
փառասէր, բոկ ու աղքատ, բայց հա-
բուստ միտքով, հոգիով սրտով ու զգա-
ցութեամբով, ունենալով անձնուրացութեան
համբուրելի ոգի, իրբ այդ ճառագայթած
են ընկերութեան և անհատներու, ազգե-
րու և սերունդներու՝ բարոյական, քաղա-
քական, ընկերային ու կրօնական կեանքի
բոլոր երեսներուն վրայ, հերքելու և լուս-
սաւորելու մտաւոր ու հոգեկան խաւարը,
որ արեւելք կը դառնայ անոնց կատարե-
լութեան ու յառաջդիմութեան ղէպի կեան-
քի կատարելութիւնը, ճշմարտութեան լոյս-
ւը և մարդկային ճակատագրին անվարձան
կրանութիւնը, իրական մեծերը՝ իրենց
կեանքի ընկալքին միւտ եղած են պարզ,
նստօք, հաղորդակցան և այլասէր, թէ և
հզօր ու ազնուական հոգեկան ու իմացա-
կան իրենց գործունէութեան ասպարէզի
երեսներուն վրայ, օնսխլբ զառնալով սե-
րունդներուն և ժողովուրդներուն իրենց
ճակատագրին մօայլ ու լուսաւոր դարե-
րուն վերն: Իզուր չէ որ եկեղեցին սփ-
մարմին հրեշտակներ կը կոչէ սուրբերն ու
նահատակները, որովհետեւ անոնք, կ'ապ-
րին այս աշխարհի վրայ ոչ միայն իբրև
պանդուխտներ չունենալով մարմնաւոր բա-
րէքներու փարթիւմ պայմաններ՝ յՎ փանա-
լով ենթարկուել նիւթի ստորնաքարչ կա-
պանքներուն՝ այլ՝ տենգազին աշխատան-
քին կը լծուին՝ նոյնիսկ այս աշխարհի
վրայ, հանդերձելու իրենց անձերը, միտքն
ու հոգին՝ ընդունալով դառնալու ցաւի-
տեհական անանց կեանքին ու ճշմարտու-
թեան լոյսի բարիքներուն, որուն մէկ
վայրկեանը ոչ միայն թշխարհը՝ այլև և հա-
բուստութիւնը, ինչքը, փառքն ու պատիւը
և վայելքի բոլոր տեսակները կ'արժէ:

Կեանքը այս կերպ արժէքի կը փոխա-
կերպուի իստեւելի հուրքով սպառազէն հո-
գիններու մօտ, որանք, խորհրդանիւշը կը
դառնան անպարագիծ արժանիքներուն և
կ'արգիւնագործեն այդ շնորհները իրենց

ասպարէզներու բոլոր երկայնքին: Կեանքը
նպատակի վերածող առաքելները, թէպէտ
սակաւաթիւ, սուրբերու և մարտիրոսներու
անհամար փաղանգը անոնցմէ ներշնչուած՝
քրիստոնէական կրօնին լոյսն ու ճշմար-
տութիւնը չէին վարանիր քարոզել, ան-
վեհեր և աներկիւղ, իւրայելի և հեթանոս
աշխարհին, անցքերու և ճամբաներու,
գիւղերու և քաղաքներու, տուներու եւ
արքունիքներու մէջ, ի խաւարի նստող
ժողովուրդներուն: Այդ աներկիւղ և ներ-
գործիչ գործութիւնը անդիմադիր հոգիի վի-
ճակ մը կ'ստեղծէր անոնց մէջ որ ամէն
վայրկեան պարպուելու կարիքը կ'զգար
զայն փոխանցելու, հաղորդ ընելու այդ
մեծ նեւաբազուրեան, լոյսի կրօնիկն՝ որ կը
ձգտէր հերքել և փաքստել զխաւար կոտ-
պաշտութեան, անոր ծարաւը ունեցող
բոլոր մարդոց: Հոգիի այդ ծորանէն արդող
սուրբերն ու նահատակներն էին որ կրնա-
լին միայն արհամարհել զմեծութիւն փա-
ռաց և զզուհայնութիւն աօխարհին» և գի-
մել ղէպի մահ, «վասն անուան Քրիստոսի»
և յանձն աննել, կայծածանքի դժխեմ օրե-
րուն, կայսրերու անազորոյն մահուան և
չարչարանքի տանջանքները, բանտի ու
կապանքի շղթաները, զանի ու զելանքի
անտանելի և անլուր պատիժները, ու շա-
բան առ շարան, անոնց զիմելու պատրաս-
տակամութիւնը մարտիրոսներու անհատ-
նում փաղանգներուն, պիտի բոււէր ոչ
միայն մեղմելու անսրտութիւնը կայսրերու
խստասրտութեան այլև, համոզում գո-
յացնել պիտի տար անոնց տկարանալու այդ
սպառնալիքներու կերարկումին մէջ, հա-
ւատալով թէ սուրի ու հուրի միջոցաւ կա-
րելի չէ արժատասխել ընել զաղափարը մար-
դոց հոգիէն ու միտքէն: Անխնայք ու աղ-
քատ այդ սուրբերը ճեղղամբ արեանս կը
նորոգէին ոչ միայն աշխարհը այլ և մար-
դոց հոգիները, անձնագոհութեան համբու-
րելի վկայութիւններով, ու այդ արեան
սերմերն էին որ ծագկաղաքագեցին քրիստո-
նէական քարոզութեան սկօզը հին աշխար-
հին մէջ և փոխանցեցին փրկութեան լոյսը
քրիստոնէայ բոլոր նոր դարերու սերունդ-
ներուն, անընդմիջաբար:

Աշխարհաւորաց այդ արի կեցուածքը,
որով ընդունակ կը դարձնէր զանոնք կեանքի
մէջ տեսնելու նպատակ և արժէք՝ յարա-

ՄԵԼ ԵՒ ԱՍԵՂՄԱԳՈՐԾԵԼ

«Մեծագ ի սլ աքառած»
ՀԱՄԱՍԱՅ

Ամէն ոք ինծի կը յանձնարարէ չխօսիլ այն Նիւթի մասին զոր նկատի պիտի առնեմ այժմ. ամէնքն ալ կ'ըսեն հասարակ ունկնդիրը չուզեր լսել Աստուածաբանութեան մասին, անոր խօսեցէք պարզ և զործնական հրօնքի շուրջ. Ես մտածեմ եմ անոնց խորհուրդը, վրասնդի չեմ խորհրդոր ունկնդիրներս ախնափ անմիտ ըլլածն: Աստուածաբանութիւնը կը նշանակէ Աստուծոյ գիտութիւն. և կը կարծեմ թէ սէէ մէկը որ կ'ուզէ խորհիլ Աստուծոյ մասին կը փափաքի յատեմ և ճշգրիտ գաղափար ունենալ անոր մասին, զուք մանուկներ չէք. և հետեւաբար պէտք չէ ձեզ հետ վերաբերին իբրև մանուկներու:

Մասամբ մը հասկնալի է թէ ինչու համար կարգ մը մարդիկ չեն հետաքրքրուիր Աստուածաբանութեամբ. կը յիշեմ անգամ

ցոյցը եղած է բոլոր դարերու տեսլապաշտ մեծ հոգիներուն, որոնք, գիտակցած են իրենց ներքին արժանիքներուն և զանոնք վերածած ուժական զօրութեան, ու անով նետուած սերունդներու և ժողովուրդներու փրկագործ ծառայութեան, իմացական, հոգեկան ու բարոյական բոլոր մարդերուն վրայ:

Նազորդ կարենալ ըլլալու համար հոգեկան այդ մեծութեան և սուրբերու զուհոյութեան համաբուրի ոգիին, մեր դարուն զլուսոյ որդիները պարտին զոհել իրենց եսասիրութիւնը, ընչասիրութիւնը, տգիտութիւնն ու յամառութիւնը և ամբարտաւան խտտարտութիւնը և չզեղծանելու Նիւթապաշտութեան ամէն կարելութիւններուն մէջ, այլ հանդերձելու՝ աւնոնց նման, նոյնիսկ անիրաւ մամոնայի արդար և իր նպատակին կիրարկումովը, իրենց՝ անձերը, այս երկրի վրայ նոյնիսկ, ինչպէս և միտքն ու հոգին՝ դիմելու զէպիլոսյն ու ճշմարտութիւնը բրիտանեական կեանքին և վայելելու հոգեկան փրկութիւնը ու՝ և յամենայն ժամ ընդ Տեստեոցն ծալու համար:

ՀԱՅՐԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ

մը երբ կը խօսէի զինուորներու խուճրի մը, տարիքոտ և տառապած սպայ մը ոտքի ելաւ և ըսաւ. պէտք չունիմ ձեր խօսած Նիւթին, բայց զիտցիր որ ես կ'օտտաւէր մարդ մըն եմ, գիտեմ որ Աստուած մը կայ եւս զԱյն զգացած եմ առանձինն զիշեր կատեն անապատին մէջ. չեմ հաւատար ամբողջ այդ յղուած և բանաձևուած վարդապետութիւններուն՝ ով որ հանդիպած է իրականին ամէն բան իրեն կը թուի չնչին և անիրակ:

Տեսակէտով մը ես համաձայն եմ այդ մարդուն, կը խորհիմ թէ անիկա անապատին մէջ ունեցած է Աստուծոյ իրական փորձառութիւնը, և երբ իր փորձառութենէն կը դառնայ քրիստոնէական բանաձևուածներուն ան իրաւ իրականութենէն կը դառնայ նուազ իրականին: Այնպէս ինչպէս մարդ մը որ Ատլանտեան ովկիանոսին եզերքէն կը նայի և անկէ յետոյ կը դիտէ Ատլանտեանի քարտէսը՝ առաւել իրականութենէն նուազ իրականութեան կ'իջէ: Իրական ալիքներէն՝ կտոր մը գունաւոր թուղթին: Հոս է բուն կէտը քարտէսը միայն գունաւոր թուղթ մըն է բայց երկու բուն ի մտի պէտք է ունենալ: Նայ ան կիմնուած է հազարաւոր մարդոց փորձառութեան վրայ որոնք նաւարկած են իրական Ատլանտեանին վրայ, այդ քարտէսը իր ետը ունի հազարաւոր մարդոց փորձառութիւնը ախնափ իրական ճիշդ նման եզերքէն գիտումներ, մինչ քուզ միայն վայրկեանական ակնարկ մըն է, քարտէսը կը խօսացնէ այդ բոլոր տարիք փորձառութիւնները: Յետոյ եթէ ուէ անը մը երթալ ուզես քարտէսը բացարձակ անհրաժեշտութիւն մըն է. որքան ատեն որ կը գունաւան միայն ծովեզերքը պտտելով տեսարանը շատ աւելի հանելի է քան քարտէսին նայիլը. բայց քարտէսը աւելի օգտակար պիտի ըլլայ քան լոկ պտտիլը երբ ուզես Ամերիկա նամարդել:

Այսպէս ուրեմն Աստուածաբանութիւնը քարտէսի մը նման է, պարզապէս միայն սորվելով և խորհելով քրիստոնէական վարդապետութիւններու մասին նուազ իրական և նուազ հետաքրքրական է քան զինուորականին անապատին մէջ ունեցած փորձառութիւնը: Վարդապետութիւնները Աստուած չեն, անոնք տեսնակ մը քարտէս են

բայց այդ քարտէսը հիմնուած է հազարա-
ւոր ճարտոց փորձառութեան վրայ, որոնք
իրապէս հազարապիսեցեալ են Աստուծոյ:

Փորձառութիւնները բազմապատմ սովո-
րական նաւաստացեան շինքու ազգամեծքու և
թափալաշտական զգացումներու՝ վերջին-
հերթ կը թուին սարքական և շատ անորոշ:
Յետոյ երբ ազգեո աւելի հեռու երթալ
պէտք է քարտէսը գործածեն: Կը սենեկք
թէ ինչ որ պատահած էր շինուորականին
անապատին մէջ կրնայ իրական ըլլալ սա-
կայե տեղ մը շառաջողորներ, շատ անորոշ
հրոնք մըն է: Բնութեան մէջ զգացում
Աստուծոյ շատ կրնայուիլ է բայց միայն
անո՞վ չեն կրնար ընդունիլ յաւիտեանական
կեանքը ինչպէս ժողիւրքէն Աստուծու-
նի ալիքները գիտելով շեո կրնար Ամերիկա
անցնիլ: Ոչալ կրնաս տեղ մը հասնիլ քար-
տեղին վրայ նայելով առանց ծովուն վրայ
նամբողջելու և չես կրնար ապահով ըլլալ
ծովուն վրայ առանց քարտէսի:

Ռւբիշ խօսքով Աստուծոյ արձանութիւնը
գործնական է մասնաւորաբար այժմ: Հին
օրերուն երբ տակաւին դաստիարակութիւնը
տարածուած չէր, կարելի էր գտնուալ Աս-
տուծոյ մասին միայն կարգ մը պարզ գա-
ղափարներ ունենալով, բայց կրնա այդպէս
չէ, աճէն մարդ կը կարգայ աճէն ճարդ կը
հետեւի բանաստեղծութիւններու, հետեւաբար
երբ չուեկեղորէք Աստուծոյ արձանական Կր-
թիւքու մասին խոսածը, ըսել չէ թէ գա-
ղափար չուեիք Աստուծոյ մասին, ընդ-
հակառակը կը նշանակէ թէ դուք սխալ,
գէշ և հինցած գաղափարներ միայն ու-
նիք: Վասնզի Աստուծոյ մասին ընդհան-
րացած գաղափարներէն շատերը որոնք
այժմ իրքե նորութիւն կը յայտարարուին,
զարեք առաջ իրաւ ստատուարաններ մեր-
ժամ են գանձեր: Հաւատալ միայն ժող-
գրդականացած արդի կրօնքի մը, կը նշա-
նակէ ժամացոյցը ետ գարննի, կամ հա-
ւատար է հաւատարուն թէ երկիրը տարա-
րակ է:

Վասնզի արդի ժողովրդականացած
քրիստոնէութիւնը աւելի չէ քան դասակի
թէ Բրիտանո մեծ բարոյագէտ մըն է, և
եթէ գործադրենք իր սկզբունքները կըր-
նանք հաստատել ընկերային շառաղիկագրգ
մը և խուսափել արբի պատերազմէ մը: Ըն-
չուչա սաստեք ճշմարիտ են, բայց սաստեք

չառ քիչ քան գ'ընեն քրիստոնէութեան
մասին, և ոնէ գործնական զարեարութիւն
մը չունենի:

Ճշմարիտ է թէ, եթէ նետեինք Բրիտ-
անոսի աւստացումներուն, պիտի ազդենք ա-
ւելի երջանիկ աշխարհի մը մէջ, բայց հարկ
չկայ մինչ և Բրիտանո երթալու: Եթէ գոր-
ծադրենք ինչ որ հզասուն կամ Արիստոտել
և կամ Կոմպիլիտոս ըսած են շատ աւելի
երջանիկ կ'ըլլանք ինչ որ ենք այժմ: Բայց
ասկէ ի՞նչ կը նետեինք: Մարդութիւնը
ինչու նետեած չէ մեծ աւստացողներու վար-
եարդներուն, և միայն կրնա պիտի սխիթ
հետեւի և ինչո՞ւ համար ստեղծ Բրիտանոսի
պիտի նետեինք քան թէ միտածերուն, ար-
զեսք ան աւելի մեծ բարոյագէտ մըն է
անոր համար, «բայց այս պարագան աւելի
նաւագ հաւանական կ'ընէ որ մենք անոր
հետեինք»: Երբ աւելի պարզ և սարքական
տեսերը չենք կրնար իր բացել ի՞նչպէս
պիտի կարենանք մարտել աւելի բարձր և
յատաջարեարեութեամբը: Եթէ քրիստոնէու-
թիւնը քիչ մը աւելի լաւ է քան միտածերը
այն ստեղծ քրիստոնէութեանը և և կարեն
ուսթիւն քարտէսը ընթացքին քնուա շեո
հազար տարիներու ընթացքին քնուա շեո
պահասած լաւ սկզբունքներու քարտէսներ
անոնցմէ: Քիչ մը աւելի չաւք սարքեարու-
թիւն մը պիտի շքեւեւ անոնք միջին:

Բայց անմիջապէս որ հետեինք իրա-
կան քրիստոնէական գրութիւններու պիտի
սենենք թէ անոնք կը խօսին Կոմպիլիտի
մէջ ընդհանրացած քրիստոնէութեան նետեին
սարքեր ըսածը մասին: Անոնք կ'ըսեն
թէ Բրիտանո Ողի Աստուծոյ է, թէ Կոմպիլ-
տոնք կը հաւատան Անոր: Կ'ըլլան
Աստուծոյ որդիներ թէ Անտ մեռիլ մեզ փր-
կից մեր միջիւրեմ: Ճարակոց չկայ որո-
նանք գծաւարդներու յայտարարութեան
ներ են սարք Աշխարհի մը մասին, մեր
ստեղծ և շղագրած աշխարհէն ստարքեր: Կր-
նակի մը մասին կրնանք խօսել: Եթէ ա-
նոնք սխալ կրնան ըլլալ բայց եթէ անճա-
րիտ մեզ զանոնք հասկնալը շատ գծաւարդ
է, աւեռնապէս սարքի ընտրութեան չափ
և նոյն պատճառներով:

«Արդ, քրիստոնէութեան ամենէն շատ
գործանք պատճառաւ փոտերին մէջը այն
յայտարարութիւնն է, թէ անք մենք գծիկ
միտցենք Բրիտանոսին կ'ըլլանք Ողիէ Աս-

տառնոյ, մէկը կրնայ խտարելի թակայն
 մենք խորհելի Աստուծոյ որդիներ չե՞նք:
 Անշուշտ Աստուծոյ հայրութիւնը քրիստո-
 նէութեան գլխաւոր գաղափարներէն մինն
 է, որպէս «հակացողութեամբ մը մարդիկ
 Աստուծոյ որդիներ են, այսինքն Աստուած
 չեղի քրոնութեան բերած է ք Վրտիքի գոնը
 է կը խնեմէ մեզիս յոյս կերպող հոգ մը
 կը նմանի, բայց երբ Աստուծոյ անշուշտ
 վտար մեզ Աստուծոյ որդիներ ընդունում
 տրեմ յազարեանքս արարեց բան մը քրտի
 հոսկոյցնէր է ստիկա մեզի դէմ, յանդիման
 վր թերէն Աստուած արանութեան կեզդրանա-
 յան զաղափարներնս:»

Հասարակական Գաղափարներ
 մը կ'ըսէ Քիւ
 յարիստակ Արդի Աստուծոյ ձեռնը և ոչ
 կրքարածն է կ'աւելցնէ օ՛րնեալ ի Հորէ
 նախ զան զյաւիտեանս Դեպք մը որ տեղի
 տանեցած է ասորոյ ընտելեան պտեղծու-
 մէն առաջ ք Վտարիակի սկզբնաւորութենէն
 աւր, առաջ ք յարիտեաններէն առաջ Քրիստոս
 ձեռնած է և ոչ թէ արեղծուածն է Արդեաք
 ի՞նչ կը նշանակէ այս:

Մինչ կը նշանակէ հայր ըլլալ մե-
 ղու մը ք իսկ ստեղծել կը նշանակէ շինել:
 Շարակրութիւնը հետեւեալն է, երբ կը ծնիւ,
 ձեռնիքը հըշք քառ նմանց կ'ըլլայ: Մարդը
 կը ծնի անարդկային էակներ, ոչխար կը
 ծնի իրեն նման զանաւեկ մը և թուռնը
 կը ծնի հասկիթներ որոնցմէ առաջ հուզայ
 քրտն նման թաքուններ, քապք, յարք կը շի-
 ճակարկով կ'ստեղծու շինուածը կամ ստեղծ-
 դասածը: քրտնէ քարեր բան մըն է ք թը-
 ղանը քրտն կը շինէ: Մարդը քրտն կը շինէ:
 Վտարը կրնայ նաև իրեն յուրի նմանող
 քան մը շինել, արձան մը զոր արիւնակ, և
 եթէ աւելի խելացի և արուեստագէտ մէկն
 է կրնայ քրտնողորմել արձան մը որ շատ
 նման կ'ըլլայ մարդուն, բայց իրական մարդ
 մը չէ և վրայ կը նմանի մարդուն, ծակայն
 չի կրնար շնչել կամ խորհիլ կեանք չունի:

Վտարիակար քան կէտը շատ քատակ պէտք
 է ըլլայ ք ինչ ք Աստուած կը ծնի, Աստ-
 ճարած է ք ճիշդ, այնպէս ինչ որ մարդ կը
 ձեռնէ մարդ քն Քայք ինչ որ Աստուած կը
 ստեղծէ Աստուած չէ և ինչպէս ինչ որ
 մարդ կը շինէ, կամ կը ստեղծէ իրական
 մարդ չէ, մտաք կամ մարդիկ Աստուծոյ
 որդիներ չեն, այն քրտնաւոր ինչպէս ար
 Քրիստոս է ք Անոնք կրնան կարգ մը քար

կրութիւններով Աստուծոյ նման ըլլալ, բայց
 առնք նոյն բաներ չեն: Աւելի Աստուծոյ
 արձաններ կամ պատկերներ են:

Արձան մը մարդու մը ձև ունի, բայց
 կենդանի չէ, նոյն իմաստով մարդը Աս-
 տուծոյ կերպը, նմանութիւնը ունի, բայց
 չունի այն կեանքը, քոր Աստուած ունի,
 նախ քրտնըն կէտը առնելը: (Մարդուն
 նմանութիւնը Աստուծոյ): քնչ որ Աստուած
 ստեղծած է կարգ մը նմանութիւններ ունի
 իրեն հետ: միջոցը քրտն կը նմանի իր
 մեծութեամբը: բայց միջոցին մեծութիւնը
 հոսկը, քէ Աստուծոյ մեծութեանը հետ
 ետեւի մը անոր, խորհրդանշանն է կամ
 նախ քրտնարիւնքը որ հոգեկան եզրերով:
 նիւթը նման է Աստուծոյ իր էնէրթի ունե-
 նայով, թէև քարձակ Ֆիզիքական էնէր-
 ժին տարբեր է Աստուծոյ ունեցած զօրու-
 թենէն: քուսական աշխարհը Աստուծոյ
 նման է, վտանգի տեսակ մը կեանք ունի,
 և Ան օԱստուած է կենդանեացոյ: քայց
 կեանքը իր այս կենսարանական իմաստով
 նոյնը չէ Աստուծոյ ունեցած կեանքին հետ:
 Քեանք մը խորհրդանշանը կամ շուքն է
 անոր: քր կենդանիներուն կուսանք ուրիշ
 նմանութիւններ կը գտնենք կենսարանա-
 կան կեանքէն զատ, և որդատներու քարակած
 քրտնութիւնը և արիւնաւորութիւնը,
 զոր արիւնակ աղտո նմանութիւնը կը բերէ
 Աստուծոյ յարտու գործունէութեան եւ
 ստեղծագործութեան: աւելի զարգացած
 պտղներունքը: մէլ կը տեսնենք բնագ-
 ղական սիրք սկզբնաւորութիւնը, քսիկա
 անշուշտ նոյնը չէ Աստուծոյ օւնեցած սի-
 րոյն հետ: քայց անոր նմանութիւնը կը
 բերէ, ճիշդ այն ձևով որ թուղթին վրայ
 գծուած պատկեր մը կը ներկայացնէ տե-
 սարան մը: քայց երբ մարդուն կը հաս-
 նիք, կենսարիւններու քարձակութիւն, Աս-
 տուծոյ կարգաւոր նմանութիւնը կը տես-
 նենք որպէս որ մարդիկ կրնան գիտնալ
 (կրնայ պատասխիլ որ ստեղծուածներ կան
 ուրիշ աշխարհներու մէլ որոնք աւելի կը
 հմանին Աստուծոյ քան մարդիկ, բայց մենք
 քան մը չենք գիտի քաննց մասին):

Մարդը ոչ միայն կ'ապրի այլ կը սիրէ
 և կը քրտնարտնէ, քնոր մէլ կենսարա-
 նական կեանքը կը հասնի իր քարձակութիւն
 կէտին:

Քայց ինչ որ մարդը իր բնական պայ-

Ի ՊԷՏՍ ՔԱՐՈՉՉԱՅ

ՔԱՐՈՉԽՕՍՈՒԹԵԱՆ

ԱՐՈՒԵՍՏԻ ՄԱՍԻՆ

II. ՄՏԱԾՈՒԾԵՐՈՒ ԻՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆԸ

Ներկայից այսպես սկսած է արդեն ապրիլ ձեր մէջ, բայց դեռ կարելի է գտնել գլխաւոր կէտին համար վիճակով, դեռ աւերիչ մտածումի, դեռ սեւեռուած ուղղուած թնէլ զուրկ մտածումի վիճակով, խնդրել աշխատանքի մտադրել գտնել է, ձեռք ինքնին կուգայ յետոյ, այս երկրորդ փուլը, որ սկզբնական ներշնչումէ ետք կուգայ, այն է զոր ես կը կոչեմ յաւարումին մարդարանք:

Այստեղ սովորութիւնները կը տարբերին իրարմէ ոմանք անմիջապէս ջանք կ'ընեն որ իրենց խորհրդածութիւնը յատկապէս մը փնտէր. երբ զայն գտնեն, կ'առնեն անոր ամէն մէկ մասը, և նորէն կը խորհրդածեն, ընթերցումին ալ օգնութեամբ, որպէսզի ընդլայնեն զայն, ազէր մեթոս մըն է ասիկա, և պատճառ մը չկայ որ չյաջողի ան, երբ մասնաւոր միտքը գիտ ընող է: Վերջապէս ամէն մէկը իր փորձառութեան շնորհիւ, ինքը պէտք է գիտնայ թէ կ'արդ է որ այդպէս ընէ: Բայց որքոչ կերպ մըն ալ կայ զոր ես մեծապէս շատ կը սիրեմ, եւ շատ զարմացալ երբ բաւական ետք իմացալ թէ Պուրտալուի կերպն այդ է եղեր. ճիշտ հակառակին է որ պիտի ուզէր հաւատալ մարդ, այնքան ի յատու ջազանն այսինքն՝ տրամաբանական բխուլու կարծիքը կուտան անոնք: Բայց այդպէս չէ եղեր, նախ ըստ բարտի կ'աշխատի եղեր, ներք մամէն ուղղութեամբ դարձնելով, ինչպէս Ռոտէն իր յարաբոյցի սամէն կողմը կը գտնար, որպէսզի իր կուտանդրին ճիշտագէտներու խաւը մը դառնայ: Գուրտալու՝ իրարու հետ շղթայուած և ուզէին մտածումներ ունեցող այս մարդը՝ առանց կարգի, գէթ առանց վերջնական կարգի կը գրէր իր մտածումները (գլխաւորի կարգ անեցող մտածումները) որքան կրնան ներկայանայ, պէտք է խնայեալ

մանկերու մէջ չունի հոգեկան կեանքն է, բարձրագոյն և տարբեր տեսակ կեանք մը որ գոյութիւն ունի միայն Աստուծոյ մէջ: Մենք նոյն կեանք բառը կը գործածենք երկուքին համար ալ, բայց երբ խորհնք թէ երկուքն ալ նոյն տեսակ բաներ են, ասիկա պիտի նմանէր անոր երբ խորհէինք թէ միջոցին մեծութիւնը և Աստուծոյ մեծութիւնը նոյն տեսակի մեծութիւններ են: Իրականութեան մէջ կենտարանական կեանքի և հագեկան կեանքի միջև եղած տարբերութիւնը այնչափ կարեւոր է որ հարկ կ'ըլլայ զատ զատ բառեր գործածել խրաքանչիւրին համար: Կենտարանական կեանքը որ մեզի կուգայ և քր (ինչպէս ամէն բան բնութեան մէջ) բնութեան կ'երթայ և կը լուծուի անոր մէջ կրկին վերանորոգուելով օդի, ջուրի, անուղի և այլ ձևերու տակ, Վիսու(՝) բառով կը յատկանշուի: Հոգեկան կեանքը որ գոյութիւն ունի Աստուծոյ մէջ ամբողջ յարեաններու ընթացքին և որ ստեղծեց ամբողջ բնական տիեզերքը զօն կը կոչուի: Վիսու տեսակ մը չունի է զօն-ին կամ անոր խորհրդանշական նմանութիւնը: Տեսակ մը նմանութիւն որ գոյութիւն ունի լուսանկարի մը և լուսանկարուած առարկային և կամ արձանի մը և մարդու միջև: Մարդ մը որ կը փորձուի վիսու-ի վիճակէն զօն-ի վիճակին, կը նմանի քարէ արձանի մը որ կը փորձուի մարդու:

Ս. հաս է քրիստոնէութեան ճշգրիտ իմաստը: Այս աշխարհը արձանագործի մը մեծ խանութ մըն է, և մենք արձաններ ենք: Քրիստոնէութիւնը կը յայտարարէ թէ այդ արձաններէն ոմանք որ մը կեանքի պիտի կաշուին, օժտուած անմահ և յաւիտեանական կեանքով մը: Այսինքն՝ աստուածային կեանքով, և միայն այն ատեն է որ մարդիկ Աստուծոյ իրական որդիները կ'ըլլան:

Թրգվ. Ս. Վ. Մ.

(*) Վիսու & զօն երկու յունարէն բառեր յատկանշուլու համար երկու կեանքերու տարբերութիւնը:

միամփոփուած ըլլան, ինչպէս կը տեսնուի Քաղաքի մէջ), անկէ վերջ միայն Պուրատալու հետամուտ կ'ըլլար շինելու իր յատակագիծը. «այդ փորձէն ալ շինէր անկա իր հացը և գորոցներու մէջ մնացածն ալ նորէն կը ծառայէր յօրինելու իր մտածումները»։ Իրեն նմանողներուն համար միտքարական ցուցմունք արգարհ, ի գէպ փոխարինութեան բազմաթիւ զոհողութիւններու, որոնք անհրաժեշտ կ'ըլլան յօրինումի պահուն, եթէ ուզուի խոյս տալ ծանրաբեռնումէ։

Յօրինումի գործը այսպէս ակնհայտ վրդապաներով, սրունք պիտի իրարու դան միտանան ապագայ ցամաքին մէջ, կազմափոխումի աշխատանքէն առաջ ունենալով ազգաս և ցանուցիկ ներշնչում մը կամ փորագրիին կէտերը գտնելով և անոնց թիւը շտապենելով, և ուզուած ատեն, ցայտումի մը կորագիծը գծելով, խոյս տուած կ'ըլլա՞ր արտաւարտի յօրինումի մը յանդուժանութենէն և ներմուկ էջի մը սրտնեղանքին և թարբ աշխատանքի մը ազատուութիւնը պ'անձնենանք։

Ինչ որ ալ ըլլայ ընտրուած մեթոտը, խաղաղութեան պայմանները միշտ նոյն են, պարտաւնեցումի երանգները միայն կը փոխուին. պակաս յոգնութեան համար կ'ենթադրեմ թէ՛ եթէ երկրորդ ձևը ընտրած էք. այն ատեն երկու բան կայ ներկիք. նախ՝ պատրաստել յուն ան շախտանքը, զիմելով տարբիւ ալ աշխատանքին եթէ պէտք կայ. ումէն պարագայի մէջ՝ հասարակաց աղբիւրներու, ոչոյնքն Ս. Գիւրջի համարուրպարի միջոցաւ, եկեղեցական մատենաներուն, արտք ինչ ինչ պարագաներու մէջ անհրաժեշտ են, երբ զորօրինակ մասնաւոր եռնի մը առիթը կայ, և միշտ օգտակար, աստուածաբանութեան՝ վարդապետական կէտերը նշտելու և լաւ սահմանումները քննելու, փիլիսոփայութեան թերեւս, կամ փնտրոյն հետ տուելու թիւն անեցող որէն նմարթեանց, ընկերային գիտութեան, վերջապէս անբարեխիտ կամ ատոր մտաւոր երկօրին զրայ խօսող կեդրոններուն, եթէ պէտք կը զգանք ասոնց այդ նպատակն։

Կա՞ն է սովորութիւն ընել նայիլ Համարարքաթի փաստուելիք ներթին հետ հետադէն և սմադէն յարաբերութիւն անեցող քաղաքու, թիւ անգամ կը պատահի որ մարք

չատ մը ընտիր թելադրութիւններ զգածէ այդ կերպով. Ս. Գիւրջէն յիշուելիք խաղաքի, անհարկութիւններ, պատկերներ, ուշադրաւ բանաձեւեր, ընդլայնուելիք դադարներ և այլն. սմադէ իրենց կիտրէին, իրենց ծարճուտարտէրին, իրենց Պէշտրիւն կը զիմեն միեւնոյն կերպով, ուր ընդուր վարպետներէն փոխ անուամ խոսքերու մէջ շատ մտածումներ և ինչ որ աւելի լաւ է, մտածումի դիտումներ կը գտնեն։

Իմացակամ հանգիստի մէջ ետքացարած են թէ ինչպէս պէտք է հատարել ընթերցումը որպէսզի միտքը մաքնիս. պէտ իրեն քաշէ իրեն պէտք եղածը, անպէտները փողով իրենց տեղը և աստիպ կրնայ ըլլալ միտքով անբնորոտ նպատակին շուրջը հողովելով, և թոյլ տալով որ առաջին ներշնչումը համարուէ ամբողջ ուշադրութիւնը։

Յատակ է թէ այսպիսի թելադրութիւններէ օգտուելու համար, պէտք է ատեղծել գիտնալ, ինչպէս որ պէտք է գծարել զիտնալ՝ ամպիրուն մէջ տեսնուած ձևերը փոխադրած իտու համար. յայնք մենք մեր գիտնալը չգործածելով ուրիշը կողոպտելու արուեստը չէ որ կը սորվեցնենք, ընդհակառակը բուն ատենն է զուրս հանելու անհետկան հոթները եթէ ունիք և հին ընթերցումներու արդիւնքները։

Յետոյ պէտք եղածին չափ երկար մամանակ պիտի խորհրդածենք, ու զիշերն անգամ աշխատելով ի հարկին, զարանակալ ոպատելով բախտի բոլոր պատեհութիւններուն. Տը լա Թրուայի պէն մէկ զարկով սեւեռելով պղնձագոյն շիկամորթ փայտահարին պպերն թօնը, Պէթրովէնի պէն նեղելով սայուրի փոշի մը եղանակին պիտի, կամ «այլաքարիւ վրայ կառքերուն ոստատումին զնույթը. փնտաղին ամէն ինչ կուգայ և փոխադարձաբար, փնտաղիւ սփի ունեցող միայն կը գտնէ ամէն փնչ կրնայ նպատակ ամէն բանի, երբ կրնայ կապը ձեռք ձգել։

Որորդուածութեանց ինչպէս նաև ընթերցումներուն առարկան պէտք չէ որ մի միայն բուն նիւթին մէջ սահմանափակուի, այլ պէտք է տարածուի զայն ներկայացնելու եղանակին, հանրութիւնը աւելի ապահով կերպով լուսաբանելու, կրտադրելու, ինչպէս նաև յուսադրած արդիւնքը անոր մտքին մէջ լաւ տպաւորել տալ կա-

բննայու միջոցներուն վրայ, կարելի է ա-
մէն բան գրի առնել, առանց ինքնիրժէն
եկածէն անզին անցնելու, զգուշանալով
սակաթն կրանցնել ընդլայնում մը երբ-
ինքնին կը ներկայանայ եղած վերջացած
վիճակի մէջը Այդ կերպով կատարուած
ընդգայնումները լաւագոյններն են, որով-
հետեւ մտքին օրէնքներէն կը բխին, փու-
խանակ շինծու նմարքներու նմազանդելու:
Իսկ եթէ պատահաբար, ապագայ քարոզի
մը համար ալ քաղաքաբնի միտք զան, պէտք
չէ անկող զտննել անոնց նկատ-
մամբ ցորենանտերը կը պահուին, և
խմատուն մտասկարաբը անոնցով շու-
տով կը չեցնէ իր ամբարանոցները:

Կեցուածքը զոր միտքը է ու-
նենայ խորհրդամած ինչպէս և կորագացած
ատեն, պէտք է ըլլայ պարունակող նստածի
կեցուածք մը, հետեւաբար կրաւորական
կեցուածք մը, ինչպէս աղօթքի ատեն:
Աղօթքի ատեն Աստուծոյ մտիկ կ'ընէ
մտքդ, հո՛ւ Աստուծոյ մտիկ կ'ընէ բայց
նայ ատեն նաեւ այն բաներուն՝ որոնք
անոր անունով ճշմարիտը կ'ընեն հասկնալ
կրցողին, անոր որ իր ներսիզին ազմուկ և
սաւա շարժումներ չընեն, որ ինքզինք կը
ժամանի, որ ստղորուելէ չի փախիր, որ
կը նայի զազափարներուն իրենց ուզած
ձևով ծներուն, որ իր ետը կը կորսնցնէ իր
կատարուածը հոգեկան միջավայրին մէջ,
որ փերպով մը անոր հու կպատակ կ'ըլլայ:

Պէտք չէ ինքզինքնիդէմ դնելու կ'ըստ
Ալեյ-Գէաթի արտորանքէն, մտայուզու-
թենէն, և մանաւանդ կարատութենէն խոյս
տալը անշուշտ ժխտական պայման մըն է,
բայց միտքը մտածածը կ'ընէ. անոր ան-
գիտակից ուժերը մեր միջամտութենէն
անզին ազդիկ են. հասին մէջ ամենէն անզի-
արժէք աննցող բանը այն է զոր ատանց
զինի ունեցած ենք, այն՝ որ մինակը կա-
տայ, որ ինքզինք կը հարկադրէ և յան-
կարծ փնջզինք կը ծանուցանէ մտքին ու-
րախութեան մէջ:

Անբնական է դարձնալ որ խաղաբու-
կումի այս փուլին մէջ. ինչպէս և ետքը՝
յօրինուած կամ գրուած միջոցին, մարդ
ինքզինք գէ՛մ յանգիման կը համարի այն
հոգիներուն, որոնց պիտի ուզէ իր խա-
քու գործը ուսանալ գնողը կը մտածէ թէ
ինչպէս պիտի անուցանէ իր գունդը, և ո՛չ

թէ բանջարեղնի կամ պտուղի հասարա-
ծոյ կազմելու վրայ խորհիւ Աշխատանե-
նակը բնախօսին թէ թշնամի է և թէ՛ բու-
րեկամ. անոր թէ միայնութեան կուտայ ևս
թէ կղզիացած կ'պատուայ. պերնախառու-
թիւնը խոսակցութիւն է, թող խաղաբիտ
չըլ, իր ունկնդիրները ունենայ ուրեմն իր
երեւակայութեան մէջ, անոնց խօսի ներք-
նապէս. մտիկ ընէ անոնց պատասխանները
ինքն իր մէջ զգայ թէ անոնք պիտի հասկնան:
պիտի գնահատեն այս կամ այն բանը, պիտի
զգածուին անկէ, թող խոյս տայ ամէնատու
փոփոխենէ. թող կոչուած ընէ խորհուր-
դին որ կ'ընէ և ամէն աշխի քարոզուա-
թեն. մեր նիւթերը միշտ խորհրդաւոր-
են, յանուան կը թաղին անոնք, ու այն է
կարեւորը, նիւթի մը մէջէն քաշելը, մեզի-
կամար անուանին միանալու, Աստուծոյ
յարելու աւիթ մըն է. եթէ քարոզէն զուտ
ելած ատենը, ունկնդիր՝ քարոզին վրայ
չխորհելով հանգներ՝ իրեն հետ կը ասնի-
տպատորութիւն մը որ պարծաւկերպէ իր
անթիւքը: Ինչ յաջողութեան կրտսեկան
խորանիկ զգացումի մը մէջն է ուրեմն, որ
աննէն առաջ զուք պիտի փնտաէք ձեր
քարոզելիք նիւթը:

III. ՄՏԱՆՈՒՄԵՆՈՒ ԸՏՏՐԱՄԸ

Մտածումները գունուելին և խնամով
նիշուելին ետքը, պէտք է ընտրութեան մը
և կարգաւորումի մը ընկալուելու կար-
գաւորումը բուն իսկ յօրինուածքն է ան-
շուշտ (composition), և տարակերպ չկայ թէ
ընտրութենէն կախում ունի, և ասկայն և
կախում կոս. փոխադարձ են վասնզի մտքը
կրնայ մղուիլ որոշ յատակագրի մը որդեւ-
գրելու՝ անոր մէջ որոշ գաղափարներով ընտ-
ցընելու փափաքով. այս այսպէս է ընդ-
հանրապէս. վերս նկարագրած մեխանի-
մէջ. իսկ երբ յատակագրին միայն ինքզինք
կացածցիլ զաղափարներուն վրայ է ինքզինք
այսպէս կ'ըլլայ անպատեհաւա շարքի կազ-
մութեան խառնուելու հո՛ւ զազափարներու ընտ-
րութեան մասին, վերաքարք անոնց կար-
գաւորութենէ, ատանց անոր համար. մտ-
նայու որ երկուքը միասին կը կատարուին:

Գլխաւոր բանը արեւն, — քանի որ
յօրինուածքը ներշնչու մին գործ աղբրու մը փ-
մբայն — ընտրելիք՝ անոր թնշաղբում գրու-

զափարհներուն մէջէն՝ անոնք որ ամենէն ազէկ կը ներկայացնեն գինքը, այդ սկզբնական ներշնչումը, և որոնք կարող են ունկընդորհներուն մէջ աչ արթնացնել զայն: Այս կտորները իրենք պիտի ստորագրեն բոլոր այն միւս կտորները, որոնք իրենց համար պատրաստութիւն մը, հարստացում մը և շաւելուած մը պիտի ըլլան: Ընդհանոր կերպով մը պէտք է ձեռքի եկած կամ ձեռք հանդիպած գաղափարներուն մէջէն ընտրենք ոչ թէ այն գաղափարները որոնք աւելի մեծ՝ բացարձակ արժէք կամ մեծ ծագոյն շահեկանութիւն մը ունին, կամ աւելի հաճելի, հետաքրքրական և ինքնատիպ են նային, այլ անոնք որ կը ծառայեն հետապնդուած նպատակին: Գաղափար մը պիտի չի ծառայեր առաջադրուած միտքին, սին շահեկանութիւն մ'ունի. աւելի ճիշդ՝ որքան աւելի շահագրգռական ըլլայ այն, այնքան աւելի փաստակար է, որովհետեւ կը համագրուէ ուշադրութիւնը, և այդպէս կը խանգարէ գնացքը: Լեզունտ որ Լիբիլընէր Պաւէտի թէ՛՝ քերթուած մը իր նիւթին սգտակար եղած քանը միայն պէտք է արտայայտէ, և թէ անիկա պէտք է վերջանայ միշտ այն բանով զոր պէտք էր ցուցնել: Միեւնոյնը պէտք է ըսել ա՛յլ աւելի ճառին համար:

Այս ըսել է թէ զոհողութիւնը սկիզբէն իսկ կը պարտադրէ ինքզինքը, ինչպէս պիտի պարտադրէ աշխատանքին, ամբողջ տեսչութեան միջոցին: Սրբ մարդ իր նիւթը որոշած է և իր աղջկն ունի զայն, կ'աննէ անոր քերածը և անկթորէն՝ կը մերժէ ըստ թաւաքան: Ատկէց կը շահինք արդէն՝ չծանրաբեռնելով նիւթը: Կը շահինք ետե՛ն նիւթը ինքզինքին, իր լեցուն բայց ոչ զեւրուած միտքեանը, իր արամբարանութեանը ձգելով:

Բայց պէտք է աւելցնել թէ ծանրաբեռնուած վախճալիք բան է, նոյնիսկ օգտակար կամ օգտակար կարեւորած գաղափարներու պարագային ևս:

Սինքզինքին չափ շքնողը չի գիտեր բան գրելի:

Որչափ ծանրաբեռն ըլլան գաղափարները, այնքան քիչ կ'ըլլան անոնք ունկընդորհել համար պատեղի իրար կը ճգմեն անմեք, կը խեղդեն անոնք, ուս մարդ՝ կը խեղդուի զանոնք ներս առնելով, ներս չեն

աչ անուրիք անոնք, կամ, ամէն պարագային մէջ, չեն իւրացուիր, քանի որ այն վիճակին մէջ, ուր ստիպուած էք զանոնք ձգել. իւրացուելիք չեն անոնք: Գաղափարներուն չափազանց շատ ըլլալը քեզ լայնութի չափազանց սակաւութիւն, ջեցուածքի պակասութիւն, հոգիները բացող պատրաստութեանց բացակայութիւն կը պատճառէ: Թո՛ղ զարե, հրապարակաբար սական չէ, զեղեցիկ չէ, կ'սխեքներու սողանցք մըն է, ու տածանելի բան է ստիկաւ: Կարճ քարոզները աւելի կ'անցնին, կ'ըսէ թովմա Աքուննացի, եթէ լաւ են՝ հաճելով կ'ունկընդորհն, եթէ գէշ են՝ շատ ծանր չեն զար: Ամէն միտք իր կարողութիւնը ունի: ամէն օք իր բաժակովը կուգայ, եթէ բաժակը լեցուի դուրս թափածը աւելի քան անօգուտ է: Կրնայ բոլորը աւելորդ նկատել տալ:

Աւա՛ղ մարդ կրնայ գոհացած զգալ ինքզինքը, եթէ մէն մի ունկընդոր զազափար մը, թիւազարան մը, որոշում մը տանի իրեն հետ, միայն մէկ հաս մը նոյնիսկ: Ու անտարակոյս, որպէսզի բան մը իր շեցուն այրմէքովը բերանուի, կարեօք է: որ մէկէ աւելի ըլլայ տրուածը, բայց զգուշանալ պէտք է խնդրել: Ճանցէք համաստ ճոխութեան մէջ, որ զօրծածութեան կը հրաւիրէ և խառնակելով չի խանգարեր Աւելի լաւ է իրերու գրաւել տեսարան մը ներկայացնել քան անոնք շուրջն ու վրան նկատողութիւններ լեցնելը: Իսկ ասիկա կը պահանջէ անասկ մը կարճառագուծութիւն, որուն մէջ պիտի ազեկուուի միայն նարուստ բազմազանութիւնը, ինչպէս մամպրանտի պատկերներուն մէջ, որոնք ներոյժ գունազեղութեան մը տպատրուծիւնը կրտան, և գրիթէ մեծագոյն են, ինչպէս իրատեսայելի հեռանկարներուն մէջ, ուր քաղաք մը քանի մը գրծերու մէջ կը բովանդակուի:

Պատկերին պէս, ճառն ալ պէտք է մէկ հայեցումով մը ընդգրկուի: Յաղորդական պատկեր մը չէ՛ միթէն մտ ալ: Էջտէն տը լա Գոհու, նկարիչը և մատենագիր, շատ լաւ տեսած է այս համապատասխանութիւնը: Անիկա կը պատմէ իր օրագրերին մէջ, թէ այցելու մը անգամ մը գովելու զելով իր պատկերները, կ'ըսէր. չէմէն բան մէկ անգամէն կը տեսնաս անտրուկն: Այս նկատողութիւնը ուշադրութիւն պահա-

ւեցք կ'ըսէ ան. ու զայն կը պատշաճեցնէ գրական արտագրութեանց, Երբականութեան մէջ ի՞նչ է ամենէն աւելի բաղձացուած նպատակը, իր գործին վերջաւորութեանը մէջ յառաջ բերել տպաւորութեանց այս միութիւնը, զոր ամէնը մէկ անգամէն կուտայ անոն ևսայն: Բայց ի՞նչպէս ձեռք բերել այս միութիւնը, եթէ չես սահմանափակուիր զայն բացայայտելու կերպին մէջ: Հարատութիւն, պարզութիւն, միութիւն, այդպէս պէտք է լինի խոզարհուին ամենէն մեծ մտահոգութիւնը:

Հետեւաբար, պէտք չէ չափազանց բաժանուձեռք նախատեսել, աւելի քիչ ստորաբաժանուձեռք, որոնք կը տարտղնեն լոյսը: Գորտէժ, Ռամպարանտ պայծառութեան մեծ սաւաճներով և ստուերներու մեծ մակարդակներով գործի կը սկսին, իրենց ոյժին մէջ մասն է ստիկա: Արդ, պէտք է սկիզբէն իսկ ուշադրութիւն ընել ստոր: Վասնզի, եթէ ծանրաբեռնուձեռք կ'ընին մէջ է, անդամանելի կը մնայ: Դեռատի քարոզիչներուն, դեռատի արտաբանութեանը ուն պարագան է ստիկա: Նորընծայ քարոզիչները կը փորձուին ստիկա ճառին միայն մէկ կէտը լեցնել ամբողջ ճառի մը, եթէ ոչ ճառերու շարքի մը գաղափարներով: Անփորձութեան նշան է, ու յետոյ, եթէ զարուսնակուիր, անկարողութիւն: Կը գիշարէ գաղափարները, առանց գիտնալու ոչ մէկը չահագործել անոնցմէ:

Բայց ստիկա աւելի կամ նուազ խուսուածութեամբ պէտք է հասկնալ ճառին նկարագրին համեմատ: Մարդ միտքը՝ կրնայ դրած ըլլալ որ ներկայացնէ անթերի ամբողջ մը, ու կերպով մը ամբողջովին սպասէ փրատաղձը, ցոյց տալու համար տրուած նիւթի մը ամեն յօդաւորութիւնը և բոլոր կողմերը: Բայց այն ատեն զոհողութեան օրէնքը մանրամասնութեան մասին միայն կը մտածուի, և յետոյ, պէտք է մտածել թէ այդպիսի ճառ մը կրնայ հետաքրքրական, հրահանգիչ և պատեհ ըլլալ, բայց ոչ պիտի ճախտական, բացի փայտակար կէտերէ: Ժամանակ չըլլալ: Հրապարակագրական շարժում մը, պատրարութիւն մը և հետեւութիւն մը կ'ուզէ. կոհակ մըն է անիկա, ու ալիքին հաւանարակչութեան եւ ծաւալումին օրէնքներուն հետ չի խաղալ:

Եւ յետոյ, ի՞նչպէս կրնաք զոհողութիւն ընել նիւթի մը՝ զոր չէք որդեգրած: Ընտրելը՝ մերժել է: Հետեւաբար, պէտք է անզիջող ըլլալ: Այս կերպով միայն կարելի է ունենալ աշխատանքին յատկութիւնը, հետեւաբար ազդուութիւնը: Սաւառանքը (envergure) պիտի չտուժէ ատկէց, վասնզի ոչ թէ իր լայնաթուղթներն այլ բարձրութեանն և խորութեանն է որ կը ճանչցուի անիկա. առարկաներուն: Թիւնն չէ որ կատու ունի անիկա, այլ անոնց իրարու հետ ունեցած լարարեքութեանն, այսինքն միութեանն: Կը սիրու ախ հատը, որուն մէջ կրցած են անոնի երկինքն ու երկիրը, բայց այժպի միայն. վասնզի մեր բնարաններէն ամէն մէկուն իմաստին կը պատասխանէ ան. միակ չայլ մեր մը մէջ երկինքն ու երկիրը չկան միմէ: Բայց պատճառ մը չէ ստիկա որ աստղաբաշխութեան և բնական պատմութեան հմտութիւններով լեցնենք ճառը: Յղացումին ճոխութիւնը ոչ միայն չի պահանջիր այդպիսի մանրամասնութիւն մը, այլ և որոշապէս հակառակ է անոր: Մնաց որ, պատշաճ է ըսել Նորատի քարոզիչին թէ՛ սկզբնաւորութեանը մէջ՝ ճոխութեան տեղը Վասնզաւոր փորձութիւն մըն է: Երբ դեռ գաղափարներու կիրարկութեան մասին ծաւալում, իր հորիզոնները լայնցնել ուզելով՝ կրնայ խօսքի փրոցուածութեան մէջ իշխալ: Աշխատեցէք աւելի խորանալ գիտնալ, ու տակաւ առ տակաւ, երբ աւելի շատնայ՝ ներքի բաներու ծանթութիւնը, և հասու լինիք անոնց ներքին կապակցութեանը, յոստից կորուստի կը գտնէք յառաջկարգ լայնութեան ճամբան:

(ՍԵՐՔԻԱՆԺ) Թրգմ. Թ. Ս. Գ.



ԲԱՆԱՍՏԵՆՆԱԿԱՆ

Փ Ա Փ Ա Ք

ԲՐՈՑ. ԲԱՐՈՒՆԿ ԹՈՎԱՄԱՍԵԱՆԻՆ

Կ'ուզեմ որ երգ մը մընայ
 Էբրե չընչին յիշատակ,
 Որ երբ վոժի դառնամ ես,
 Մաս մը ինձմէ դիմանայ
 Զը կոխկրճուի ոտքի սակ:

Մաս մը վիճե՛ս, երազէս,
 Կ'ուզեմ յանձնել այդ երգին,
 Թող ան բեւեմ իր բանայ
 Սըրտերուն մէջ դեռ անկէ՛զ,
 Պարմաններու շրթունքին:

Ուզածըս այս է հիմա
 Իմ անհաճի պահանջէս.
 Ընդելուզուած այդ երգին
 Եթէ անունըս մընայ
 Այսօրնով ալ գոհ եմ ես:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Կ Ե Ա Ն Ք Ի Ն



Կը ֆաղցրանաս, ա՛հ, ինչպէ՛ս, ժամանակի անցքին հետ,
 Բայց կը վախնամ հիմա ես որ ըսպառիս դուն յաւէս,
 Զըկըճանամ ես բընա փու սրբազան գինիէ՛զ:

Հիմա որ աչ կք թեքի օրս դէպի արեւմուտ,
 Հազար երազ մօրթելէ ու յրբելէ վերջ անփոյթ,
 Կ'ուզեմ ըմպել գինիի՛զ մընացածը. պուտ առ պուտ:

Կէսը անօր թափելէ, վասնելէ վերջ անխընայ,
 Ումպ-ումպ կ'ուզեմ վայելել ինչ որ մընաց ինձ հիմա,
 Կ'զգամ սակայն որ ծարաւս ամէ՛ն. ումպին կ'աւելնայ:

Կեա՛նք, եղա՛ծ ես երբեք այսօրն իրա՛ւ, այսօրն սո՛ւս,
 Այսօրն աղուո՛ր, երկգի՛մի, լոյս ու ըսքուե՛ր ու խորհուրդ,
 Ուրիշներուն եղա՛ծ ես այսօրն քարի ու անգուրթ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Ա Շ Ն Ա Ն Ա Յ Ի Ն



Արցունքներն անձրեւին
Տրտմունքն կը հոսին
Աչքերէն երկնքին :

Կը դողան, կը քափին
Տերեւները դեղին
Համբոյրէն իսկ հովին :

Ու հիւանդ իր հեւքն
Կը հիւծին, կը հեծեն
Մերկ ոստերն այս ամէն :

Եւ ծառերն ալ ծրլաս
— Վիրաւոր ու վրհաս —
Կը սանջութին անընդհաս :

Անկանաչ՝ անկենդան՝
Կսկիծով կ'ափսոսան
Գոյնն ու գեղն երէկուան :

Կարօտով կը սենջան,
Դաւարին, քարմութեան
Թովչութիւնն անուանման :

Արեւին, աիւրին
Կ'երազեն անձկագին,
Գալիք նոր գարունին :

1948

Ն. ԿԱՏԱՐ



ՄՈՐԵՆԱՅ ՀՐԵՐ

ՄԻՏՔ ԵՒ ՍԻՐՏ



ՄԵՐ ՕՐԵՐՈՒ ՀՄՐՅԵՐՈՒՆ ԱՌՋԵՒ

Հո՛ն, ուր անհատը կուգայ բաւ, իր իսկ զգայնութեան, մտածողութեան, ըստեղծագործին աւելին նպաստովը նուաճելու կեանքին տալանպանքը, ասոր տուաման սեւեռեղծով իրայատուկ յորինուածութեամբ, իւրայատուկ տեսակարար կշիռով. ու ձեւին մէջ ալ նման, մերձաւոր կատարելութեամբ մը կազապարներէ, — արուեստ որակուած, բնականցօրէն այնքան բարեւարուած իրողութիւնը կը հանձնէ՞ զետեղելու ինչ սահմանին ետին — այսինքն քնարական յորջորջուած ստեղծագործական գործօնութեան մը ներսը, իմ ժողովուրդը երեւան է բերած շնորհներու, maîtrise, toucheի ու coupeի շատ պայծառ նոյնիսկ խորապէս տպաւորիչ հանդէս մը, և իրագործեր կատարելամերձ նուաճու ձեւեր կեանքին հզօրագոյն քանի մը տազնապներէն — սէր, վիշտ, կարօտ, ցաւ, արդարութեան կարօտ և տառապանք, յիշելու համար ամենէն կարկառուն քեմանները ազգերը քնարական ստեղծագործութիւնները յստակող նիւթերէն —, առնուածքն ամենէն մեծաթուիչ ժողովուրդներու ըրածին հաւասար: Ատեն մը, գիտէք, այս յաջողուածքը ո՛ր չափազանցութեանց տարինք ու դագրեցանք լուրջ ըլլալէ: Այսօր աւելի իրաւ կրնանք խօսիլ: Եթէ իբր հայ քնարական բանաստեղծութիւն Սրբեմուտքի վայելուամին մատուցուած մեր նոր գրականութեանց քերթուածները մնացին առանձին, անարձագանգ, պատասխանատունները քերթողներէն դուրս, փնտուեցէք այն խաչագողներուն մէջ որունք աս ու ան նկատուեցերով եւրոպական լեզուներուն մեռած տողերուն վերածեցին այնքան կենդանի, կրակոտ կտորներ...: Իմ ժողովուրդին ազատ, հարազատ ստեղծուեցեր, բուն իսկ people տարրին միջոցով, այսինքն առանց տաղաչափ հտպիտի մը մեղքերովը մեզի հասած մեր աւօրեայ պարուեցներուն իբր բիւրեղացում:

Ներքը, բովանդակ աշխարհի երեւոյն իրենց նմաններէն ոչ մէկուն առջև կը տօգուելին: Յստակ է այս յայտարարութիւնը գրիչին տակ մէկու մը որ ազգերու ստեղծուեցեւրէն ժողովրդական յորինուեցեր տեսիլ է մեր օրերու կերպարանքներով(՞): Մի մտանաք ասիկա: Միւս կողմէն մի ներկէք ձեզի միւս յիմարանքն ալ, այդ արթնացումը փքացման, սոփեստացման պատրուակ ընելու երբ կ'ելլէք հաւատարու այդ յաջողուածքներուն եզակի, անմնաց տարողութեան, աս ու ան պակասամիտին գրիչովը, անպատասխանատու նկարութեամբը նետուած շըլքաբերութեան (մենք ունինք գրականութեան պատմութեան գիրքեր ուր Հայկ Դիլցագն անուանով ծանօթ տաղաչափութիւնը կը հուշակուի ազգերու մեծ ստեղծագործութեանց փառքին զինովը նուաճում մը ինչպէս): Ընթերցողը խեղճ հազրու կը կատակելի թէ նման հաւաստուեցեր, որքան ալ պարկեշտ մեկնուեցերէ ծագած, քննութեան, վերքնահատման սեղանին կը բերին ոչ միայն մեր գերազանց միակ հարազատ հպարտութիւնը, Հայ մեակոյթը ալ և կը ձգեն տազնապի տակ մեր գոյութեան իսկ իմաստը, մեր հազարաւոր տարիներու գորուածը վտանգելով, բսել կ'ուզեն այդ պայքարը վերածելով միայն ու միայն այդ գոյութեան խորհուրդին, երբ աւելի քան ստոյգ է որ մենք ստեղծ եր ենք ոչ միայն մեր պատմութիւնը, այլ և սխալ չըլլար բսել մեր երկիրը. որ կար անշուշտ իբր բնութեան մեծագօր մէկ խառնաստա-

(*) Շատեր փորձած են մեր ժողովրդական բանաստեղծութիւններ փոխարել օտարերու վայելուելին: Ու բարեի՛ն այ մէկ է նախասագի, — յարաշար կարգի: Գնարականցն փոխադրումի ընթացքին մեռնող անխառն բանաստեղծութեան էտարը, արքասարը և անգուս: Բայց երբաւածի սր կէտ իսկ բա՛ւ՝ յնգլիներ մեր սերտայն, հիպոստի պարտադրալ: Այս օրհնեմէլ է որ մեր փշագայլին ճողեր մեզ կը գրաւեն իրենց ճիւղին իսկ այն մասովը որ մարդկային զգայութեան ամենէն ընդարձակ սարերը կը կազմեն կարգ սր. — պատակեր, օտարութիւն, գայթ, արհոււն, արճն անվանանգ, անբուրեղ քիչ վճանգով կը փոխադրուին մէկ յեզու միւսը: Արդ, ճայ ժողովրդական զգայութիւնը որ յեզուին այ փոխադրէ, չէ կրնար կործանել սա հաւեակին հայր գեղեցկութիւնը.

Հողին ես, հոգեկու ուղեւ,
 Զէ չըտեմ, հաների սամ ի քեզ,
 Վախիմ թէ աչերս ուղեւ,
 — էլ ի՞նչով հայիմ ես ի քեզ:

նը, բայց որուն թաքուն լեզուն գտան մեր պապերը հովան հովիտ կապելով ճամբա- ներուն գտնիներ, մատուռներուն նշան- ները, արտին, պարտէզին, այգիին, գիւ- ղին և քաղաքին կերպարանքները ոճին մէջը հայ հոգիին: Ահա հարցեր, հիմա մա- նաւանդ տագնապալից, երբ մեր ժողովուր- ղին լաւագոյն ուժերը կը թուին արեւել- ուած ըլլալ մեզմէ վեր, չըջելու համար դուրս արգիւնքներու, արժեւորութեան- ռու...: Ընթերցողը որքան շատ բաներ պարտաւոր է չմոռնալ իր ժողովուրդին ուժերուն սա օրին սպասումը լուսաւորող: Մինակ թուրքը չէր որ, իր բանակներուն իրեն ընծայած ապահովութեան անձնակին մէջ մեզ դարերով արժեւորաց իրին ըստո- բածին ժողովուրդ մը(*), փարսիսպատիւ հօտ մը, բան մը սանկ: Ու մինակ նոր ժա- մանակներու քրիստոնեայ մեծափարթամ հասարակապետութիւնը չէր որ յամառացաւ մխիռնաւոր, կրթական մշակներ և գասա- յոսներու փառանքները փութացուց Մեր- ձաւոր Արեւելք, սրտառուչ ալ յարստեւու- թեամբ, հեթանոսութենէն քրիստոնէու- թեան սրբազան փարսիք ածելու արեւել- քին ծանր, ընդարձակ ամբոյնները որոնցմէ մէկն էր նկատուած հայ ժողովուրդը: Պատ- մութիւնը ինչ անողքը հեզուութեամբ վար- ձատրեց աս նոր առանց խաչի խաչակրու- թիւնը: Մեր ժողովուրդէն իր եկեղեցին ուրացողներու զանգուածը համապատիւ մորթուեցաւ ուխտապահին հետ: Անշուշտ այսօր մխիռնաւորներու տեղ թէքնիսիէն- ներ ու միլիոնաւոր կանանց թղթեայ զին- ուորներն որ արեւելքին մէջ պիտի չհաս- նին տարբեր արգիւնքի Պորտին աշխարհա- հըռչակ կորանքէն վերջ: Հարիւր տարի թուրքերու մէջ Պորտին քարոզութիւնը, միլիոններուն փոխարէնը իրը վճարում ար- ձանագրեց անուրը մէկ հատիկ թուրքի, ան

ալ կասկածելի ծագումով: Տիրոջը փարսիք անհառ ուրստութեամբ վերագրորող այդ մարդը կը կոչուէր պատ. Աւետարանեան զոր չարապար Աբախի թմ ճաննալու պա- տիւ ունենալուս, առաջին աշխարհամար- տին սպանդէն վերջ, Պուլկարիս, քարու- դելու վրայ Տիրոջը խօսքը, այնքան միջակ միջոցներով որքան որեւէ սանկ ու նանկ բողոքական հայ պատուելի մը պիտի չնե- ռէր իրեն: Ու չես կրնար չափոտալ Պոր- տին միլիոններուն սա աւելի քան մամա- ծուկ արգիւնքին առջև: Չենք կրնար նա- խտեսել որ երկրորդ մեծ պատերազմի ըն- թացքին դաշնակից սպարապետութիւնը այնքան տիրապար սուպրակը զնող Մերձա- ւոր Ասիոյ քաղաքակրթութեան սխտոնեան ժողովուրդը պիտի չնեթարկէր նոյն սպառ սպուռ պարտութեան որմէ նմոյշ տուի ձե- ղի, Պորտը- կանանց թղթեղէն զինուոր- ները — տղարները — մաքրելով, մաք- րագործելով բայց իր հոգիին խորը աստի- ճան մը աւելի, աւաւելեայ սաստկութեամբ ստեղծով, արհամարհելով Արեւմուտքը: Ա- տան մը Արեւելք — Արեւմուտք հակա- զրուութիւնը կը սնանէր գրական նանքան- քով: Թոյլթոն արեւմուտք, Տայսթէյոյու- քին արեւելք պիտակող Շէրէնգէրը այն- քան բան կը հանկար այդ ոտին տարազէն որքան Սասաւայախի ուխտին տակ նեհզօ- ռէն թաքնասքող քաղաքական յիմարան- քը: Թուրքը որ արեւելքի ժողովուրդ- ները պիտի գլխաւորէր Հիւսիսի կամ Արեւ- մուտքի գէմ գրոհի մը հետ: Այսօր, արեւմուտքը ինքը կ'մտանայ, Հիւսիսին գէմ կուսելու նպատակին մէջ ազնուա- կան, քաջարի ժողովուրդին որ թերեւս պիտի գիտնայ նորոգել սազալին իր խաղը, այնպէս ինչպէս խաղաց զայն Մոսկուայի կունակին:

* * *

(*) Ուսագրաւ վկայաբերմ մը այդ մտայնութեան, Լաւոտեօթի յիշատակներուն մէջ նորաւ: 1917ին բաւժ պատերախախտիւն մը երբ կը ներկայանայ գեր- ման մեծ բանակաւորից, ապագնով կը յետ գերման գորակարին դառնագիտի խօսիւր. հայաց վրայ գաժա- րաւած շարքը խաւանող: Գերման գորակարը կը ցաւե- րայս ժողովուրդին աճօգոյս մտրուելու մեծուտ: Բայց անխախտիցի է բարեբաւ մեծամար, անդա- րաւու մը այդ դիտարկեանց դէմ. — Իրեմի Թուրիայ նախագարով կ'երթային քաղաքակաւոր ու գորակարը կը յիշեւ հայեր, իրը թէ բնիկ աւրի բան չունեմար...:

Ստիպուած եմ յստակ վերագրուեմն- րու, յստակ անուններու պաշտպանութիւ- նը փնտռել երբ կ'անցնիմ քաղաքականէն քիչ մը անդին, այսինքն մշակութային մարդերու վրայ, գործագրելու ծանր բաղ- դատութիւններ, մերձեցուցնել որպէսզի իմ վարկածները, մտաստեւութիւնները, վա- խերն ու ակնկալութիւնները ձիւ բաշխում

նեքու չվերածուին շնորհներէ, ինչպէս մեզագրանքներէ:

Կ'ընդունիմ որ կառուցանող, համագրող ու նորոգող, այսինքն նոր աղերսներ որոսցող իմացականութիւնը որուն վրայ կը թուի կեդրոնանալ արեւմտաբլին րովանդակ հպարտարանութիւնը, չըլլայ պարզըւած մեր պատմական տարիգրութեանց մէջ, քիչ մը շատ կերպարանքներով, արուեստնէ և գործնութենէ, հաւատքէ և գերութենէ, չունենանք լեկայինք մարդկութեան հասարակաց գանձարանին մէջ մեր անուսող պիտակաւոր, և կամ մեանք անկարող հաստատելու մեր տիրական կնիքը արուեստներու առ ու ան տեսակներուն վրայ, մեզայտուող, անտարիելի, այսօր ալ ապրող գլուխ-գործոցներու փաստերով, մեր ցեղային հպարտութիւնը քաղցրօրէն զգուող (*): Ու կ'ընդունիմ որ տառապիք քիչ մը, երբ կը թարթափնք արեւելքին, իր բանաստեղծական մշտամած աշխարհներուն, իր իմաստութեան և միսթիքին այնքան տաք, խորհրդաւոր կալլրիններուն, հան չգտնելով մեր ժողովուրդը պարտ ու պատշաճ կերպարանող ստեղծագործական, իմացական ծանր, յարգանք պարտադրող յաջողուածքներ: Բայց այսքան: Այսինքն կը հրաւիրուիք նոյն մտածման ակօսող ձեր ցեղին իսկ կարելութեանց: Քաղաքական պայմանները առանձին չեն ստեղծեր անշուշտ մեծ դրութիւնները: Բայց մի մունաք որ անոնք կը ճնշեն միտքին գոնէ այն չափով որ չափով որ կը անգամայն մեր մարմինը: Ըսեր եմ այնքան անգամներ - տուէք այս ժողովուրդին կէս դար խաղաղութիւն, չունչ առնելու գետին մը ու դուք կը տեսնէք արդիւնքը: ԺԸ. և ԺԹ. դարերը, հայտ պատմութեան տոմարներուն ազատու-

թեան շրջաններ իբրև չեն արձանագրուած անշուշտ, բայց չեն ալ նմանի բագրատուիներու, Ռուբինեաններու անտարագելի դարերուն երբ ափ մը մարդեր, երկու անգամ տասնաւոր մահացու հակառակորդներու դէմ գրչերք ցերեկին խառնելով այսչարեցանքն ու ... ստեղծեցին մեր տաճարները և քրիստոնեայ հոգեբանութեան մեր վճռական զիմագծութիւնները: Այսօր, ըզգատտացած ենք բուսական անկարելին չը պահանջելու համար մեր ժողովուրդէն:

Այս սողորուն չեմ ուզեր որ խառնէք պարտուողական որիէ շեշտ: Կ'ուզեմ որ անսնէք ձեր ժողովուրդին երկու հազար տարիները իրենք իրենց համար, ճիշդ ինչպէս կ'ընեն եւրոպացիները հնդկներուն, պարսիկներուն ու տակաւին այսօր հետախաղաղ կորուած ազգերու մշակոյթներուն զիմաց: Անշուշտ, գէշ կերպով արտայայտուել է ըսել որ այսօր հոգիք, ոյսինքն սասոր մայրմաւորման եղանակները զագրած են մարդոց մշտահոգութիւնները յօրինելէ: Լինգ դար կայ որ կրօնք չի ծնիր: Մնածներն ալ երկինքէն զաւու տեղ երկրէն կը բռնանան: Այսօր, իմացականութիւնը - այս բառին ետին գրէք մտքով նիւթապաշտ մտածողութիւնը - միս միւնակը գրաւուած կը պահէ մարդկային մտահոգութեանց դաշտը, անկէ տարրազիր քշելէ վերջ հոգին որ գուցէ երկինք է ապատանած:

Հարելը տարի առաջ մարդոց միջինը կը դժուարանար, գրացիին հարստութիւնը իւրացնելու համար անոր հունտը, եօթը պորտը չարցնելու, ինչպէս կը տեսնենք որ ըրին երէկ ամենէն բարձրորակ ժողովուրդները, կ'ընեն այսօր, ու ապահով եղէք, պիտի ընեն վաղն ալ, երբ առիթը ներկայանայ: Դիւրին է բառերու հետ խաղալ ու այս մտավիճակը որակել աս ու ան սեւ, դառն քառերով: Իրողութիւնը օղբերգական է անով որ քաղաքակրթութեան համար արիւնը թափուած է ապարդիւն, գրաբար պիտի ըսէին յումայէտս: Այս մտավիճակը հեղինակութիւնն է դարձեալ իմացականութեան, հարիւր տարի առաջ՝ գրական տպագրապաշտութիւն, կ'իմա շահու իմաստասիրութիւն:

(*) Այս դարուն սկիզբներ, գլխաւորաբար գրականութեան և նորարարութեան արտաբերելէ մեր փայլալայտ հպարտանքներ ինքնաբերաբար քաղցանց: Այսօր անբեկանիչ ոչ ոքի մտքէն կ'անցի համաօխարհիկ մեծ բանաստեղծներու կամուսին առաջնորդի: Գոթական ճարտարապետութիւնը եւրասիական օտարկեցած ըլլալով միամիտ փառաբարութիւնն այ մնաց անպատասխան, այսինքն չունեցանք անբեկ մը գէթ ուր Սթրիկալսկիի լատակեցած սեռաբնութիւնը կարելի ըլլար գործնական արժեւորի: Բայց սխալք ան որ ոչ ալ մեզից նման պահանջներ բրած ըլլալով, յունեցիք իրաւունքը ներկայ կարանք որ հաւայն քանիտ:

* * *

Կուզամ շուտ իմացական տառապանքներու, մեր ժամանակներէն դրուած ազգային հպարտութեանց գոմբիւքսներուն: Ձեռք մերժեր արեւելքի, ոչ իբր քաղաքակրթական անցեալ, ոչ ալ հոգեխառնութիւն իբրև: Բայց կը դժուարանանք այդ արեւելքին մէջ մեր հարազատ սեղովը, հասկացողութեան յարգոչափերովը, երբ մենք մեզ կը գանհնջ միջին գետինէն ուր արեւելքը կուզայ կտրելու արեւմուտքը: Անշուշտ կ'ըլլաք բարի, այս տարազներէն — արեւելք արեւմուտք հակադրութիւնը — զեզչիու Նոր ներարկուած ամէն նանրանք, սնապարծութիւն, խորութեան պատճառք ինչպէս ստորագասութեան զգացումներ: Այդ արեւմուտքը այսօր օրիվ է և ֆիզիք: Այդ արեւելքը այսօր գերութիւն է և արթնացումի տառամա: Այս բոլորէն անդին կայ զիս համագրաւող իմ ժողովուրդը, իբր իրագործուած ճակատագիր և իրագործելի խմոր:

Ըսել թէ չենք տուած շնիւլէտին Ռուսի մը, Ապուլ Ալա Մաարի մը, Պայեամ մը, յիշելու համար համաշխարհիկ հռչակի հասած քանի մը անուններ, կը նշանակէ կեանքը կռուելու մեր ազգային միջոցները տարադէպօրէն լարել, խզումի մը վիստովը նոյնիսկ: Այդ մարդերը կուզան շատ հզօր, մեզմէ քաղաքատիկ առաւելութեամբ օժտուած ընկերային ու հոգեկան բարխառնութիւններէ: Անոնց իւրաքանչիւրին զուգորդ են ծանր, շքեղ քաղաքակրթական խաւեր, այսինքն անոնց երեւումին վրայ կը արիւն ազդակներ որոնք միզի համար բացարձակ պակասներ էին: Ու սխալներուն սխալը մարդոց զոյգեր, նմաններ փնտռել հոն ուր տեսականները իրար կը հերքեն . . .

Մեր տուածին կէտքը: Ահա միակ դրականու պարզ եղանակը արդար ըլլալու, ուրիշներուն մանաւանդ մեզի դէմ: Այսօրքն տեսնել արեւելքին մեծ մտածողները, մեծ քերթողները, մեծ պատմիչները ոչ միայն իրենց գործերուն ճառագայթումովը, այլ մանաւանդ այն ընդարձակ շրջափութին ալ փաստին ընդմէջէն որով կրօնական հատուածի մը (Ռուսիի հոգեխոսական իմաստ

տասիրութիւնը) անունով մեզի հասած դաշտաբարանութիւնները կը գազրին մարդոց խումբի կը իրագործումները նկատուելէ, վերածուելու համար իրենց հարազատ իմաստին: Մարդիկ Ազուխնացի Թովմասին Սուման միտքէ չանցուցին այդ վարդապետին մենաշնորհը հռչակել, ինչպէս Յիվիմա գոմեքիան արդարօրէն արժեւորելու արարքը պաշտպանեցին տասներկու դար ներուժ քրիստոնէական զգացողութեան մը ծորումներով: Այսպէս արժեւորել Պայեամ իմաստասէր-աստղարշիւք, Ապուլ Ալա բարու յախօս-բանապաշար, Հաֆըզ վայելապաշար զգայնիկը, Ֆիրգուսի ձեւապաշար-գիւցազներգուն կը նշանակէ անհասանելու վրայ թերեւ խնդելու չափ բարդուած իմաստներ բաշխել աւելի հարազատ vehicule-ներու: Այս գործողութիւնը այլեւս ընթացիկ քննադատութիւնը չէ, պատմական անուններով, թուականներով համեմուած, այլ դժուար խասցուելիք շրջաններէ վկայութիւններու շնորհիւ կեանքին aisance-ն տարձակութիւնը: Հանգուներէն կը հրաւիրուիք կենալ ձեր ժողովուրդին ալ այն դարերուն զիմաց ուր ծանր յաղորուածքներ իմաստին և զգացումին մարդերէն մենք այսօր կը ջանանք ընդարձակել, ցեղային ապրումներու ցանցին փոխադրելով ինչ որ անհատի մը անունին կապուած գործեր մեզ կը թելադրեն, ցեղային ապրումներուն միջինէն: Այս, Գուշակի մը քառեկանները, Յ. Սարկիսապի մը աղօթքները, Շնորհալիի մը միտքիք քերթուածները, նոյնիսկ Նարեկացին ու Համբրոնացին, յաջողուածքսներ են բայց որքան հեռի վերը անուանուած օտար փառքերէն: Ասիկա ընդունելի իր ժողովուրդին ստեղծագործ ուժէն տալու կայսերին հաստատել չի նշանակէր տալու կայս: Ասիկա ընդունելի կը նշանակէ Անին կամ Սիւր, Համբրոնը չլքուիմել արեւելք և արեւմուտքի հսկայ քաղաքափութութեանց կեդրոններուն հետ: Ասիկա ընդունելի՞ կը նշանակէ մեր եղիմ գոհացումը մեզմով: Անգամ մեր ոք այս ճշտումը, սահմանագծումը չվիրաւորէ մեր ազգային փառասիրական արժանապատուութիւնները, մենք ունինք, օրինակ Գուշակը լայնօրէն մարդկայնացնելու միջոցները: Ի՞նչ ալ ըլլայ հեղինակը անոր անունով մեզի հասած քառեկաններուն — նկատի ունիմ համամարդ-

կային թեմաները անոնց — բան մը ստոյգ է, առ ալ՝ անոնց խորը մինչև ասոր բարստուն, մեզ յուզող ու կան ու հաշտ ձգող մեր իմաստութիւնն է: Ասիկա երբեք չի նշանակեր Ռուսիի իմացական սլացքին հետ բաղդատութիւն մը փոքրել, կործանել հայ ժողովուրդի բարոյական փորձառութեան մանր արժէքները: Թող սաւառնի իր ուզածին չափ ձէլալէտին Ռուսիւն: Այդ սաւառնունմը Մեհնեկիի մէջ այդպէս սեւեռուելէ առջև պարտիկ միութիւնն հոգիին վրայ միգամած մըն էր, այնքան մասնակի բարստութեանով: Պարտիկ հերձուածին զուգահեռ արբար միութիւնն հեշտանքները: Ձէք մոռնալու: Ոստիմա՞ր տարակոյսները բանաձեւելու ատեն ինչպե՞ս կրեշտակէ մը աւելի տառապանք էր ապրած: Քուլա՞ր, Շնորհալի՞ն, Լամբրոնացի՞ն, Անուններուն հետ իսկոյն զանգուածները՝ որոնցմէ կը ըսին անոնք: Պիտի գտնէք որ այս ժողովուրդին երկինքը չէր կրնար տեղ բանալ տարակոյսին, անդերկրային թռիչքներու հեշտախառնութեան խուզարկուներուն որոնք իրա իրենց արտառութիւնը պիտի ուզէին լուսաւորել վերական ստուգութիւններով: Մերինները երկինքը նայած են բուրյովին տարբեր հոգեխառնութեամբ: Ոստիմա՞ր երկինքը փլելու մէջ հեշտանք ու գուհունակութիւն կը հետապնդէր. մենք՝ երկիրը փլելու, այսինքն երկինքը կազմելու արարքը նկատած ենք մեր գերեզմանի պարտականութիւնը: Ահա թէ ինչու չըլլանք ժխտած, որ այնքան ալ քաջութեան կարօտ խաչակրութիւն մը չէր, երբ գործադրուէր քիչիկ մը զգուշութեամբ: Ձըլլանք թուած, թէ՛ն նարեկացիին երեւակոյտութեան թեւերը, հաստ ու հաստատ, զինքը երբեք չեն մատնած, ծանօթ ծովերէ իր արշաւներուն ընթացքին, ծովերը եկեղեցւոյ հայրերուն ապահով աստուածաբանութեան... Ձենք թուած, մեր աչքերը չը կտրելու համար հաստատ գետիններէն: Ու Ծրիկին, Թլուրանցիին, Արթամարցիին, Քուլալին, Նչեցիին, Գառնեցիին երկեակները, քառեակները այդ իմաստութիւնը յաղողած են սեւեռել, միշտ մեր կրցածին չափովը, այսինքն միշտ մեր եղովը: Երբեք մի մոռնաք սա պարկեշտութեան հրաւերը ուղղել ամենէն առաջ ձեր միտքին երբ զայն կը մղէք ժամանակներու վերա-

ՔՆՆԵՆԴԱՆԵՐԸ

ՏՐԱՆՍԿԱՆ ԲՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ԵՐԵՔ ՍԻՒՆԵՐԸ

Դիտենք նախ թէ ինչպէս Պրիւնքրիէր կ'իւրացնէ և իրը կ'ընէ զինք նախորդող կարգ մը քննադատներուն գաղափարները, մասնաւորաբար Սեքթ — Պեովիւն և Թեմ-ին: Առաջինէն փոխ կ'առնէ բնաստօական եւ հոգեբանական հետախոյզ հետաքրքրութիւն որուն շնորհիւ աւելի հեշտ կը գտնանայ երկին իմացումը: Causeries du Lundi-ի հեղինակը կրնար, ինքն ալ, ստորագրել սա տողերը քննաստօական կամ հոգեբանական այս բոլոր գիծերը, որոնք կը համընթանան կազմելու Մարգու մը կերպարանքը, յայտնապէս հարկաւոր են անոր երկին իմացումին և բացատրութեան: Եւ երկրոր-

քաղին: Երբ Հաֆըզի, Սատիի, Պագիի, Սատիի տարփախումով զեղուածները ձեզ այսօր ալ կը յուզեն իրենց փառալիչ հուրքին մէջ, ձեր զգայարանական գրութիւններուն քանի մը կարեւոր կեդրոնները — աչք, պահնջ, միտք — ողորդելով անուշ ու զով ապրուածներով սիրոյ գոյին, կրակին, մի անապարէք արհամարհել նոյն գրութիւններէն նոյն կեդրոններուն վրայ նոյն կամ մերձաւոր յոյգերը արթնցնող ձեր Քուլալը, Սայիաթ Նովան, աշուղները, ժողովրդական անանուն բանաստեղծները որոնց մեզի ձգածը բաւ է մեզի հայթայիթելու ամէն ինչ որ մեր ժողովուրդը պիտի ուզէր սիրել մեր ապրուածներուն անդրադարձները կազմող մեր representation-ներէն: Այդ անուններէն մեզի եկած յաղորակ նմոյշներ կը դիմանան հիւլէ առ հիւլէ, գարբուր մաշուած արհամարհելով անարատ ոսկիին խաղաղութեամբը: Որքան շատ է թիւը, մեր անցեալը լուսաւորող սա շքեղ գեղեցկութեանը, միշտ

— ԱՆՀԱՍԱԿԱՆ ՍՏՈՂՄՈՒԽԻՆ, ՁԵՂՈՒՄՆԵՐՈՒՆ ԿԱԼՈՒՄԻՄԵՆ:

Ձէք մոռնալու ասիկա:

Թ. ՕՇԱԿԱՆ

(Շարունակի՛ 6)

դէն կը ներշնչուի երբ կը խօսի հարկադրանքէն, ուր կը գտնուի քննադատը, լաւ բացատրելու համար երկ մը, ուսումնասիրելու միջավայրը ուր ծնունդ առաւ, եւ որ նպաստեց ընել զայն ինչ որ է. կամ երբ կը պնդէ պարտաւորութեան վրայ երեւան հանելու առնչութիւնները երկի մը նոյն պեռէն զինք նախորդածներուն բուրբին հետ: Այս տարազը նմանութիւն ունի վարկեանի սահմանումին հետ:

Դիտենք յետոյ թէ որքան Պրիւնըքիէր եղած է ընդհանրապէս հաւատարիմ իր ծըրարգրին, կամ աւելի շիտակաւ, որքան իր գործելակերպը (pratique) եւ տեսականը ներդաշնակ են, եւ են երկու արտասայտութիւնները միակ հիմնական յղացումի մը:

Դէշ կամ աղէկ, ի՞նչ հետեւանքներ կ'ունենայդէպի պատմութեան այս հակումը: Երկ մը լաւ բացատրելու համար պարտաւորուած ըլլալով ճանշնալ կատարելապէս անոր հեղինակը, ճանշնալ ամբողջ ժամանակաշրջանը իր ամենէն յատկանշական են ամենէն մտերիմ բաներուն մէջ, վերջապէս ճանշնալ ըզմանդակ անցեալը գրականութեան զոր այդ երկը կուզայ հարստացնել աւելնալով անոր վրայ, քննադատը պարտի ըլլալ հմուտ մը: Բայց Պրիւնըքիէր երբէք չի նկատեց հմտութիւնը որպէս նպատակ: Ըստ իրեն, անիկա ծառայելու է որպէս անհրաժեշտ խորիքի մը անոր որ կուզէ դիպողապէս խօսիլ գրական բաներու մասին. որպէս սքանչելի միջոց զետեղելու ամէն երկ իրեն ըլլալիք cadre-ին մէջ, serie-ի մը մէջ կամ համընթացութեանց միջև, Բայց իբրև միջոց միայն: Քննադատութեան ամբողջութիւնը հմտութեան վերածողներուն դէմ իր եպերանքին պատճառը հոտ է:

Հմտութեան դերը քննադատութեան մէջ Պրիւնըքիէրի ըմբռնելու մասնաւոր կերպը, առաջին հետեւանքն է դէպի պատմութիւն իր հակումին: Իր աւանդապատմութիւնը ուրիշ մը: Փէրօ գարու դասականներու իր կատարեալ ծանօթութիւնը, և անոնց երկերուն յարատեալ յաճախութիւնը զինք առաջնորդեցին լուսաւոր հիացմունքի դասականութեան իրական արժէքին վրայ: Պատմութիւնը իրեն սորվեցուց, կ'երեւի, թէ ոչ մէկ բան տեսական կ'ըլլայ որանց

անցեալի յարգանքին: Այս յարգանքը նախապաշարուած ըլլալու չէ, հասկնալի է: Եւ Պրիւնըքիէր չի թերանար պատուհասել յաճախ, լման պատմութեամբ, իր ամենէն աւելի սիրած հեղինակներն իսկ: Այս յարգանքը պէտք չէ նաեւ միզ անգիտակ ընէ ամէն բարեբաստիկ նորութեան մէջ եղած առողջարարին մասին: Եւ Պրիւնըքիէր փորձեց, որքան կարող էր, արդարութիւն ընել վիպականութեան որուն արժէքաւոր բերումը զանազանն զիտեր: Հետեւ եւ ընդգրկելէ վերջնական արհամարհանք եւ ամբողջական թշնամանք որով, կարգ մը քննադատները զայն ընկճեցին: Նոյնիսկ կրցաւ արդարութիւն ընել խորհրդապաշտութեան, հակառակ այդքան քիչ մտաւորական արուեստի մը ներշնչելիք պշկանքին իր բնաւորութեամբ մարդուն:

Այս կը նշանակէ թէ Պրիւնըքիէր ունէր անցեալին պաշտամունքը բայց ոչ նախապաշարումը: Հաւանական է որ սիրած ըլլայ դասական գլուխ-գործոցները իրենց գեղագիտական արժէքին համար, այնքան որքան ընկերային դասին զոր արտահանել զիտէ անոնցմէ. և հոտ է կապը իր գրական և բարոյագիտական աւանդութիւններուն:

Եւ որովհետեւ Պրիւնըքիէրի մտածումին տարբեր երեսները զիրար կը բռնեն, ամբողջ մաս մը իր քննադատական գործունէութեան, և հսկայական մաս մը — Եւրոպիական վարդապետութեան մասին է խօսքը քանի որ — կը գտնէ իր ծնունդը նոյն այդ հակումին մէջ դէպի պատմութիւն: Հասկնալ զօրաւոր կերպով, նոյն սեւին պատկանող երկերու իրարու վրայ ըրած ներգործութիւնը, յաջորդականութեան կարգով, զգալ այս ճշմարտութիւնը սուր, գրեթէ առանձնական ուժգնութեամբ, սակաւսիկ փթթում սեւերու եղափոխութեան հրապուրիչ և խաբեպատիր տեսութեան:

Պատմական հակումը կը ներկայացնէ քանի մը վտանգներ: Կամ գէթ քանի մը անպատեհութիւններ: Անոնցմէ երկու հատ գրեթէ անվրիպելի, և որոնցմէ Պրիւնըքիէր միշտ չգիտցաւ ձերբազատուիլ:

Մինչ անց առնել ուսումնասիրուած հրկերն իսկ յօգուտ գաղափարներուն որոնց ծաւալումը կամ եղափոխութիւնը արտասայտելու կը ծառայեն անոնք: Զբաղած

բաները վերէն և իրենց փոխադարձ կախումսին մէջ տեսնելու, շատ յաճախ Պրիւնքրիէր գանց կ'առնէ պնդել, ինչպէս պատեհ պիտի ըլլար, այն բանին վրայ որ կը կազմէ հրապոյրը կամ միակ համը աշինչ կամ այնինչ երկին՝ Փափաքող, ամէն բանէ առաջ, զայն բացատրելու, կը մտնայ երբեմն շնչել յատուկ բուրուժը արուեստագէտին հոգիին մէջ բացուած ծաղկին՝ Վերջապէս երբեմն տպաւորութիւնը կը կրնճ որ երկերը իրեն ծառայած են իբրև պատրուակ, իր բարի աւարտին տանելու համար, իր սրտին շատ մօտիկ ապացուցում մը:

Եթէ ծանր է անպատեհութիւնը որ կը կայանայ խեղդել երկը ժամանակին մակնթացութեան մէջ, նուազ ծանր է սա միւս անպատեհութիւնը որ կը ձգտի արտաքին ֆրանսական գրականութեան պատմութենէն երկեր, ինչպէս Madame de Sévigné ի նամակները կամ ինչպէս Saint-Simon ի յիշատակները, այն պատրուակով թէ, հեղինակին ողջութեան հրատարակուած չլլաւուով, չեն ազգած գրականութեան յետագայ զննացքին վրայ:

Այս անպատեհութիւնները, որքան ալ իրական, պէտք է մեղի մտնել տան առաւելութիւնները զոր պատմական միտքը կը ներկայացնէ քննադատին համար: Եւ ամենէն առաջ, չկայ մէկը որ Պրիւնքրիէր էն աւելի լաւ ներկայացնէ լուսաւոր հասոյթներ, ժամանակաշրջանի մը այս ընդհանուր նկատուածները, ուր մանրամասնութիւններ սքանչելիօրէն դաշնաւորուած են, ուր իւրաքանչիւր երկ և իւրաքանչիւր հեղինակ կը գտնուին իրենց պատկան տեղը և իրենց յարմար լոյսին տակ, և որոնց մասերը կը ասպնջին ամբողջին ներդաշնակութեան, Պրիւնքրիէր գիտէ զանոնք ներկայացնել ամենայն յատկութեամբ և ուժեղ քանդակով: Երբ մանաւանդ, խնդիրը կը վերաբերի երկերու որոնց արժէքը զխաւուրաբար կը կայանայ նորութեան կամ արտայայտուած գաղափարներու կարեւորութեան մէջ, և որոնց կախումը զիրենք նախորդներէն, չի կրնար ուրացուիլ, բացայայտ է դարձեալ որ պատմական այս մեթոտը, Պրիւնքրիէրէն կիրարկուած, կ'ըլլայ թանկագին, անհրժեշտ գործիք մը: Բննադատութեան գերին, անոր գրաւ

կանութեան հետ առնչութեան և գրագէտներու մասին Պրիւնքրիէրին կազմած գաղափարը նաեւ կապելու ենք պատմական յղացքին: Արդարեւ, քանի որ սերունդի մը քննադատական կամ գրական գաղափարներէն ոչ մէկը կը կրնար, այլ, այդ գաղափարները ունին, ընդհակառակը, երկարուածներ, անդրադարձուածներ իրենց շուրջ, ժամանակակից հեղինակներու վրայ, և ետքը բարձրացող սերունդներու վրայ, կարելի է պաշտպանել ժամարտանման կերպով թէ քննադատի մը գաղափարները կը ներգործեն գրականութեան մը ընթացքին վրայ այնքան զննատեսիլօրէն որքան որ հեղինակը մեծ է: Ասկէ ետք կը մնար միայն ապացուցանել թէ իրպէս եղած են, կան, քննադատի այդ լայնքով եւ այդ հեղինակութեամբ: Պրիւնքրիէր չէր թերանար տալու մեծ անուններ, Malherbe էն մինչեւ Taine իր գաղտնի իբր յիշակ:

Արուեստի ապրելի ձեւերը մատանշել, իրազեկ գարձնել անորութիւնը եւ զայն առաջնորդել, պատրուի իրական տաղանդը սկեղծէն, եւ արգիլել որ ճաշխարհը չի յօշոտուի շառախանութիւնէն, ահաւասիկ ինչ որ քննադատութիւնը կրնայ և պարտի ընել: Այդպէս ընելով, ան պիտի կատարէր իր գերագոյն նպատակը, որ է: Պրիւնքրիէր ի գեղեցիկ տարազով՝ պահպանել և յաւերժ ժացնել դարէ դար նոյնութիւնը ազգային գիտակցութեան:

Անցեալի ուսումնասիրութիւնը քանի որ առաջնորդեց Պրիւնքրիէրը հաստատուողութեան մը, և ստեղծեց, իրեն համար, իմաստասիրութիւն մը, օգտակար է տեսնել անոր մեծ դիժերը և տարողութիւնը:

Պրիւնքրիէրի ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

E. Faguet ին հաւատարմով, կ'ընէին յապաճախ Roman Naturaliste ի հեղինակին մասին, թէ քիմիատասէր է աւելի քան քննադատ: Եւ կը սխալէին, եթէ ըսել կ'ազգէին թէ, մասնաւոր դրութիւններ կատուցանող մըն է, հրապուրուած միմիայն գաղափարներու խազին հրաշարիքէն, և հանոյացող տարաւ մերժօրէն՝ անոնց գործածութեան և կարգաւորումէն: Բայց իրաւունք ունէին եթէ կը մտածէին իր բարձրանալու կարողութեան, ամէն գրական վէճի մէջ, անմիջական և յստակ տուեալներէն կարցի մը

սկզբունքներուն զորս կ'ենթադրեն այդ տուեակները. իրաւունք ունին եթէ կ'ուզէին այդպէսով, հաստատել թէ Պրիւնքիէն ունէր, գրական, քննադատական, գեղագիտական, քննադանցական, աստուածաբանական խնդրներու վրայ, ոչ միայն «պայծառութիւններ» այլ՝ տրամաբանուած եւ կատարեալ տեսակէտներ. և իրաւունք ունէին զինք իմաստասէր կուելու, եթէ կը խօսէին յարակցութենէն որ կար, առաւել կամ նուազ տեսանելի, մանրամասնական եւ ամբողջութեան ներդաստակութեան տարբեր ըմբռնումներուն միջեւ:

Հարկ է քննադատի մը համար, իմաստասիրութիւն մը ունենալ: Լաւ է՞ որ հաս մը ունենայ: Կեանքի եւ տիեզերքի մասին նախահաստատ ըմբռնում մը ունենալու իրողութիւնը, չունի՞ եղծելու բնոյթ իր քննադատական վճիռը, կամ զէջլ գայն եզակիօրէն նեղ եւ կողմնակալ դարձնելու: Իմաստասէրը չիպիտի պարտադրէ քննադատին, կողմնակալութիւններ տարածելու ժողովեան, անտանելի նախապաշարունակութեան, և ամբողջ իր կուռքերը:

Ճշմարտութիւն մը կայ այս առարկութեան մէջ. օրինակի համար, իր դիրքը վիպականութեան հանդէպ, եթէ պատիւ կը բերէ մտածողին ուղիղութեան եւ ուղղաբանութեան, չի բերեր՝ քննադատին յատկատեսութեան: Անարգրութիւնն իսկ, զոր ընդհանրապէս ցուցաբերեց «ԺԷԲ» գարու իմաստասէրներու նկատմամբ, արդիւնքն է նաեւ կեանքի իր ընդհանուր ըմբռնումին:

Բայց պէտք է զգուշանալ չափազանցելէ այս առարկութեան կարեւորութիւնը, որովհետեւ, անկեղծօրէն խօսելով, «օր քննադատը չի բերեր օրուան գրքին վիճարանութեան, ինչպէս գրական պատմութեան խնդրի մը մէջ, իր ունեցեցած մըտավարժութիւնը, իր մտքին յատուկ զարձրւածքը, իր խոսնուածքն իսկ, և երբեմն իր սրտմտութիւնը» Պէտք է ընդունիլ որ, խորսխուած՝ կեանքի և աշխարհի ընդհանուր ըմբռնումի մը մէջ, քննադատութիւնը նուազ մը վասնզուի փոխառութեամբ: աւելի ընդարձակ և հաստատ, իր հեղինակութիւնը եւ իր ազդեցութիւնը անկի կարտուր կ'ունենան:

Պրիւնքիէի իմաստասիրութեան ազ-

բիւրները որո՞նք են: Գլխաւորաբար երեք են. երկուքը նպատած են իր մտասոր զարգացման, երրորդը իրեն հայեայթեց սեռերու եզակիութեան իր տեսութեան հուսկները: Այսինքն՝ գրականութիւն, աստուածաբանութիւն և զիտութիւն (կամ գիտութիւնաց որոշ իմաստասիրութիւն մը եւ զափոխականութեան):

1870 ին՝ քսան տարեկանին, երբ մեր հեղինակին անհատականութիւնը կը կազմուէր, Auguste Comte ի մտածումը, ներկայացուած և շարունակուած Taine էն և Littré էն, կ'ըլլէր քուէններու մեծամասնութեան վրայ:

Պրիւնքիէի իւրացուց A. Comte ի մտածումին հուսկները: Գրականութիւնը կը համապատասխանէր գաղափարումի իր հակումին, զոր մտցուցեր էր քննադատութեան մէջ, գայն հիշող գտնելէն վերջ գիտութեանց մէջ. գրականութիւնը կը համապատասխանէր նաեւ, խորհրդապաշտ յափշտակութեան եւ երազի թշնամի իր իւր մտցականութեան մէջ եղած լուսաւորին:

Պրիւնքիէի կը կարգար Ֆրանսական դատականները. այս ընթերցումը ոչ միայն զինք կը վարժեցնէր աստուածաբանական հարցերուն, այլ նաեւ կ'օգնէր զանոնք խորացնելու, անկէ թափանցուելու: Ինչ որ պատահեցաւ մեր քննադատին և երբ Quietisme ի մասին Bossuet ի և Fénelon ի հակահոստակութիւնները կը կարգար, երբ կը տեղեկանար Janséniste ներու և Jésuites ներու վէճին: Կը տեղեկանար Pascal ի վառ հոգիի թրթռանող գաղափարներուն: Այս ընթերցումներէն, Պրիւնքիէի ին ուզեցութեամբ իւրացուցած գաղափարը եղաւ՝ մարդուն սկզբնական շարաբարտութիւնը, և նախնական ապականութիւնը մաճէն ինչի որ պարզապէս բնական է:

Իր յուսկները, եթէ ատկէ չեկաւ, անկէ զօրացաւ և աւելցաւ: Աւելի ուշ, Եօրէնուարի ընթերցումը զինք կը ամրացնէ այս հաստեքին և կեցուածքին մէջ: Բարոյականի իր ըմբռնումը և անհոստապաշտութեան իր ատելութիւնը օտարական չեն աստուածաբանական այս յոռու տեսութեան:

Կարգաւորիչ և դատաւորիչ այս դրսականութեան, ճշմարտիք այս յոռուտեանութեան վրայ, որուն կը պակտ տակաւին

շնորհը, կուգայ զիջուիլ, կամ աւելնալ, երբորդ տարր մը, գիտութեանց այն իմաստասիրութիւնը որ, տարածուած մտածման բովանդակ կալուածին վրայ, պիտի վերաներդէր ժամանակուայ մը համար իմաստասիրութիւնը, եղափոխութիւն անուան տակ:

Այս յուետեսութեան հետեւանքներէն մին նկատի առնել կ'արժէ: Պրիւնըքիէր թշնամի է ընդհանրապէս ԺԼԻԲ դարու զըրազէտներուն: Զանոնք կը մեղադրէ շատ քը բաներու համար: Այս ազգայնականը չի կրնար ընդունիլ անցեալի պատկանող ամէն բան քննադատելու անոնց կերպը: Այս պատմաբանը չի կրնար ըմբռնել անոնց ունեակութիւնը հաշուի չառնելու անցած տարիներու բերումը (հաստատութիւններ, բազմաթիւ անգամ գարաւոր հաւատալիքներ): Անհատապաշտութեան այս թշնամին կը սրդողի իրենք զիրենք և իրենց գաղափարները առնելու անոնց ձգտումին դէմ որպէս չափանիշ ամէն բանի, և թուագրելու աշխարհը իրենց երեւման օրէն: Բայց, եթէ թափանցենք խորը իր պարսաւին, եթէ փնտռենք անոր մտերիմ գրգապատեալները, կը գտնենք որ, ինչ որ անոնց կը մեղադրէ մանաւանդ, բնութեան բարութեան, և բնութեան մարդուն արտին մէջ գրած բնագոյններու ազնուութեան (Excellence) անոնց գաղափարն է: Հոտ է մանաւանդ պատճառը ատելութեան զոր կը ամռէ անդէպ մեր մեծ գրադէտներէն տալէնէն անկիրթին, J. J. Rousseau ինչ: Բնութեան բարութեան մասին հաւատքը կը ներառնէ լաւատեսութիւն մը որմէ կը խորշի այնքան աւելի որքան լաւ տրված է Pascal-ի և Bossuet-ի գպրոցէն թէ մարդը, յանձնուած իր իսկ լոյսերուն, անկարող է ըմբռնել և կամենալ բարին, և որ, յանձնուած իր բնական բնագոյններուն, հեռու չէ ըլլալէ մվայրագ և յայրատ կորիլլա մը: Ինչ ալ եղած ըլլայ, իմաստասիրութիւնը զոր կենդանի կ'զգայք քննադատին վճիռներուն հտակ, կամ, աւելի խոնարհ կերպով, ընդհանուր գաղափարները որ կը կազմեն լուսապսակ մը իր նուազագոյն հաստատութիւններուն շուրջ, կուտան իր տեսութիւններուն եղական տարողութիւն մը: Անոնց իբր միջոց կը ծագային հաստատելու քննադատութիւնը աւելի հաստատ հիմի

մը վրայ քան վայրկեանի փոփոխական տպաւորութիւնը եւ կը կազմեն նաեւ հետախուզութեան գործիք մը: Հաւ է գրականութեան, ինչպէս գիտութեան մէջ, ունենալ ընդհանուր տեսակէտ մը, վարչի գաղափար մը, նորութիւն գտնելու համար ամենէն ծանօթ և ամենէն հասարակ երկերու մէջ: Այդ տեսակէտը կամ գաղափարը կը դառնայ կարգաւորիչ՝ հին տարրերու, ստեղծիչ՝ անտիպ երեւոյթով: Անոնք կը խաղան այն դերը որ վարկածը կը խաղայ գիտութեան մէջ, հետազոտութեան բեղուն և անհրաժեշտ օժանդակի դերը: Բայց վտանգն աւելի մեծ է քննադատին համար քան գիտունին: Այս վերջինը միշտ պիտի հանդիպի եղելութեանց մէջ ստուգութեան կամ անստուգութեան իր վարկածին: Կրակայն եղելութիւնները գոթախտաբար շատ ճապուկ են, և ենթակայ, այնքան մեկնութիւններու, որ գրական ամենէն համարձակ վարկածը և ամենէն անբանաորը միշտ պիտի գտնէ, հրկերուն մէջ, արպագաբով նմանակ մը, ինչ որ պիտի տեսնենք վերլուծելով սեռերու եւ գափոխութեան տեսութիւնը:

Իր ճշմարիտ կարծածին, իր գաղափարներուն ցուցադրումին մէջ, Պրիւնըքիէր կը դնէ եռանդագին խանդավառութիւն մը, կիրք մը զուսպ, բայց բուռն: Այս քննադատը արուեստամոլի ոչ մէկ յատկութիւն ունի. միշտ ուժգնօրէն համոզուած է ճշտութեան, իր արտայայտած տեսակէտներուն գերազնուութեան, հետաւարար իրին հակադրուելիքներուն նանրութեան, անդարմանելի ստութեան, անոնց ներկայացուած վտանգներուն: Իր հաւատալիքներուն ցուցադրումը կ'ըլլայ, այսպէս, շարունակական կոխ մը հակառակորդի մը դէմ, երբեմն անարկու բայց շշտակայ: Գաղափարի կռիւ, ուր յաղթութիւնը կը պատկանի անկասկած այն գաղափարներուն որոնք զայն կը տանին իրենց ամբողջամբ, ճշտութեամբ, թիւով. բայց կոխ մը նաեւ, ուր ո'չ մէկ բան դանց ընելու է զանոնք ներկայացնելու ձեւէն որ անոնքիչ ուժ կ'աւելցնէ իրենց յատուկ կորովին: Կոխ՝ որուն մէջ զաղլիվարը կը զգենու միշտ փաստի (argument) երեւոյթ մը. կռիւ վերջապէս՝ ուր Պրիւնըքիէր կը յայտնաբերէ անսպաս միջոցներ իր հակաձառուու կարողութեան:

Շատ անգամ ցաւեցան մարդիկ այս կերպին համար որուն մէջ մեթոս մը տեսան։ A. France ծրարելով յանդիմանութիւնը գովասանքի ձեւին տակ ուղղեց Պրիւքրիէրի տիւլէքթիքային դէմ, իր հեզնանքին խտոր և վտանգաւոր յարձակումը։ Franceին համար, այս մեթոսը՝ գաղափարները առաջնորդելու, անոնց ընթացքը, ծանր այլ՝ վտտահ, կը յիշեցնէ ա՛յն հուշակաւոր ռազմափորձը լէզէոնականներու որոնք կը յառաջանան սեզմ՝ մին միւսին քով, և ծածկուած իրենց վահաններով, քաղաքի մը գոհ տալու։ Ասիկա կը կողուէր կրեայի պէս ընել, և անոնք թան էր։ Երբական կեանքիս հեղինակը կ'ուզէ տանելի գտնել այս մեթոսը, պայմանաւ որ մարդիկ չի յաւակնէին զայն իրեն պարտադրել, բան մը որ իր ուժերէն վեր էր՝ սթող մղէ իր խիտ փաստերը կրեայի սարսափելի կանոնադրութեամբ, քանի որ ռազմիկ քննադատ մըն է։ Բայց չի՞ կրնար ներել անմեղ մտքի մը խառնուիլ արուեստի բաներուն նուազ խտութեամբ և հետեւողականութեամբ — ինքն իսկ չունի այս բաները — և հոն պարզել նուազ միտք, և մնացածը նուազ քաւմաբանութիւն։ Նոյն յանդիմանութիւնը կուգայ ժամանակակից ուրիշ քննադատի մը գրելին տակ, աւելի խիտ և աւելի կարկէչ։ G. Pellessier կ'ըսէ՝ «Արուեստի գործերը զինք կը շահագրգռեն մի միայն անոնցմէ իր քաղած ապացոյցներուն համար։ Իր քննադատութիւնը՝ մի միայն փաստարկութիւն մըն է, յաւիտենական պաշտպանութիւն մը քեզի։ Միշտ կը յաւակնի բան մը ապացուցանելը։

Պիւրաւ ըմբռնելի է որ տրամախոհական կերպը տիրաբար անհանդ ըլլայ եռանդուն, նկուն մտքերու, կամ միտքերու որոնք անփութութիւնը առաքինութիւն կը նկատեն և եզրակացնելու արեամբարհանքը՝ ճշմարիտ գերակայութեան նշան։ Կարելի է ընդունիլ նոյն իսկ որ տիւլէքթիքան, նախասիրութեամբ գործածուած, տայ Պրիւքրիէրի քննադատութեան ձգտուն և խոժոռ բան մը, որ կը յոգնեցնէ ի վերջոյ, Կարելի է բայց զլանալ քննադատի մը ունենալ ամուր համոզումներ, և ոչ ալ կարելի ամբողջութեամբ գանոնք հաստատելու իրաւունքը։ Կարելի է իրաւագրկել զինք տարածելու լաւագոյն համարած իր կար-

ծիքները. ոչ ալ իրաւագրկել զինք կողմնակիցներ շահելու ընթերցողներու խումբին մէջէն։ Իր խօսքին հմայքը այդ պատճառաւ կրնար նուազիլ կարգ մը սնարպիկներու փափաքին համաձայն. բայց այդ գիտով է միտքերու վրայ իր ներգործութիւնը։ Եւ վերջապէս ինք ցաւեր այս հազուագիւտ ասնվերածելի կամքի օրինակին համար որուն կորովը՝ գաղափարներու տարածումին կը գործէ բուռն և առողջ կեանք մը։ Կամք՝ հոգածու՝ ամենէն առաջ՝ հաւանիլ տալու, նոյն իսկ երբ չի յաղոյր կամոզել։

Պրիւքրիէրին ոճը կը համապատասխանէ իր տիւլէքթիսիէնի տաղանդին։ Ներապարակաստի մը ոճն է ան. իր գրուած խօսքը ամենէն առաջ կուտայ տպաւորութիւնը խօսուածի։ Ամէն գրական վէճի ընդհանուր իմաստը հանելու իր կարողութիւնը նկատեցինք. նկատեցինք և իր կարողութիւնը տեսնելու գրական իրողութիւնները համադրական կերպով։ Այս կարողութիւնները կը թարգմանուին — ինչ կը վերաբերի ոճին — իրթին, երկայն նախագասութիւններով, ամբօրէն կառուցուած, և որոնք կ'արտայայտեն կեդրոնական գաղափարին հետ, ոճանք այն գաղափարներէն որ զայն կ'ամբողջացնեն, կամ զայն կը բարեփոխեն, կամ կը հակառակին անոր։ Աչքով կարգաւոր աստի, ասիկա կրնայ թուիլ ծանր, երբեմն նոյնիսկ մութ։ Բայց խօսքերը բարձրաձայն արտասանուելով ամէն բան կը լուսաւորուի և կը կազմաւորուի, իւրաքանչիւր միջնագէտ կը թուի իր տեղը, և ամբողջութիւնը որոշ շրջագիծ կ'առնէ։ Գաղափարը գուրս կուգայ, լուսաւոր և ուժեղ, ընկերակցութեամբ այն ամէն ինչ որ կը ծառայէ ոչ միայն մարմին տալու անոր, այլ՝ հոգի մը։

Տուինք մեր հեղինակին իմաստասիրական գաղափարներուն և անոնց իր քննադատութեան վրայ ունեցած արձագանքին մէկ պատկերը։ Կը մնայ գծել շրջագիծը գեղադրական իր ըմբռնութեան որոնք, ա՛լ աւելի ուղղակիօրէն, ազգեցին իր քննադատական գործունէութեան վրայ։

ԱՄՓՈՓՅՑ

ՊԱՐԳԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ

(Շարունակելի)

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ՀԱՅՐԱՊԵՏԱՆՈՑ Ի ՀՈՒՍՎԱՅ

ՏԵՂԱԿՐԱԿԱՆ. — Հռոմկլայի բերդը կը գտնուէր Կիրիկիոյ արեւելեան կողմը, եփրատի արեւմտեան եզերքին վրայ, Այնթապ քաղաքէն ոչ շատ հեռու: Ունէր խիստ տաք կլիմայ, այդ պատճառաւ Շնորհալին զայն կ'որակէ սոսթազին քարանձառ (Ընդհանրական էջ 8): Հոն կային երեք եկեղեցիներ կառուցուած յանուն Ս. Գրիգորի, Ս. Աստուածածնի և Ս. Փրկչի (Ազգ. Հանդ. 1913, թ. 1, էջ 68):

ՊԱՏՄԱԿԱՆ. — Այդ բերդը նախապէս կը պատկանէր Փռանկ իշխանի մը՝ Ճոսլինի, որուն մահէն յետոյ Գրիգոր Գ. կաթողիկոս Պահլաւունի (1113-1166) անոր այրիէն, որ կոստանդին իշխանապետի աշխիւ ու թորոս Բ. իշխանապետի (1145-1163) հորաքոյրն էր, ստացաւ բերդը (1149), հոն հաստատելու համար հայոց հայրապետները (Սբմբատ 95: Կիւլէսեան, Մովք, Տլուք և Հռոմկլայ, Վիեննա, 1904, էջ 63: Ազգայ. էջ 1374-7):

Հայոց հայրապետներէն Հռոմկլայի մէջ նստան յաջորդաբար տաս անձեր, մտտ մէկ ու կէս դար տեւողութեամբ (1149-1293): Ատոնք են.

1. — Գրիգոր Գ. Պանիաունի (1149-1166). — Մովք զգեակէն փոխադրուեցաւ Հռոմկլայ, և հոս շինեց գմբէթաւոր և հրաշարական եկեղեցի մը (Կիր. 63):

2. — Ս. Ներսէս Շնորհալի (1166-73). — Հոս գրեց իր աննամահ Ընդհանրականը, եւ ուրիշ շատ կրօնական երկեր, արձակ կամ տաղաչափեալ: Իր գերեզմանը դարձաւ նշանաւոր ուխտատեղի այդ կողմերու ժողովուրդներուն՝ քրիստոնեայ կամ այլազն (Ալիշան, Շնորհալի և պարագայք իւր, Վենետիկ, 1873, էջ 487: Կիրիկիա, Պետերբուրգ, 1894, էջ 374-5):

3. — Գրիգոր Գ. Տղայ (1173-93). — Սա հոյակապ եկեղեցի մը շինեց յանուն Ս. Գրիգոր Լուսաւորչի, արեւելեան Հաս-

յաստանի եկեղեցիներուն նմանութեամբ, և անոր մէջ պարաստեց երկու գերեզմաններ իր հորեղբայրներուն Գրիգորիսի և Ներսէսի համար, Մովքէն հոն փոխադրել տուաւ նաև Գրիգոր Վկայաւէրի Նշխարները (Սամ. 139: Միրս. Ասորի, Շար. էջ 39): Իր օրով գումարուեցաւ (1179) Հռոմկլայի ժողովը, զբաղելու յունական եկեղեցիին հետ միաբանութեան խնդրով, նոյն տարին Ն. Համբրոնացի թարգմանած է Յովհաննու Յայնունութեան մեկնութիւնը Հռոմկլայի մէջ:

4. — Գրիգոր Ե. Բարալէժ, Տղայ (1193-94). — Միրս. Ասորիի Յաղագս Քահանայ կաթեան գրուած քին շարայտութիւնը կրայ ցողը (էջ 39), ինչպէս նաև Կիրակոս (էջ 69), այս Գրիգորին տուած են Տղայ մակդիրը, որ, տարիքին նայելով, շատ աւելի յարմար կուգայ Քարալէժին քան թէ իր նախորդին: Այստեղ ննկուեթեամբ ձերբակալուեցաւ Գրիգոր Սիսի Յովհաննէս եպիսկոպոսէն և տարուեալ Լէնինի մտու հրամայեց կողպատի բերդին մէջ բանտարկել երիտասարդ կաթողիկոսը, որ շատ չանցած քարալէժ վախճանեցաւ (Սբմատ էջ 106-7):

5. — Գրիգոր Զ. Ապիրատ (1194-1203). — Սոս ութնունամեայ ծերունին Ապիրատ, բախտը ունեցաւ Կիրիկիոյ մեծանուն իշխանապետ Լէոնը օժելու թագաւոր հայոց (1199): Իրմով վերջաց. և Բ. Պահլաւունիներու տունէն սերած հայրապետներու շարքը, եօթ կաթողիկոսներով 138 տարուան շրջան մը բոլորելէ յետոյ, որ պարմանալի զուգարիպութեամբ — ինչպէս պիտած է Ալիշան — հաւատար կուգայ պարթեալացուն առաջին հայրապետներու թէ թիւին և թէ բոլորած ժամանակաշրջանին — 302-439 — (Շնորհալի էջ 14):

6. — Յովհաննէս Զ. Մեծաքարոյ (1203-1221). — Սա ամբարշուց Հռոմկլայն ծախս սելով մեծ գումարներ, զորս ձեռք բերելու համար քակել տուաւ Պահլաւունի կաթողիկոսներու շինել տուած եկեղեցական թանկարէն սպանները (Սբմատ 115):

7. — Կոստանդին Ա. Մեծաբերդի (1221-1267). — Նշանաւոր եղաւ իր գրասիրութեամբ, քաջալերեց գրիչներն ու ծաղկողները և իր շրջանին Հռոմկլան գարձաւ լոյսի վառարան: Ան օրինակելի տուաւ քաղա-

ժաթիւ Աւետարաններ և Նուիրեց զանազան վանքերու, եկեղեցիներու և երեսիլի անհատներու: Իր օրով Հոռոմիլայ այցելեց Յովհաննէս Գառնեցի կրօնապետը և կուսակրօն քահանայն և հայրապետին փափաքով այնտեղ մնաց ժամանակ մը, և այս վախճանելով թաղուեցաւ անդ (Կիր. 205):

8. — Յակոբ Ա. Կլայեցի (1268—1286). — Բարձր գնահատելով Շնորհալիի Ընդհանրականին արժէքը, օրինակել տուաւ զայն և զրկեց ամէն կողմ: Իր նախորդին պէս եղաւ քաջալերող և հովանաւորող գրիչներու և մանրանկարչներու, և Հոռոմիլայի հայրապետանոցը պահեց իր նախանձելի բարձրութեան վրայ:

9. — Կոստանդին Բ. Կասուկեցի (1281—89). — Աթոռ բարձրանալէն մի քանի տարի վերջ Հեթում Բ. ի կողմէ Սիւրի մէջ գումարուած ժողով մը զինքը պաշտանակ ըրաւ զանազան ամբաստանութիւններով (Ազգպ. Յօդ. 1182):

10. — Սեփանոս Կ. Հոռոմիլայեցի (1290—93). — Իր օրով Եզրպոստի սուլթանը Աշրաֆ գրաւեց Հոռոմկան (1292) և զինքը 12 եւ պիսկոպոսներու, բազմաթիւ քահանաներու և անթիւ քրիստոնեաներու հետ զերի տարաւ Եզրպոստ Գերի տարուեցան նաև Ս. Գրիգոր Հուսուօրչի Աջը և Վանկոյի հուկակաւոր Ս. Նշանը (Հայկ. 501—2): Հեթում Բ. ստիպուած մեծ գումարներ վճարեց Եզրպոստցիներուն և ազատեց անոնց անոնք սրբութիւնները:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. — Հոռոմիլայի հայրապետանոցը մին եղաւ Կիլիկիոյ մշակութային մեծագոյն կեդրոններէն, մանաւանդ մանրանկարչութեան արուեստին տեսակէտով գերազանցեց բոլորը շնորհիւ մեծատաղանդ թորոս Ռօսլինի: Հոս ժամանակագրական կտրուկ կու տանք ինչ որ հասած է մեզի Հոռոմիլայի հայրապետանոցէն, այդքան կորուստներ է կողոպուտներէ յետոյ:

Ա. — Յակոբ Գրիչի (1198). — Օրինակած է Ն. Շնորհալիի Կարողիկեայց Մեկնութիւնը, Ստեփանոս Արքեպիսկոպոսի համար. Հ. Գար. 634 և 703: Զարպ. 442:

Բ. — Բասիլ Սարկաւազ Գրիչի (1201). — Օրինակած է մասամբ, Ասուածաուելն մը, Գրիգորիս Զ. կաթողիկոսի եղբոր Պարոն Միխայիլի համար, 1201ին, Ներ-

սէս Շնորհալիի գրած օտոյզ և ընտիր օրինակէն (Սարգ. 22):

Գ. — Յովհաննէս Սարկաւազ Գրիչի (1214—1253). — Օրինակած է

1. — Աւետարան, 1214ին. — Խաղբ. Գ. 89:

2. — Աւետարան, 1253ին, Կոստանդին Ա. կաթողիկոսի համար, որ զայն կը նուիրէ Փոսոյ Անապատին, միաբանակցելով այդ մենաստանի կրօնաւորներուն. — Թ. Աղբար, Բ. 357—360: Ազգ. Հանդ. 1913, Թ. 1, էջ 65:

Դ. — Բարսեղ Գրիչի, 1238ին օրինակած է Միխայիլ Գոշի Դասասանագիբը, Սուրբարեցի Մարկոս Արքեպիսկոպոսի համար. Հայպ. 458:

Ե. — Կիրակոս Նշ. Գրիչի եւ Ծաղկող (1239—68). — Նախապէս, 1239ին, Դրազարկի մէջ օրինակած էր Ճաւոց մը, ինչպէս տեսանք, Հոռոմիլայի մէջ ալ կ'օրինակէ յաջորդաբար հետեւեալները.

1. — Աւետարան, 1244ին, Կոստանդին Ա. կաթողիկոսի ծախքով, զոր կը նուիրէ Անդրէասանց Ուխտին. — Սարգ. Թ. 151, Ա. Հասոր էջ 652:

2. — Աւետարան, 1248ին զոր կազմած է Վարդան: Ստացողն է Ստեփանոս եպոս. — Սիւրմ. Բ. 1:

3. — Աւետարան, 1249ին, Կոստանդին կաթողիկոսի ծախքով, նուիրուելու համար Լեւոն արքայորդիին: Կոստանդին 1255ին զայն զարգարել տուած է արծաթապատ կազմով, որ կիլիկիան ոսկերչութենէն մեզի հասած թանկագին Նշխար մըն է: Լեւոն սոյն Աւետարանը 1263 թուին նուէր կու տայ իր քրոջ Սայտայի տիկին Տամ Ճիրիին. — Գ. Արք. Յովսէփեանց, Մի էջ, 23: Մ. եպոս. Տէր Մովսիսեան, Ազգ. Հանդ. 1913, Թ. 1, էջ 64:

4. — Ճաւոց, 1268ին, Սմբատ Գունուզասպիլի համար. — Անսիդէ, էջ 93:

Զ. — Պետրոս Երէց Կառնայեցի, Գրիչի (1248). — Որչի Կոստանդին երէցի. Օրինակած է Աւետարան մը, 1248ին. — Թ. Աղբար, Բ. 350—51:

Է. — Թորոս Հոռոմիլայեցի, Ռօսլին, Նշ. Գրիչի եւ Մանրանկարիչ (1256—1272). — Հայ մանրանկարչութեան պարձանքն է Ռօսլին, որուն Հոռոմիլայի մէջ արտադրած զմայելի գործերէն մեզի հասած

են եօթ Աւետարաններ և Մաշտոց մը: Այսպէս.

1. — Աւետարան, 1256ին օրինակուած զՄայիլի բոլորգրով և ծաղկուած գեղեցիկ լուսանցազարդերով: Ստացողն է եղած Կոստանդին Ա. կթղ. Բարձրերգցի. — Սիւրմ. Բ. 46:

2. — Աւետարան, 1260ին, հրաշալի բոլորգրով և սքանչելի խորաններով, մազազաթի վրայ: Ստացողն է դարձեալ Կոստանդին Բարձրերգցին. — Ազգ. Հանդ. 1913, Թ. 1, էջ 67: Միաբ. էջ 214:

3. — Աւետարան, 1262ին: Գրիչն է Աւետիս Քահանայ. կազմողը՝ Առաքել Հնազանդեց: Նկարազարգած է Ռօսլին: Այս Աւետարանը գրուած է Հեթում Ա. ի որդի Լևոն իշխանի կամար. — Ազգ. Հանդ. 1913, Թ. 1, էջ 69:

4. — Աւետարան, 1262ին, փոքր երկաթազրով, մազազաթի վրայ, Քորոս քահանայի կամար: Նախապէս կը գտնուէր Սերաստիա (Ք. Աղբար, Ա. 183), այժմ կը գտնուի Baltimore, Walters Arts Gallery, No. 539:

5. — Աւետարան, 1265ին, Սարուան գիթարի տէր՝ Կոստանդին Թազադիր իշխանին կամար:

6. — Մառոն, 1266ին գրուած Սիս, Աւետիք քահանայի ձեռքով, Վարդան եպիսկոպոսի կամար, որ այդ ժամանակ կը գտնուէր Կոստանդին կաթողիկոսի մօտ Հոռովկայ, ուր նկարազարդել տուած է Քորոս Ռօսլինի. — Ազգ. Հանդ. 1913, Թ. 1, էջ 73:

7. — Աւետարան, 1267-8ին, գրուած է Լևոն Բ. ի որդի Պարոն Հեթումին նուիրուելու կամար: Կազմողն է Առաքել Հնազանդեցի. — Ք. Աղբար, Ա. 324:

8. — Աւետարան, 1272ին օրինակուած Աւետիս Գրչէն: Ստացողն է Կեռան Թագուհի. — Անահիտ, 1907, էջ 200-204: Միաբ. էջ 14 և 168:

Ը. — Առաքել Հնազանդեցի նշ. Կազմարար (1260-1278). — Որդի Պօղոս սարկաւազի և աշակերտ կազմարար Սարգիս քահանայի (+ 1262): Իր կազմած շքեղ գործերէն ծանօթ են հետևեալները.

1. — Աւետարան, 1262ին գրուած Քորոս քահանայի կամար, և նկարազարդուած Ք. Ռօսլինէն. — Ք. Աղբար, Ա. 189:

ԵՐԱՇՇՏԱԳԻՏԱԿԱՆ

ԵՐԱՇՇՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՄԻՋԵՆ ԳԱՐ

Գ Լ Ո Ւ Ե Գ.

J. S. Bach (1685-1750). — Երաժշտական հին գերզատանի մը զաւակ, այս մեծ հանճարը իր ժամանակին մեծ համբաւի կը տիրանար (Թէև իր մահէն վերջ մօտ կէս դար կը մոռցուի) իրր գաշնակահար, երգեհոնահար, ջութակահար, երաժշտութեան ուսուցիչ, եկեղեցական երգչախումբերու կառավարող, և իբրև երաժշտ, երաժշտական գիտելիքներու այն խորունկ ճանաչողութիւնը, որուն տիրացած է բազաւտարար պլաթիկ տարիքին,

2. — Աւետարան, գրուած 1267ին, Պարոն Հեթումին նուիրուելու կամար: Գրիչ և ծաղկող՝ Ք. Ռօսլին: Կազմուած է 1268ին. — Ք. Աղբար, Ա. 324-7:

3. — Աւետարան, գրուած 1272ին, Լևոն Գ. ի և Կեռան Թագուհիի կամար, Աւետիս գրիչէն: Ծաղկած է Ռօսլին. — Անահիտ, 1907, էջ 200-204:

4. — Աւետարան, գրուած 1278ին, Յովհաննէս Արքայեղբոր ձեռքով. — Սիս. 298: Գայէմքեարեան, Յ. 2այ. 2եռ. Արքունի Մատ. Միւնիսէն, Թ. 1:

Ք. — Աւետիս Քնն. նշ. Գրիչ (1262-1272). — Օրինակած է Հոռովկայի մէջ, ընտիր բոլորգրով, մազազաթի վրայ,

1. — Աւետարան, 1262ին, Հեթումի որդի Լևոն իշխանին կամար: Ծաղկած է Ռօսլին:

2. — Աւետարան, 1272ին, Թագածառանգ Լևոնի և Կեռան Տիկնոջ կամար: Ծաղկած է Ռօսլին: Ապա նուիրուած է Ակնեբ վանքին. — Շողակաթ էջ 203-4: Ազգ. Հանդ. 1910, Թ. 2, էջ 23: 1913, Թ. 1, էջ 76: Միաբ. էջ 168:

Նոյն անձն է Սիսի մէջ 1266ին Մաշտոց մը ընդօրինակող կամանուն քահանային հետ:

Ն. Վ. ԵՐԱՇՇՏԱԿԱՆ

ստացած է գրեթէ ինքնազուխ: Իր հսկայական գործը, *ժառանգը*, կ'ընդգրկի ձայնական և գործիական երաժշտութիւնը միանգամայն: Ան հեղինակն է հինգ մեծ պատարագներուն, գրուած երգչախումբի և նուագախումբի համար, որոնցմէ ամենէն խորունկը սի միգնորն է: Ան հեղինակն է նաև բազմաթիւ oratorio-ներուն, (les passion selon Saint Mathiew ամենէն նշանաւորն է, զլուսի գործոց նկատուած) եկեղեցական և աշխարհիկ բազմաթիւ cantate-ներուն, զաշնակի երգէհոնի համար գրուած բազմաթիւ sonate-ներու, prélude-ներու, fugue-ներու և concerto-ներու (նուագախումբի ընկերակցութեամբ): Bach անմահ է և պիտի մնայ անով՝ որ ստեղծած է ձայնական երաժշտութեան նոր ոճ մը (իր ոճը) որ շատ տարբեր է իտալականէն, ֆրանսականէն, և գործիական երաժշտութեան նոր և ինքնատիպ ոճ մըն է: Ան իր գործերուն մէջ կը յատկանշուի իր զգացումներուն անգերազանցելի խորութեամբ և technique կատարելութեամբ: Ան կատարելութեան գագաթնակէտին հասցուցած է fugue-ը որ շատ նախնական աստիճանի վրայ կը գտնուէր իրմէ առաջ:

Händel (1685—1759) *ժամանակակից է* Bach-ին: Ան իր կեանքին մեծ մասը անցուցած է Անգլիոյ մէջ: Իրր opéra-ի հեղինակ՝ ան նոր բան մը աւելցնելիք չունի: Կը գրէ իտալական բազմաթիւ opéra-ներ: Բայց Händel-ի իրական հանճարը՝ կրօնական ներշնչուած անգերազանցելի խորութիւնը, երեսն կ'իլլէ մանաւանդ իր oratorio-ներուն մէջ: Նոր աչք մը, նոր հորիզոններ, նոր ոճ մըն է Händel-ի կրօնական ոճը: Իր գլուխ գործոց Messiah-ն (որ գրած է 24 օրէն) կարծէք աստուածային ներշնչում մը կ'ենթադրէ: Händel-ի գործիական երաժշտութեան կալուածն ալ բաւական ընդարձակ է: Գրած է մեծ թիւով ջութակի concerto-ներ և sonate-ներ (եկեղեցական) որոնք մինչև հիմա իսկ կը նուագուին: Այս երկու մեծ հեղինակներու մասին պիտի խօսինք նաև ուրիշ սեղեր ալ, մանաւանդ գործիական երաժշտութեան եղափոխութիւնը մատնանշելու ժամանակ: Միայն, իբրև ընդհանուր հիմնարկ սա պէտք է աւելցնենք՝ թէ այս երկու հեղինակները իրենք իրենք մէջ աշխարհ

լրիւ ամբողջութիւն մըն են, որ կը կազմեն առանձին շրջան մը: Այդ շրջանը կը յատկանշուի անով որ մեծ և փառաւոր զշաղկապ մը կը հանդիսանայ, որը իրարու կը միացնէ երաժշտութեան polyphonique և դասական (Haydn, Mozart, Beethoven) շրջանները: Bach-ի և Händel-ի շրջանին է որ հակադէպի և Harmonie-ի հաւասարակշռութիւն մը առաջ կուգայ երաժշտական գործերուն մէջ: Իսկ եկեղեցական պատարագները այս շրջանի, ոչ միայն երգչախումբի, այլ նաև նուագախումբի ալ մասերէ բաղկացած են:

Երաժշտութեան դասական շրջանին անցնելէ առաջ, ընդհանուր առմամբ դասականութեան մասին խօսելէ առաջ, պէտք է որ գործիական երաժշտութեան մասին խօսինք:

Գործիական երաժշտութեան առաջին խարխափումները կ'սկսին ԺԵ-ԺԶ. դարերուն ընթացքին: Դաշնակը — որ գիտենք թէ ԺԵ-ԺԶ. դարերուն կատարելագործուելով իր արդի կերպարանքը ձեռք առաւ — մեծ դեր կը խաղայ այս սեսակէտով: Առաջին գործիական կտորները դաշնակի համար գրուած են (նաև երգեհոնի համար): յիշել ԺԵ. դարու երգեհոնահարները, ԺԶ. դարուն մանաւանդ հրաժշտների՝ ժողովրդական motif մը առնելով կը վերարտադրեն զայն, եղանակը քիչ մը զարգացնել փորձելով, իսկ առաւելաբար ստեղծելով և ներկայացնելով այն motif-ին զանազան փոփոխակները: Այս ձև գրիչն է որ ժամանակի ընթացքին զարգանալով ծընունդ կուտայ զառ գործիական սեռի մը՝ variation-ին: ԺԶ. դարու անգլիացի երաժիշտները Byrd, Bull և Gibbons լուսադրին ներկայացուցիչներն են իրենց ժամանակի դաշնակի գրականութեան: Danse, — ատաւանակ զատ գործիական, շատ կի՛ն, և ժողովուրդներու կողմէ ստեղծուած և նետըզհետէ ձեւաւորուած երաժշտական շատ նախնական և կարճ ձև մը՝ որ սակայն հիմն է ամբողջ գործիական երաժշտութեան մեծ և խորունկ սեռերուն՝ sonate-ին, concerto-ին, symphony-ին:

Պարբեր, շատ կի՛ն ժամանակներէ ի վեր գոյութիւն ունին, իսկ անոնց գործադրութիւնը սերտօրէն կապուած է երաժշտութեան հետ: Առանց երաժշտութեան պար

մը կարելի չէ երեւակայել: Ամենէն յետա-
 մնաց ժողովուրդներն անգամ կը պարեն
 երգելով, ծափ զարնելով և նուագելով: (Թմբուկ մը և զուռնա մը գէթ) կամ՝ կըր-
 նանք ըսել թէ պարի արուեստին հետ զու-
 գունթացարար գարգացած է երաժշտական
 ձև մը, ներկայացնելով բոլորովին ուրոյն
 յատկանիշներ: Պարի եզանակները ուրեմն
 — որոնց կարճ անուն մը տալու համար
 danse պիտի ըսենք ասկէ վերջ — ծագու-
 մով հարազատորէն ժողովրդական են, ժո-
 ղովուրդին կը պատկանին: Բայց հետզհետէ
 ժողովրդական ծագում ունեցող այս սեռը
 վերջնական ձև մը կ'ստէ, կը կերպարա-
 նաւորուի, կը վերագրականանայ, կամ կը
 մտաւորականանայ (եթէ այսպէս բառեր
 կարելի է գործածել) մինչև որ ժն. դա-
 րուն և անկէ սկսեալ անհատ երաժիշտնե-
 րու կողմէ այ անոր մշակուիլը կը տեսնենք:
 ԺՁ. դարուն արդէն ժողովուրդէն շատ կը
 սիրուին և կը զնահատուին այս պարիկ ու
 դիւրամբանի, դիւրամառչելի կտորները:
 Այս շրջանին մշակուող բազմաթիւ danse-ե-
 րու տեսակներ կան, որոնց զխաւորներուն
 յատկանիշերը պէտք է տանք:

1) La Pavane. — Գանդաղ չափով և
 երկեակ (binaire) rythme-ով danse մըն է, որ
 իտալական ծագում ունի:

2) La Gaillarde. — Արագ և աշխոյժ չա-
 փով, ու երեակ (ternaire) rythme-ով danse
 մըն է: Այս երկու ձևերը՝ ամենէն զխա-
 ւորներն են, և ուրիշներ քիչ թէ շատ վե-
 ռոյիշեանքներուն յատկանիշերը ունին: 3)
 Menuet երեակ rythme-ով danse մը: 4)
 Allemande: 5) Sarabande. — Սպանիական
 danse մը: 6) Gigue. — Անգլիական աշխոյժ
 danse մը: 7) Gavotte. — Փրանսական: 8)
 Passacaille. — Իտալական:

Ժէ. դարուն՝ երաժիշտներ այս կարճ
 կտորները կ'սկսին խմբաւորել, զանազա-
 նութիւն մը, contraste մը յառաջ բերելու
 համար, modulation մը նշելու համար:
 (Այս խմբաւորելու գաղափարը մեծ յա-
 ռալդիմութիւն մըն է): Առաջին խմբաւո-
 րումները կ'ըլլան զոյգ առ զոյգ: Ընդհան-
 րապէս pavane-ներուն զանազանութիւնը կը
 նախադրեն gaillarde-ներուն արագութեան և
 աշխուժութեան: Ժէ. դարուն զոյգ առ զոյգ
 խմբաւորումը danse-եր գրողներուն ամե-
 նէն նշանաւորն է Bulli, որ ինչպէս տեսանք

Փրանսական opéra-ի կիմնադիրն է: Թէև
 bulli danse-երը վերջը գործածեց ոչ թէ գոր-
 ծիական երաժշտութիւնը նկատի ունենա-
 լուն համար, կամ այդ նպատակաւ, այլ
 danse-երը ուրիշ ուղղութեամբ մը գրելով
 զանոնք գործածեց ballet-ներ գրելու հա-
 մար: Այս ballet-ը երաժշտական ուրիշ սեռ
 մըն է, որուն մասին յետագային պիտի
 խօսինք: Աւելի վերջ մարդիկ զոյգ զոյգ
 խմբաւորելու շատ անբաւարար գտնելով,
 երեք առ երեք, չորս առ չորս կ'սկսին խմբ-
 բաւորել: Ասկէ յառաջ կուգայ առաջին
 իրական և կատարեալ գործիական սեռը,
 suite-ը: ԺԼ. դարու առաջին կէտը գործիա-
 կան երաժշտութեան պատմութեան մէջ
 suite-ի շրջան կը կոչուի: Այս սեռէն մեծ
 մշակողներն են Bach, Hændel, Scarlatti (Իտա-
 լացի), Couperin (Փրանսացի) և Purcell
 (անգլիացի): Մանուէնդ J. S. Bach suite-ը
 շատ աւելի կը մտաւորականացնէ, զայն
 աւելի գիտականացնելով, և զգացումի խո-
 րութիւն ներմուծելով: Suite-էն շատ արագ
 կերպով ծագում կ'ստէ sonate որ չորս
 բաժանուցիներէ կը բաղկանայ (movement)
 աւելի կատարելագործուած ձևը ներկա-
 յացնելով suite-ի չորս հակադրուած danse-ե-
 րուն: Բայց այս շրջանին (ԺԼ. դարու առա-
 ջին կէտին) երկու տեսակ sonate-ներ կան:
 Ա) Sonate de Camera (աշխարհիկ), և Բ)
 Sonate d'église (եկեղեցական): Այս վերջինը
 շատ աւելի լուրջ է մեծ վարպետներու
 կողմէ մշակուած է, ինչպէս G. F. Hændel,
 կը պահանջէ աւելի ճարտարութիւն, երա-
 ժըշտական գիտելիքներու մեծ պաշար մը,
 և իսկական տաղանդ, որովհետեւ այլևս
 այս sonate-ին զարգացնել կայ սթէմո մը,
 նիւթ մը (development) և շատ դժուար է
 յաջող կերպով կիրարկել: Եւ քնանաւարար
 այս եկեղեցական sonate-ն որ կատարե-
 լագործուելով, և իր վերջնական ձևը առ-
 նելով ԺԼ. դարու երկրորդ կիսուն E. Bach-ի
 կողմէ, ծնունդ կուտայ գործիական ուրիշ
 սեռերուն: Ապագային ստեղծուելիք բոլոր
 գործիական սեռերը, ouverture, symphonique,
 poem, symphonie, concerto, բոլորն ալ sonate-ի
 առաջին շարժումին ձևին (forme-ին) վրայ
 ձևաւորուած են: Ուրիշ խօսքով, symphonie
 մը, concerto մը, sonate-ի ընդլայնուած մեծ-
 ցըւած, կատարելագործուած սեռերն են:
 ԺԼ. դարու առաջին կիսուն կ'ստեղծուի

նաև ուրիշ գործիական լուրջ սեռ մը, Fantasia-ն, Բառացի Թարգմանութեամբ Fantasia երևակայութիւն կը նշանակէ: Քիչ մը երաժշտական օրէնքներէ, կանոններէ ազատ, անկախ սեռ մըն է, նախաքերական (contrepointal) ոճով, ընդհանրապէս դաշնակի համար գրուած: J. S. Bach կատարելութեան կը հասցնէ այս սեռը, ինչպէս կը հասցնէ Fugue-ը, որ այստեղ այլևս սեռի մը անունն է և ոչ թէ ոճի մը անունը: J. S. Bach կատարելութեան կը հասցնէ նաև toccata անունը գործիական սեռ մը: Toccata-ն քացաարեւու համար նախ պէտք է տանք sonate-ի տարբեր մէկ բացատրութիւնը: Մենք գիտենք թէ Ժ.Ս. զարուն ստեղծուած էր cantata անուն vocal (ձայնական) սեռը: Երբ գործիական սեռ մը ստեղծուեցաւ՝ փոխանակ նոր անունը մը ստեղծուեցաւ, cantata-ին հակոտնեայ անունը ստեղծուեցաւ, այսինքն ոչ թէ ձայնով երգուելիք՝ այլ գործիքով նուագուելիք, այն է sonata: Sonata-ն սկիզբը կարճ կտոր մըն էր և միայն ջութակին վերապահուած էր: Sonata ըսելով իտալացիք կը հասկնային ջութակի համար գրուած կտոր մը: Իսկ այն sonate-ը եթէ զաշնակի համար վերաբարձրէին՝ վերաբարձրուած կը տարը կը կոչէին toccata: Ուրիշն մեր մինչև երեսուս անսած բոլոր սեռերը կ'ամփոփուին երկու անուններու մէջ toccata և sonata (համադրուած սկզբնական սեռի մը՝ cantata-ին):

Պատիկ ակնարկ մըն ալ opéra-ի մի քանի մեծ գրողներու մասին (Փ.Լ. Չարու): Մեր տեսած վերջին հեղինակը Händel-ն էր: Opéra-ի մէջ աւանդապաշտութիւնը շատ յառաջ գացած էր: Մեծ հիմնադիրներէն վերջ միջակութիւններ խախտելու սկսած էին արդէն սեռը, կապելով միայն իրենց նորարարները, և մոռնալով որ ոճը խորքին ստատայապետութիւնն է միայն, օրինակելով անոնց ոճը, առանց անոնց խորքը ունենալու: Այս տեսակէտով ըմբոստ հոգի մը, բարեկերպիչ մը պէտք էր, ան եկաւ:

Gluck. — Opéra-ն, ողբերգակ բանաստեղծի նախազգացումով, drama-ի վերածող այս Կրաժիթը, գերմանացի մը ծընունդով, իտալական opéra-ները գրեց մինչև իր գեանքին վերջը: Իր 107 opéra-ները կը յատկանշուին յուզականութեամբ, ու իրենց պարզ վեհութեամբ: Իր զլուխ գործոցներն են Alceste, Orphéo, Iphigenie en Aulice և Iphi-

genie en Tovride (յունական հին ողբերգութիւններ բոլորն ալ) մեր ժամանակին ամենէն մեծ երաժիշտներէն մէկը եղած է, տիրացած է մեծ համբաւի, կոչուելով և բաժշտութեան Միքէլ Անճէլուն: Շատ կարճ և կուռ կերպով պէտք է ներկայացնել իր բարեկրօնիչ ի և յեղափոխականի զազափարները, որոնք տակնուվրայ ըրին ժամանակին երաժշտական աշխարհը մեծ յուզում, ոգեորութիւն և վիճարանութիւններ յառաջ բերելով:

1) Երաժշտութիւնը drama-ին օժանդակ տարրն է միայն, (թէ և իր drama-ներուն մէջ երաժշտութիւնն է առաջին և կարեւոր տեղ մը ունեցող տարրը, սա պարզ պատճառաւ, որ մեծ երաժիշտ մըն էր):

2) Opéra-ին ouverture-ը իր ներթիւն ամփոփումը պէտք է ըլլայ, և այդ ներթիւն վրայ խորհրդածութիւն մը, և ոչ թէ պատահական երաժշտական կտոր մը:

3) Օրքեսթրային շատ աւելի շահեկանութիւն տալ պէտք է, քան պարզ ընկերակցութիւն մը: (Իր ժամանակին իտալացիք քննադատած են իր գործերը ըսելով թէ շատ աղմկոտ են օրքեսթրայի մասերը):

4) Ազնիւ և վեհ պարզութիւն մը պէտք է ունենան opéra-ները, քան թէ technique բարդութիւններ, անմաստ virtuose-ութիւններ: Gluck իտալական լուրջ opéra-ին վերջին և մեծ ներկայացուցիչն է: Իրմէ վերջ opéra-comique-ը ստեղծուեցաւ, մեծ խանդավառութիւն առաջ բերելով, նուաճելով զանազան երկիրներ, Ֆրանսա, Անգլիա, (բացի Գերմանիայէն), ու փոթորկի մը պէս զարով ու անցնելով երաժշտութեան թատերաբեմէն՝ շատ կարճ (բաղդատաբար) տիրապետութենէ մը վերջ: Ֆրանսայի մէջ Lulli-ի յաջորդները, Colasse, Waurt, արժանի ժառանգորդները չեղան իրենց մեծ վարպետին: Բայց Փ.Լ. Չարու առաջին անգամ ըլլալով ճանչցաւ հարազատ հանճար մը, opéra-ի պատմութեան մէջ:

ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԼԵԱՆ
(Շարունակելի՛ 5)

ԼԵՋՈՒԿԳԻՏՏԱԿԱՆ

ԳՐԱԲԱՐՇ

ԽՕՍԱԿ48ԱԿԱՆ ԼԵՋՈՒ ԷՐ(°)

Մեր ուսումնականները շատ անզամ են զբաղուել այն հարցով թէ՛ Ս. գարի հայերէնը, այն լեզուն՝ որով գրուած են Ս. Գիրքը, Ծղնիկը, Ոսկեբերանը ևն. ժամանակի ժողովրդեան խօսակցական լեզուն էր, թէ արուեստական մի լեզու՝ որ յօրինեցին Մեսրոպ, Սահակ և Իրենց երէց աշակերտները: Ոմանք առաջինի կողմն են, բայց շատեր երկրորդ կարծիքին են. ուրիշներ էլ բռնում են միջին դիրք, այսինքն ընդունում են որ Ս. գարից մեզ աւանդուած այդ հայերէնը (գրաբարը) ժամանակի խօսակցական լեզուն էր, բայց Սահակը ու Մեսրոպի ձեռքով գրական մշակութիւն կրած, կոկուած ու բարբոտուած էր:

Մի անգամից ասենք՝ որ արուեստական լեզուի գաղափարը հակառակ է գիտական լեզուաբանութեան սկզբունքներին և օրէնքներին: Ոչ մի տեղ, մարդկային պատմութեան ընթացքում տեսնուած չէ ինքնահանար արուեստական մի լեզու կամ այդպիսի մի լեզուով գրուած գրականութիւն: Նոյն իսկ այն արուեստական լեզուները՝ որ ժ.ժ. գարուց սկսեցին յօրինել զանազան գիտուններ՝ միջազգային հաղորդակցութեան պահանջներին բաւարարութիւն տալու համար. (ինչպէս Վոյպպիւկ, Էսպերանտո և այլն ևն.), զեն մինչև այժմ, հակառակ գիտուններին ու պետութեանց և միջազգային զանազան կոնգրէսների ջանքերի և աշխատանքի՝ արմատ չեն բռնել: Նրանք անցել են և անցնում են նորաձեւութիւնների նման, մինչդեռ գրաբարը (այսինքն Ս. գարի արուեստական լեզուն) գարի շարունակ շարունակել է իր գոյութիւնը: Եթէ այդքան գիտուններ պետութիւններ և միջազգային կոնգրէսներ, այս լուսաւոր դարերում, չեն կարողանում

կեանք տալ ու պահել մի արուեստական լեզու, միթէ՞ Սահակ և Իրենց սակաւաթիւ աշակերտների խմբակը աւելի ուժեղ էին քան բոլորը՝ որ կարողացան թէ ստեղծել և թէ պահել այդ արուեստական լեզուն (գրաբարը) այնքան դարեր շարունակ:

Նախ հարց տանք. ինչո՞ւ համար Սահակ և Մեսրոպ պիտի ստեղծէին արուեստական լեզուն. անշուշտ այդ լեզուով մի գրականութիւն ունենալու համար. իսկ ինչո՞ւ համար պիտի ունենային այդ գրականութիւնը. — ի հարկէ ժողովրդի պահանջներին բաւարարութիւն տալու համար: Ներկայ զէպքում մենք գիտենք որ Սահակի և Մեսրոպի նպատակը հայ ժողովրդի քրիստոնէական դաստիարակութիւնն էր, նրա ձեռքը հայերէն լեզուով գրուած Ս. գիրք տալն էր: Եթէ այդ գիրքը պիտի ծառայեր լոկ իբրև սրբութիւն կամ իբրև կուռք, ինչպէս պիտի լինէր՝ արուեստական մի լեզուով, այն ժամանակ ի՞նչ կարիք կար այնքան նեղութեամբ թարգմանելու հայերէնի, քանի որ յունարէնի և ասորերէնի Ս. Գիրքը արդէն կար և գործածուած էր հայ ժողովրդի մէջ: Եթէ Մեսրոպ եւ բոլոր թարգմանիչները տառապում ու գանգատուում էին այն բանից՝ որ հայ ժողովրդը ոչինչ չի հասկանում յունարէն կամ ասորերէն Ս. Գիրքից, ինչպէս, ինչպէս մասին նրա ձեռքը մի ուրիշ արուեստական լեզուով գրուած Ս. Գիրք, որ նոյնպէս անհասկանալի պիտի մնար նրան: Այս մտածութիւնները մեզ ստիպում են ընդհանրել որ այն լեզուն՝ որով թարգմանուեց Ս. Գիրքը հայ ժողովրդին հասկանալի, այսինքն նրա խօսած լեզուն էր:

Մեր աչքի առջ իբր օրինակ ունինք հարիւրաւոր դէպքեր զանազան գրական նութեանց ստեղծման, սանտաւանք քրիստոնէական քարոզչութեան նպատակով, ինչպէս եղաւ Ս. Մեսրոպի ժամանակ հայոց մէջ: Թողնելով սլաւական և գոթական գրականութեանց ստեղծումը Աւետարանի թարգմանութեան միջոցով, յիշենք Անգլիացի և Ամերիկացի ժողովրդական միսիոնարների քարոզչական գործունէութիւնը Աֆրիկէի զուլուաների, Ամերիկայի վայրերի ներքի և կամ մեր հարեւան անգրագէտ քրդերի մէջ: Ինչ են նուեմ այդ քարոզիչները: Արդեօք որեւէ արուեստական

(°) Վերցուած՝ մեծաւուկ հեղինակի «Պատմութիւն Հայ Լեզուի» գործին (ԺԶ. եւ ԺԸ. Գրքի):

լեզու են ստեղծում և գրանով սկսում իրենց քարոզութիւնը: Ոչ, նրանք մի քանի տարի ձեռնում են այդ ժողովուրդների մէջ, ուչարուծեամբ սովորում են ժողովրդի խօսած լեզուն և յետոյ տառեր յարմարեցնելով թարգմանում են Աւետարանը այդ խօսակցական լեզւին և սկսում են կարգով ու քարոզել: Ուրիշ կերպ վարուել ոչ կարելի էր և ոչ էլ պէտք էր: Այսպէս արին նաև Ս. Մեսրոպ և Ս. Սահակ:

Ասանք թէ այն անգլիացի և ամերիկացի քարոզիչները օտար են այն վայրենի ժողովուրդների համար, իսկ Սահակ և Մեսրոպ իրենց ժողովրդի հարգատ զարւակներն էին: Այդ դէպքում օրինակ առինք այբանացիներին, ափսաղներին, չէլեններին և մեր բնակակից եղիզներին որոնք մինչև այժմ անգլի ժողովուրդ էին, և այժմ այբուբան հնարելով հիմք են դնում մայրենի լեզուով գրականութեան: Արդեօք նրանք հնարում են որեւէ արուեստական լեզու, թէ՞ գրում են ճիշտ այնպէս, ինչպէս իրենք են խօսում: Բնականաբար խօսակցական լեզուն են անց կացնում գրականութեան, որովհետև ուրիշ կերպ կարող չեն:

Գրաբարը իբրև արուեստական լեզու ընդունելը ենթակայական (subjectif) մտածողութիւն է: Մենք որ տարիներ շարունակ աշխատելով հազիւ կարողանում ենք սովորել գրաբարը և հիանում ենք միշտ նրա գեղեցկութեան, ճոխութեան ու պերճութեան վրայ, չենք կարողանում ըմբռնել թէ ինչպէս կարող էր նա լինել մի անգրագետ հասարակ ժողովրդի խօսակցութեան լեզուն: Եւ այս անըմբռնելի երևոյթը բացատրելու համար մերթ ինչունում ենք Գ կամ Դ գարում գաղութիւն ունեցած և յոյն, պարսիկ կամ ասորի տառերով եւ կամ զանիէլեան նշանագրերով գրուած հայալեզու գրականութիւն և մերթ ընդունում ենք որ այդ լեզուն երբէք խօսուած չի եղել, այլ հանճարեղ Մեսրոպի ու Սահակի ձեռքով շինուած արուեստական մի լեզու է եղել: Բայց ինչպէս որ անհիմն է ենթադրել նախամեսրոպեան որեւէ հայալեզու գրաւոր գրականութիւն, նոյնպէս և անսեղի է մտածել թէ գրաբարը Ծ. գարում շինուած արուեստական մի լեզու է: Մի ամբողջ ժաշովուրդ և նրա զլխով անցած հա-

զարաւոր տարիների ժամանակը ահա սրանք են եղել հայերէն լեզուի հեղինակները. և այս հեղինակները անուշտ աւելի հանճարեղ էին՝ քան իրենց ծնած հանճարեղ զաւակները:

Եթէ գրաբարը գեղեցկութեան, ճոխութեան ու պերճութեան, նոյնպէս եւ նրա դժուարութեան պատճառով մենք առաջնորդուինք մտածելու թէ նա մի արուեստական լեզու էր և ոչ խօսակցական, ուրեմն արուեստական պիտի լինին նաև հին յունարէնը, լատիներէնը, սանսկրիտը եւն. որոնք օակայն իրենց ժամանակին խօսակցական լեզուներ էին: Ծոսակցական չլիտի լինէր նաև գերմանացիները դժուար ու հանելուկային կաղաւթեամբ բարբերէնը, որ սակայն այսօր անսպասուած արաբաւոր կիսալայրենի արաբի բերնումն է հնչում:

Գրաբարի արուեստական և ոչ-խօսակցական լեզու լինելու զաղափարը մերժելուց յետոյ, անցնեք խօսել այն մեղով կամ չափաւոր կարծիքի մասին, որով գրաբարը համարուած է ժողովրդական լեզուի կոկուած ու բարեփոխուած մի վիճակը, նրանք՝ որ հետեւում են այս կարծիքին, իբր օրինակ մէջ են բերում մեր արդի աշխարհաբարը, որ հիմնապէս մեր ժողովրդի խօսած լեզուն է, բայց գրագէտների ձեռքով կոկուած ու մշակուած:

Այս օրինակը հենց իրան է հերքում: Ինչպէ՞ս կոկոցին մեր գրագէտները հայ ժողովրդական լեզուն (աւմիգրէնը), ինչպէ՞ս ստեղծեցին նրանից աշխարհաբար գրական լեզուն: Թէ արեւմտեան և թէ արեւելեան աշխարհաբարի հեղինակները առին ժողովրդական լեզուն այնպէս ինչպէս կար, ջնջեցին նրա միջից օտար (սովորաբար թուրքերէն) բառերը, զրին նրանց տեղ հայերէն հոմանիշները, իսկ աղաւաղեալ հայերէն բառերը փոխանակեցին գրաբարի ձեւերով: Օրինակի համար ժողովուրդը ասում էր՝

Սապօնը փխ հոտ ունի
գրագէտները զարձրին՝
Օճառը վատ (կամ գէշ) հոտ ունի.
Ժողովուրդը զանազան բարբառներով ասում էր.

Երեւ. էս տունը բարցր աս
Պ. աս տունը բարս է
Վն. էսա տուն պանցր է

Ղրի. Էս տօնը պէցիր քա. գրազէտնիրը վերցնելով գրաբարի ձեւերը կազմեցին՝

աշխ. Այս տունը բարձր է:

Քերականութիւնը, շարադասութիւնը և համաձայնութիւնը մնացին անփոփոխ: Բայց քանի որ լեզուի շինութիւնը նշանակում է հին ձեւերի վերանորոգում, հետեւաբար այս շինողական երեւոյթը տեղի կարող է ունենալ միմիայն այն պարագային, երբ լեզուի նագոյն վիճակը յայտնի է: Իսկ երբ այդ հին ձեւերը յայտնի չեն զբաղան մնացորդներով, ուրիշ խօսքով չկան, գրազէտը ստիպուած է լրացած գրի առնել ամենայն հաւատարմութեամբ: Ուրիշ կերպ նյութապէս անկարելի է: Այսպէս արին և պլտի անէին բողոքական միտոնարները մայրենիների լեզուով Աւետարանը թարգմանելու ժամանակ, այսպէս են անում նաև բոլոր անգիր ժողովուրդները՝ որոնք սկսում են իրենց համար զիր և գրականութիւն ստեղծել. Այսպէս արին նոյն իսկ մեր գրական լեզուի հնարիչները այն բաների հանդէպ, որոնց հին ձեւը կամ չկար և կամ չգիտէին. օրինակ հենց, հերթ, ալարիլ, արանի, ասթար, սկիշ, հարեւան, ակառ, ատեն և այլ բազմաթիւ գաւառական բառեր: Եւ կամ նաև այն օտար բաների հանդէպ, որոնց համապատասխան հին հայերէն ձեւը չկար ինչպէս նախուս, հարաժ, հալալ, մահտեօի եւ այլն:

Արդ, Մեծորդի կամ Մահուկի առաջ կա՞ր որեւէ գրական մնացորդ հայերէն լեզուով, կա՞ր նախնի դարերի հայերէնի վիճակը ներկայացնող որեւէ գրութիւն, որ պէտքի իմանային թէ ինչպէս է եղել այս ինչ կամ այն ինչ բառի հնագոյն հնչու՞մը և ըստ այնմ բարեփոխելին կամ կողիչին: Մենք գիտենք որ նախ քան Ե. գաբր ոչ մի գրականութիւն չի եղած հայերէն լեզուով: Ուրեմն Սահակն ու Մեծորդը չէին կարող կոկել կամ յարգարել ժողովրդական հայերէն լեզուն և ուրիշ միջոց չուներին եթէ ոչ ճշտու գրի առնել այն՝ ինչ որ լրաց կամ իրենք խօսում էին:

Հակառակորդները իբր քաջացոյց մէջ են բերում այսպիսի մի կէտ. եթէ, ասում են, գրաբարը Ե. դարի խօսակցական լեզուն էր, պէտք էր որ նոյն դարի բոլոր հեղինակների լեզուն էլ միատեսակ լինէր.

բայց ընդհակառակը մենք մեծ զանազանութիւն ենք տեսնում Աւետարանի, Եզնիկի, Եփրեմի, Ազարթանգեղոսի, վերջապէս Ոսկեգարի զանազան հեղինակների լեզուի մէջ:

Թէ Ե. դարի հեղինակների լեզուի մէջ մեծ զանազանութիւններ կան, այդ ընդունում է ամէն ոք. և դրա համար էլ վերեւում Ոսկեգարեան հեղինակներին բաժանեցինք չորս դպրոցի (Եզնիկեան, Կիւրեղեան, Եփրեմեան և Ազարթանգեղեան): Բայց այստեղ լեզու ասելով պէտք է չփոխել բառարանն ու քերականութիւնը ո՞նի հետ: Ե. դարի բոլոր հեղինակներն էլ՝ ինչ զրպարոցի էլ պատկանին նրանք, միեւնոյն բառարանն ունին ու միեւնոյն քերականութիւնը. ամենամանչան տարբերութիւնն անգամ չկայ նրանց մէջ որեւէ բառի հնչման կամ գրութեան, որեւէ բառի հոլովման և որեւէ բայի խոնարհման մէջ: Չորս դպրոցների տարբերութիւնը կայանում է ո՞նի մէջ. մէկը պարզ ու հնչոտ, միւսը զարգարուն ու ծաղկաւէտ, միւսը յորդ ու առատ, չորրորդը ծանր ու մուժ: Բայց ո՞՞ր բողոքիկն այլ հարց է. լեզուն հասարակաց է, ո՞՞ր հեղինակինն է. նաաջինը ընդհանուր է, երկրորդը մասնաւոր: Ամէն մի հեղինակ նայած իր կրթութեան, ճաշակին, զգացմունքների նրբութեան, նայած նոյն իսկ րոպէի տրամագրութեան, ունենում է անունն սեպհական ո՞ն: Բայց այդ չի նշանակում թէ նա դուրս է լեզուից. ոչ. նա հասարակութեան ստրուկն է ու մի քայլ անգամ չի կարող լեզուել լեզուի մէջ ընդունուած ձեւերից:

Այսպէս ուրեմն պիտի ընդունենք որ Ե. դարում առաջին անգամ գրի առնուած լեզուն, որ յետոյ գրաբար անունն ստացաւ նոյն ժամանակի ժողովրդական խօսակցական լեզուն էր և ժողովրդական ու գրական լեզուների տարբերութիւնը՝ որ այժմ սովորական երեւոյթ է ամէն տեղ, գոյութիւն չունէր այն ժամանակ մեր մէջ(*): Աւետարանի լեզուն հաւատարիմ պատկերն է այն ժամանակ խօսուած լեզուին, այնքան հաւատարիմ՝ որքան անգլիերէն Աստուածաշունչը հաւատարիմ ցուցումն է ԺՁ. և ԺԷ.

(*) Անտոնեան, Պատմ. Հայոց Նոր Գրականութեան, էջ 8-81:

գարհրու մէջ խօսուած անդերերէնին^(*),
 Երբեմն այս բանը երեւում է բաւական
 յայտնի կերպով. բուզանցը որ այնպիսի
 փարփուռ ու սիրի ոճ ունեցող մի հեղինակ
 է, տեղ տեղ, երբ անիթը ներկայանում է
 խօսեցնելու իր աշխարհիկ կերտանքին,
 դեռում է նրանց բերանը մի լեզու, որ շատ
 հետու է հեղինակի փարթամ լեզուից և
 կրում է հասարակ ժողովրդական անտաշ
 լեզուի ոճը^(**)։

Դեռում ենք այստեղ այգպիտի չորս օ-
 րինակ.

Պսոււմ է Արշակ Թագաւորը՝ երբ լսում
 է թէ Վաղէս աքսորիչ է Ներսէսին.

Քարինք բազումք ի վերայ կայսերն և
 ձեր ի բերելդ քարինք և մեր շատ կան ի
 թափել զատամուռնս նորա ի տալն և ձեր
 ի բերելդ. զմեր վատթարութիւնս յո՞ տա-
 րայց. այդ այդ երախտեացդ եւ դարձու-
 ցանեմ (Բուզ. 107)։

Պսոււմ է Մուշեղ զօրավարը Պապի
 առջև, թէ ինչո՞ւ բռնել է Ուռնայր Թա-
 գաւորին, բայց չէ սպանել.

Ձիւմ զընկերսն զամենեսեան եւ կոտո-
 րեցի. իսկ որ Թագս ունէին, նոքա իմ ըն-
 կերք չէին, այլ քո. եկեացես, որպէս ես
 զիման սպանի, դու զքոյսն այլ իմ յայր
 Թագաւոր ոչ ձգեալ ձեռն կրէք որ թագ
 ունի և ոչ ձգեմ, և մի այլ ձգել լիցի։ Եթէ
 կամիս սպանանի զիս, սպան. այլ ես եթէ
 զայ ինձ ի ձեռն երբէք այր Թագաւոր, որ-
 պէս եկն բազում անգամ, ես ոչ սպանե-
 նեմ զայր Թագաւոր՝ որ զամ մի թագ ու-
 նի, եթէ ոք իս զիս սպանցէ (Բուզ. 203)։

Պսոււմ է Շապուհ Պարսից Թագաւոր,
 երբ Իրաստամատ խնդրում է այցելել Ար-
 շակին.

Խիստ են խնդրուածքդ, զոր խնդրե-
 ցերդ. զի յաւուրք ժամանակաց յորմէ թա-
 գաւորութիւնս Պարսից կանգնեալ է, և
 բերդն այն Անյուշ բերդ կոչեցեալ է, չիք
 ոք մարդ եղեալ ի մարդկանէ որ իշխեցեալ
 է յիշեցուցանեց Թագաւորաց զոր յայնմ
 բերդի եդեալ զոք է Թագաւորաց, յիշելով
 զայն մարդ՝ որ յայնմ բերդի զոք եղեալ
 է, թող թէ զնա զայր Թագաւոր ևւ զիմ

ընկեր կապեալ եղեալ յայնմ բերդի զա-
 կաւակորդն. քան մինչ աշխատ արարի
 զմեզ ևւ դու աւաղիկ զանձն ի մահ եղի
 և յիշեցուցեր զԱնյուշն, որ ոչ էին լեալ
 երբեք օրէնք Թագաւորութեանս Արեացի
 սկզբանէ (Բուզ. էջ 211-2)։

Յանդիմանարար խօսում է Շապուհը
 Վասակ Մամիկոնեանին ևւ Վասակ քաջա-
 բար արասխանում.

— Աղուէս, դու էիր խանգարիչ՝ որ
 այսչափ աշխատ աքաբեր զմեզ. դու ես
 այն՝ որ կոտորեցեր զԱրիս այս չափ մաւ.
 ևւ զի՞ գործես։ զմահ աղուեսու սպանից
 զքեզ։

— Այժմ քա տեսեալ զիս անձաբա
 փոքրիկ, ոչ առեր զչափ մեծութեան իմոյ.
 զի ցայժմ ես քեզ տուիւմ էի ևւ արդ աղ-
 ուէս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես սկայ
 էի. մի ոտնս ի միոյ լերին կայր ևւ միւս
 ոտնս իմ ի միոյ լերին կայր. յորժամ յաջ
 ոտնս յենուի, զաջ լեառն ընդ գետին տա-
 նէի. յորժամ ի ձախ օտնն յենուի, զձախ
 լեառն ընդ գետին տանէի։

— Աղէ՛ տաւր ինձ գիտել, ո՞վ են լե-
 րինքն այնքրիկ զորս դուն ընդ ունջ տա-
 նէիր։

— Լերինքն երկուք, մի դու էիր, ևւ
 մի Թագաւորն Յունաց։ Այն մինչ տուեալ
 էր ինձ Աստուծոյ, զքեզ ընդ գետին տա-
 նիի ևւ զԹագաւորն Յունաց, մինչև և օրհ-
 նութիւն հօրն մերոյ ներսէսի հանգուցեալ
 էր ի վերայ մեր, ևւ Աստուծոյ զմեզ ի
 ձեռանէ չէր թողեալ. մինչև ևւ զնորա բանն
 արարաք, ևւ խրատ նորա եկաց առ մեզ ևւ
 զիտացաք տալ քեզ խրատ մինչև ևւ մեզէն
 աջօք բացօք անկաք ի խորխորատս Արգ
 զինչ ևւ կամիս, արաւ (Բուզ. 173)։

Այս բոլորի մէջ մենք ուրիշ բան չենք
 տեսնում, եթէ ոչ միեւնոյն բառաբանը ևւ
 միեւնոյն քերականութիւնը՝ ինչ որ Ուկեւ
 դարի բոլոր գրուածներն մէջ։ Տարբեր է
 միայն ոճը, խօսելու եղանակը՝ որ ասի
 յախուան ևւ անհարթ ձեւ։

Մի փոքրիկ ժողովրդական հատուած
 էլ գտնուում է Եզնիկի մէջ. Մին ասէ՛ թէ
 ի մերում զեւզ ծոփացուլ զկող գործեաց
 և զզոչիւնն հանապաղ մեք լսեմք ամենք-
 եան։ Եւ միւսն ասէ. զպայն իսկ իմ աջօք
 տեսեալ է։

Բայց նոյն իսկ ինքը Եզնիկը երբեմն,

(*) Conybeare, Մաքսի, 1893, էջ 213-4.
 (**) Գարագաշեան, շաւակ Սևիկեզ Դպրեպետն,
 էջ 43-51։

հակառակ իր մշակուած ու նուրբ ոճին, գործ է ածում ժողովրդական անմշակ ոճ. ինչպէս հետեւեալ հաստատածում.

Ձի շունն որ շնայ, մինչդեռ իսկ ի գործ շնութեանն իցէ, եթէ ոք շուն կոչէ զնա մըսոստանայ(°):

Այս բարբոց ցոյց են տալիս ո՛ր Ոսկե-զարում զրուած հայերէնը ճշտիւ ժողովրդի խօսակցական լեզուն էր:

ԺԸ. Գ Լ Ո Ւ Խ

Ե. ԳԱՐԻ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՐԲԱՆԵՐԸ

Լեզուաբանութեան ներածութիւնից գիտենք որ լեզուն այն անհրաժեշտ միջոցն է՝ որ ստեղծել է մարդկային ընկերութիւնը իր անդամների միջև փոխադարձ հաղորդակցութիւն պահպանելու համար: Սրանից զուրկ լեզուն գոյութեան իրաւունք չունի: Իբր այն՝ լեզուն պիտի լինի մի և միեւնոյն՝ ամէն մի ընկերական խմբակցութեան համար, ապա թէ ոչ նա այլևս չի կարող ծառայել իբրև միջոց հաղորդակցութեան և հետեւաբար կը զրկուի իր գոյութեան իրաւունքից:

Բայց լեզուն իբրև մարդկային մտքի ստեղծագործութիւն, իբրև պատկեր նրա քաղաքակրթութեան զարգացման և իբրև արդիւնք մարդու ձայնական գործարանների գործունէութեան՝ չէր կարող մնալ քարացած վիճակում: Նա շարունակ պիտի փոփոխուէր՝ համաձայն բարելւումների օրէնքներին:

Միևնոյն ժամանակ մարդկային հաղորդակցութեան միութիւնը բացարձակ է. ամէն մի համայնք իր ուրոյն կեանքն ունի. և այս ուրոյն կեանքը՝ միացած կլիմայական տարբեր պայմաններէ և ձայնական գործարաններէ տարբեր տիպի կազմութեան կետ՝ յառա՛ է բերում մարդկային լեզուի մէջ տարբերութիւններ:

Առաջինները կազմում են լեզուի դարուց զար փոփոխուած կերպարանքները, երկրորդները ստեղծում են միևնոյն շերտանում գնահատան բարբառներ:

Այս երկու երևոյթները անխուսափելի են ամէն մի լեզուի կեանքի մէջ:

Ոսկեզարեան հայերէնը մեր լեզուի կեանքի մէջ առաջին երևոյթի այն առաջին պատկերն է՝ որ աւանդել է մեզ պատմութիւնը, նրանից առաջ եղած պատկերները թէև գիտենք որ կան, բայց մեզ անծանօթ են: Բայց միևնոյն ժամանակ, նոյն այդ Ոսկեզարի շրջանին պէտք է ընդունինք թէ կար նաև երկրորդ երևոյթը, այն է զանազան բարբառներ հայերէնի մէջ, որոնցից մէկը միայն բարձրացաւ գրականութեան, այն է ոսկեզարի հայերէնը:

Հայերէն բարբառների Ծ. զարում գոյութեան համար ունինք մի զօրեղ պատմական փաստ. դա Եղնիկի մի վկայութիւնն է:

Սոսելով այն մասին թէ ոգի, հոգի, շունչ կամ քամի ըստ էութեան միևնոյնն են, Եղնիկը իբրև ապացոյց է բերում բանորի կիճական նշանակութիւնը և ստում է. Ասի և դև ոգի, այլ ոգի չար . . . զոր թէպէտ և ի մեր լեզու՝ այս չար սանձք, որպէս ի խտրանաց հարցն մերոց առաջնոց ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ, այլ գիտեմք՝ եթէ այն հողմ է և հողմի՝ ոգի, ըստ յառաջագոյն ասացելոյ: Քանզի յորժամ մին սանձք՝ թէ սիւք շնչէ, սարճեալ սանն՝ այս շնչէ:

Վերջին նախադասութիւնից երևում է՝ որ Եղնիկը խտրութիւն է գնում ստորնեայց հայերէնի և իր խօսած հայերէնի միջև: Եւ որովհետև Եղնիկը իբրև կողքացի պատկանում է հիւսիսային Հայաստանին, ուստի, ստորնեայք բառով պիտի հասկանանք հարաւային Հայաստանի ժողովուրդը, իսկ Եղնիկի շրջանը, այն է հիւսիսային Հայաստանը կարելի է կոչել վերին: Այսպետանի գաւառների այսպիսի բաժանումը և միևնոյն անուններով՝ յայտնի է մեզ նաև ուրիշ տեղից: Բիւզանդ Գ. իզ. խօսելով Պարփիկների արշաւանքի մասին՝ Մերուստանի կոտորէին զամենայն քնակիչսն վերնադաւառացն հայոց. մինչդեռ թագաւորն Արշակ ի կողմանն ստորին դաւառացն յԱնգեղտանն էր յուտեստ, զմիջնալխարհն քանդեալ բրեալ զօրքն Պարսից սպականէին: Անցողակի յիւնքն որ Եղնիկի տուած բաժանումը համապատասխանում է մեր

(°) Mullet, Revue des Études Arméniennes.

արդի վիճակին. ինչ որ այնտեղ վերին է կոչուում, մեր այժմեան արևելեան կամ ուսուսակայոց կոչուած բարբառն է, իսկ ինչ որ ստորին է կոչուում, մեր այժմեան արևմտեան կամ տանկահայոց կոչուած բարբառն է:

Բայց Սելնիկի վկայութիւնը միայն բարբառների անուանակոչութիւնը չի տալիս, այլ նաև այդ բարբառների մէջ մի բառի գործածութեան տարբերութիւնը: Եւ այդ քառն է այս, որ գործածական էր թէ վերին և թէ ստորին Հայաստանում, բայց վերին Հայաստանում գործածոււմ էր սատանայ նշանակութեամբ, իսկ ստորին Հայաստանում քամի նշանակութեամբ: Վերին Հայաստանում քամի նշանակութիւնը յայտնի չէր և այդ պատճառով է որ Սելնիկը հաստատելու կամար այդ նշանակութիւնը՝ որ ինքը բառի առաջին և հիմնական նշանակութիւնն է կամարում, Բանգի տրոփհետեռն ասելով մէջ է բերում ստորեայոց այս ընկ դարձուածը: Վերին Հայաստանում քամի իմաստով գործածական էր սիք կամ սիւք բառը: Բայց այդ չի ստիպում մեզ անպատճառ ընդունել որ սիւք բառը գործածական չէր ստորին Հայաստանում, որովհետև սիւք իբրև ստորական փոխառութիւն, աւելի հարաւային Հայաստանում գործածական եղած պիտի լինէր: Կատարուել է լեզուաբանական սովորական մի երևոյթ, երկու հոմանիշներից (այս և սիւք) հնագոյնը տեղի է տուել նորի առաջ, բայց դեռ բոլորովին չի ջնջուել և պահուել է միայն ոգի կամ չար ոգի նշանակութեամբ:

Բարբառների գոյութիւնը Ե. գրում կարելի է հաստատել նաև Ոսկեղարից մեզ հասած գրական գործերի լեզուական քնննութեամբ:

Ամէն մի անհատ՝ որ գրում է որևէ ոչ մայրենի լեզուով կամ բարբառով, ինչքան էլ լաւ իմանայ այդ օտար լեզուն կամ բարբառը, այնուամենայնիւ իր մայրենի լեզուից կամ բարբառից որևէ հետք կը թողնէ: Երբ մի վանեցի գրում է գրական հայերէն, լինի զա արևելեան թէ աւրեմտեան բարբառով, անշուշտ մի քանի տեղ որոշեալ բառերի ը յօղը կուլ պիտի տայ: Երբ Էհօն իր Հայոց Պատմութեան մէջ (Ա. էջ 690) գրում է «Տիգրանից մզ

էր ապրում», գրանով մատնում է իր Ղարաբաղի լինելը (Ղարաբաղի բարբառում մօտ նախադրութիւնը վերցնում է բացառական խնդիր, մինչդեռ մեր միւս բոլոր բարբառներում սեռական-արական խնդիր) կամ երբ Մանանդեանը իր հրատարակած Նոննոսի մէջ (Մարտի 1903, էջ 5, ծան.), գրում է պիտի լինիր, փոխանակ պիտի լինէր, գրանով մատնում է թէ խօսում է Կարնոյ բարբառը: Նոյն երևոյթը տեղի պիտի ունենար անշուշտ նաև Ոսկեղարում:

Բայց դժբախտաբար ինչն այն է որ մենք չգիտենք և չենք էլ կարող իմանալ Ոսկեղարի պաշտօնական կամ կենտրոնական գրական լեզուն իր անխառն ձևի տակ, որպէսզի իւրաքանչիւր հեղինակի շեղումները բռնէինք: Զգիտենք նոյն ուր ճատ երկերի հեղինակների անունը, որ մնաց իմանալ նրանց որտեղացի լինելը, որպէսզի գտնէ այդ միջոցով իմանայինք բարբառների որոշ յատկութիւնները:

Սակայն կարելի է, առանց այս նախապայմանների, քննել Ոսկեղարի հայերէնը ինք իր մէջ և եղած տարբերութիւններից եզրակացութիւններ հանել:

Այս մասին մի տեսակի մանրազնին աշխատանք է կատարել Նորայր Բիւլատեանը, որ թէև բոլորովին այլ նպատակով կարդացել ու բառաքաղել է ամբողջ Ոսկեղարեան հայ գրականութիւնը և գտել այնտեղ 624 բառ, ոճ, սացցուած կամ դարձուած, որ յատուկ են Կորիւնին, Ազաթանգեղոսի, Փաւստոսի, Մակարայեցոց գրքին ու Եւթաղին, բայց չկան միւս Ոսկեղարեան գրուածների մէջ:

Գաղափար տալու կամար այս աշխատութեան մասին զենք նրանից երեք օրինակ.

1. Մէկի անունը տալու կամար Ոսկեղարեան հեղինակները սովորաբար առում են ձրում կոչէին, որում անուն կոչէր, որ կոչէր, որում անուն, որում անուն կոչէինք. բայց Կորիւն և իր խումբը սիրում է գործածել ձրոյ անունն ճանաչէր. այսպէս գործածուած է 11 անգամ, իսկ մնացեալ մատենագրութեան մէջ ոչ քան:

2. Իբրև մակրայից յետոյ սովորաբար գործածուած է որևէ զիմաւոր բայ. ինչպէս՝ իբրև ետես, իբրև լուսու ևն. Կոր-

իւնի խումբը սիրում է գործածել իբրև մակ-
բայից յետոյ անցեալ գերբայ. այսպէս
գտնում ենք՝ իբրև ի վերայ հասեալ, իբրև
կարգեալ, իբրև հայեցեալ, իբրև զգաց-
եալ, իբրև տեսեալ, իբրև լուեալ, զոր
իբրև լուեալ, իբրև գիտացեալ, ընդամենը
Ս անգամ, իսկ մնացեալ մատենագրութեան
մէջ և ոչ մի անգամ:

3. Նուազ «գինու մեծ բաժակ» բառը
գործածուած է Կորիւնի խմբի մէջ 6 ան-
անգամ. բայց ոչ մի անգամ չկայ մնացեալ
Ոսկեգարեան գրականութեան մէջ:

Այս առանձնայատկութիւններից նո-
րայրը այն եզրակացութիւնն է զորս բե-
րում, որ Կորիւն, Ագաթանգեղոս, Բիւ-
զանդ, Մակարայեցի ու Եւթաղ միևնոյն
անձի գործերն են, առայնը ինքնագիր,
միւսները թարգմանական. և այդ անձն է
Կորիւնը:

Ինչ վերաբերում է ոճերի, դարձ-
ուածների, զանազան ասութեանց, բառերի
այս կամ այն ձևով դասաւորութեան, կամ
ուրիշ այս կարգի արտայայտութեանց, նո-
րայրի եզրակացութիւնը կարող է ճիշտ լի-
նել: Բայց ինչ վերաբերում է քերական-
նական ձևերի, մասնիկների, բառերի եւ
մանաւանդ արմատական բառերի գործա-
ծութեան, եզրակացութիւնը քայքայեալ-
պէս սխալ է: Անկարելի բան է ընդունել
որ օրինակ նուազ քառօկոյ, ատորչան
եկրակատուն բառերը, կամ անի յոգնա-
կերտ մասնիկը (աւագանի, կանանի, աղա-
տանի, զխանի ևն.), որոնք միայն Կոր-
իւնի խմբում են պատահում, յատուկ լի-
նէին միայն Կորիւնի անձին: Քերականու-
թիւն և բառարան մասնաւոր անհատի գործ
կամ սեպհականութիւն չեն: Դրանք յա-
տուկ պէտք է եղած լինին մի որոշ բար-
բառի, որ խօսում էին Կորիւնը, Ագա-
թանգեղոսը, Բիւզանդը և Մակարայեցոց
գրքի և Եւթաղի թարգմանիչը կամ թարգ-
մանիչները:

Այս տեսակէտով մտանալով խնդրին,
Նորայրի. կազմած աշխատութիւնը կարող
է ուրեմն ծառայել միզ՝ երևան հանելու
համար վերոյիշելով բարբառի առանձնա-
յատկութիւնները:

Ինչպէս վերեւում ասացինք, Նորայրի
հաւաքած յատկաբանութիւնները 624 հատ
են: Այս թուից մի մասը բուրոսովին ի դուր
է գրուած, որովհետև

1. Իբրև պատմական բառեր անշուշտ
գտնուելու էին միայն Կորիւնի խմբի մէջ
և ոչ ուրիշ տեղեր էլ. ինչ. Այրարատեան,
Նոր քաղաք (Վաղարշապատ), Մազխազ,
Մաղխազութեան տուն, Հայոց մեծաց ևն:

2. Թէև ցանցաւ, բայց գործածուած
են միւս մատենագրութեանց մէջ և այդ-
քանը բաւական է որ Կորիւնի խմբին յա-
տուկ ձև չհամարուին. ինչ. Նժոյգ, դեա
պան ևն:

3. Հազուադիւր են նաև Կորիւնի
խմբում և տարօրինակ չէ որ ուրիշ տեղ
գտնուած չլինին. ինչ. Թանձրախուն,
մեծաւ լրջմտութեամբ անշուրհ առնել:

4. Բոլորովին սովորական բառեր են
և կարիք չկայ բնաւ իբրև այս կամ այն
հեղինակի յատկաբանութիւն յիշելու. ինչ.
Յունաց և Հռոմոց աշխարհն, երանելին
Ղուկաս ևն:

5. Մանօթ են ուրիշ հեղինակներից,
բայց Նորայր աչքից փախցրել է. օր. յանա
դիման լինել թագաւորին ճներկայանալս
ոճի համար տալիս է 12 օրինակ և ոչ մի
օրինակ միւս մատենագիրներից. բայց
կամ. յանգրման եղեւ արքային ՍԿԲ.
Փայսեր ևս քեզ պարտ է յանգրման լինել.
ԳՄ. Վերջապէս մենք զուրս պէտք է հա-
նենք այն դարձուածները, որոնք թէև
կարող են համարուիլ որոշ հեղինակի նա-
խախրած ձև և ըստ այսմ օգտակար լինել
Նորայրի մտադրած նպատակին, բայց ան-
կարելի է վերագրել որոշ բարբառի առանձ-
նայատկութեան, որովհետև ընդհանուր
հայերէն են. այսպէս՝ զարս զօրութեան
իւրոյ, բուն գունդն, ինքն իսկ թագաւորն,
մանկիկ մի փոքրիկ ևն:

Կատարելով այս գտումը և գուրգ Ես-
նելով Նորայրի աշխատութիւնից վերոյիշ-
եալ հինգ կարգի ասութիւնները, մենք
իբրև Կորիւնի բարբառին առանձնայատուկ
ձևեր գնում ենք հետեւեալները.

Ա. Բարդ կամ անանգ ձևեր

Արուեստարիտեւ, անարգամեծար, արու-
քելակից, ամենափրկիչ, յուսալից, հայ-
բարբոյ, փառաբանիչ, աստուածակարգ,
գելարան, դիւբահաս (հեշտ), ասնախմբիչ,
ինքնատես (ակնատես), կենդանատուք
(կենսատու), մենակուր (մենամարտող),
տեղապահ, ըստանձնել Վրդեղ (փխ. առ.

նու՛՛մ՝ բառնալ ըստ անձին), միահաղոյն (այլք՝ միանգամայն), միասնական տանաբակից (սեղանակից), անպիտոյ (չպիտոյ), վիպայարեն կամ մարտիրոսարեն (մատուոն), ձեռնաղբէլ, աստուածակերպ, գասադա, վերնազաւառք (վերին կողմանք կամ աշխարհք), միջնաբերդ, յառաջու (յառաջադոյն), կուսաստան (կուսանոց), առիւծաբայ (իրբն առիւծ)։ - Հանապազ բառով բարձր կանապազատարած, կանապազաբուխ, կանապազախօս, - կանապազակիր, կանապազատես, - միւսներն ունին մշտնջենաբուխ, մշտակիր, միայն մէկ անգամ կայ կանապազատուս։

— բարեացապարտ, չարեացապարտ
— աշխարհակիր, անուանակիր, խաչակիր
— նախափկայ, նախածանօթ (յառաջածաղորմիտ, թագաւորանիտ [նօթ,
— երկնաչու, ամպաչուէլ, նուաչու (միւսները չուսով ոչ մի բարդ չուներն)։

Բ. ՈՆԵ ԵՆ ԱՍԱԳՈՒԱԾՆԵՐ

1. որոյ անունն ճանաչէր
2. փոյթ ի վերայ ունել զ՛անալ
3. տեսուչ եպիսկոպոս
4. ի ժամադիր կողման հասանել
5. թողուլ վերակազու (ետեղապահ, անուշ, պահպան ճն.) փխ. կացուցանել
6. որուն անուն . . . փխ. որում անուն էր
7. դոյ երևել (երևան եկաւ, յայտնուեց)
8. ի կանգիտ փոխել (թաղել նահատակը)
9. աստուածեղէն կրօն (աստուածապաշտութիւն)
10. ծածուկ լուսաւորութիւն (զազտնի խորհուրդ)
11. կոյս կոյս փխ. կողման կողման
12. խոտաբարակ լինել (խոտ ճարակել կամ ուսնել)
13. տեսանել ի բացէ (այլք ի բացուստ, ի հեռուստ, ի հեռուստանէ)
14. Գինի կամ բաժակ ի մատունս (փխ. ի ձեռս)
15. Ուխտ քահանայութեան (կղերականք)
16. յայնժամ դեռ ես
17. երևոյթ տեսիլ (տեսիլ ծանականաց)
18. հրովարտակ առնել կամ տալ (հրովարտակ առաքել)
19. փոխանակել կամ փոխանակ տալ զանձինս (տաք փամ մասածը զածնն վասն)
20. Ի հնոց ժամանակաց հետէ

21. Ձեռն ի ձեռն (վաղվաղակի)
22. բովանդակել գունդ կամ զօրք (չարածողով լինել)
23. զօրածողով է (այլք զօրածողով ինի)
24. զօրահողջ առնել (զօրքի մի մաքրութեան)
25. Ի հարկի կացուցանել (զինմ ընդ հարկաւ, հարկատու առնեմ եւն.)

Գ. ԱՐՄԱՏԱԿԱՄ ԲԱՌԵՐ

1. կղեր (կղերական, կղերիկոս)
2. տարուշան (կրակատուն)
3. նուազ (բաժակ)
4. գումարակ (գունդ զօրաց)
5. դշակ (բերդ, ամրոց)

Դ. ԱՅԻՄԱՆՍ ԲԱՌԵՐ

1. հայրենիք (հայր նշանակութեամբ գործածուած)
2. քնակութիւն (սեփականութիւն)
3. միամտութիւն (հաւատարմութիւն)
4. թափել (նշ. յափշտակել, իսկ ըստ այլոց՝ յեա առնորդ զյափշտակեալն)
5. զանազան (աննման)
6. զգալ, զսեղ, տեղեկանալ, իսկ ըստ այլոց՝ ճկատել, զգալ
7. Ի բարձուէ (ի բարձրութենէ)

Ե. ՔԵՐԱԿԱՄԱԿԱՄ

1. Իբրև մակբայից յետոյ գործածուում է անցեալ զերբայ փոխանակ զիմաւոր բայի - ինչ - իրբն հասալ փխ. իրբն եհասա Փոխանակ զիմաւոր անցեալ զերբայի գործածութեամբ այլ օրինակներ ետկանս Դ

2. Անի յօղնակերտ մասերկով կողմըւած բառեր - ինչ . սուտանի, կանանի, աղատանի, զլխանի, զործածուած ընդամէնը 39 անգամ, Մնացեալ ամբողջ գրած կանութեան մէջ մէկ անգամ կանանի 5 մէկ անգամ ընկերանի։

3. Ուրիմ մասերկով բառերից բարդուած ձեեր - ինչ . յարութիւնական, արդարութիւնարբեր, արքայութիւնարբեր, օծութիւնընկալու, օրհնութիւնարբեր, միթիմարութիւնարբեր, յարութիւնազործ, նեղութիւնակիր, փոկութիւնազործ, քառութիւնարբեր, ամուսնութիւնընկալ, օրհնութիւնընկալուս : Այսպիսի կազմութեամբ բառեր չկան Մնացեալ հեղինակների մաս, բացի երբ

կու բառից՝ իմաստութիւնախնդիր և վըրկութեանական, երկուսն էլ ձեռագրական սխալ են թւում:

4. Ինքնին թագաւորն, իշխանն փխ. ինքն թագաւորն . . .

5. Յայնց պատճառանաց (յայս պատճառ):

Այս կինգ կարգի առանձնայատկութեանց մի մասը կարող է նոյնպէս կեղծ կամ պատահական լինել (դատելով խնդիրը միայն բարբառային տեսակետով): Այսպէս մենք գիտենք որ հայերէնը բարդութեանց մէջ բաւական ազատ է, ուստի կարող է պատճառն որ կորին առանձնայատկ բարդ բառերի սիրող լինել և այդպիսի բարդ ձևեր կերտելով իր գրուածքը զարգարէր: Այսպէս են օրինակ՝ աստուածակարգ, հայրաբարոյ, անարգամեծար ևն: Բայց ուր որ մի սկզբունք կայ, կարելի է այնտեղ բարբառային առանձնայատկութիւն տեսնել. այսպէս ըստ նորայրի Ոսկեդարի մէջ շուրտով բարդութիւններ չկան և միայն կորիւնի խումբն է որ ունի այսպիսի բառեր (երկնաշու, ամպաշու, նաւաշու): Արդ այս բառերը կարող են այդ բարբառին յատուկ լինել: Միւս կարգերի առանձնայատկութիւնները, ինչպէս վերևումն էլ նկատեցինք, աւելի ուժեղ են և անշուշտ, ինչպէս արմատական բառերը, ցոյց են տալիս առանձին բարբառ:

Ենթադրելով թէ մեր պատճառարաւ նախնիները բասական զօրեղ են և ընդ զուենելով կորիւնի լեզուն իրեն Ս. զարի առանձին բարբառ, մենք կարող ենք այժմ քննել թէ Հայաստանի որ շրջանին յատուկ էր այդ բարբառը: Անշուշտ եթէ իմանայինք թէ կորիւնը որտեղացի է, խնդիրը վճռուած կը լինէր, բայց այդ քանի յայտնի չէ. որովհետև հրէայ է այն կարծիքը կամ ենթադրութիւնը, թէ կորիւնը վրտան կամ Նոյն իսկ վրացի էր: Բայց յայտնի է որ կորիւնը Այրարատեան նահանգից չէր, որովհետև եթէ գիտենք օր Սգնիկը այս նախանգից էր, փակ կորիւնի լեզուն Սգնիկի լեզուից տարբեր է, ուրիշն և կորիւնը չի կարող լինել Այրարատից: Նմանապէս կորիւնը Տարօնի շրջանից էլ չի կարող լինել, որովհետև Մեսրոպը՝ որ Տարօնի շրջանից է, կորիւնից տարբեր լեզու ունի Առական գրքում: Մնում են Հայաստանի արևելա

եան և արևմտեան նահանգները. առաջինը Պարսկաստանի սահմանակից, Կրկորդը յունաց սահմանակից: Այս երկուսից ընտրելի է անշուշտ առաջինը, ինչպէս ցոյց են տալիս կորիւնի լեզուի առանձնայատկութիւններից մի քանիսը. այսպէս 1. Ատրուշան, նուազ, գումարտակ գուտ պարսկական փոխառութեանց գործածութիւնը. 2. Պարսկական անի յոյնակերտ մասնիկով կազմուած բառերի յաճախութիւնը. 3. Անցեալ դերբայի յաճախակի գործածութիւնը գիմաւոր բայի փոխարէն, ինչ որ նոյնպէս պարսկերէնի մէջ ընդունուած ձև է:

Երևան բերելով Ս. զարի մի բարբառային է արևելեան Հայաստանի բարբառը, մենք կարող ենք այժմ ընդհանրապէս նամատարութեան զննել այդ բարբառը միայնի և յատկապէս Սգնիկի, այն է զուտ Այրարատեան բարբառի նեղ և կշռել ներուց էական արտերութիւնը:

Լեզուաբանութեան ներածութիւնից յայտնի է որ մարդկային լեզուները բաժանուում են զանազան լեզուախմբերի, որոնց ստորաբաժանումներն են հելլ, լեզու, բարբառ և ենթաբարբառ: Բացի առաջինից, որ մի յօրից յառաջացող բոլոր լեզուների ընդհանուր գումարն է ներկայացնում, ոչ մի տեղ որոշ սահման չկայ: Զգիտենք և չի էլ կարելի իմանալ թէ ինչն է կազմում իրական սահմանը երկու հիւղերի միջև, կամ աւելի խոր գնալով՝ ուր է սկսում լեզուն, ուր բարբառը և ուր ենթաբարբառը: Ոչ միայն ամէն ինչ՝ յարաբերական է, այլ և պայմանական ու պատահականը Դրա համար է որ շատ անգամ գիտունները տարբեր տարբեր բաժանումների են հետևում. մի ժամանակ հնդկականն և իրանական լեզուները՝ անարբեր հիւղեր էին հաշուում, այժմ միասին կազմում են արիական խումբը: Այսօր էլ Բալթիկ-սլաւական լեզուաճիւղը շատերի համար կազմում է երկու առանձին հիւղ, Բալթիկ եւ Սլաւականը Աւելի վառ են աւելի փոքր ստորաբաժանումները:

(Եւր.) ՊՐՈՑ. Հ. ԱՃԱՌԱՅԱՆ

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

**ՏՐՏՈՒՄ ԵՒ ԱՐԻՒՆՈՏ ՕՐԵՐՈՒ
ՊԱՍՏՈՒԹԻՒՆ**

Ն Ա Յ Ն Մ Ա Ր Ն

Հակառակ ամեն կողմէ տրամ յայտնում հայոց վանքի եւ քաղի բնակիչները Նոյեմբեր ամսու ընթացքին ալ չազատուեցան ուսմբերու եւ հրագեներու ստրատիւներէն:

Ամսուան առաջին գիշերը նոր յարձակումներ տեղի ունեցան Ապու Քօրի, Նեպի Տաուրի եւ Սելովամի ձորի ուղղութեամբ: Վերջին երկու տեղերը հայոց վանքի եւ քաղի դրացնութեան մէջ գտնուելով քաղաքի պարիսպին անմիջապէս դուրս՝ պայքած ուսմբերն ու հրագեները ինգրինգին զգալի կը դարձնէին ամեն մէկ խուցի եւ սենեակի մէջ: Նոյեմբեր 4ի եւ 5ի գիշերները նոյն ուղղական գործողութիւնները կրկնուեցան այս անգամ նաեւ Յոպպիի դրան ուղղութեամբ որ բնի կ դարձող հայոց վանքին եւ քաղին մօտիկը: Յաջորդ օր ցերեկ տան վերջապէս մի քանի մօրքներ ինկան ժառանգաւորաց Վարժարանի խաղաղայրին մէջ: Բարեբախտաբար Մրբազան Պատրիարքի խիստ հրահանգներուն վրայ մի քանի օրերէ ի վեր խաղերը արգիլուած էին եւ խաղաղայր պարտալ ըլլալով եղած վնասները խաղաղայրին եւ Վարժարանի տէքին հասան: Նոյեմբեր 7ին կէսգիշերէն միջեւ կեսօր մօրքներ ինկան քաղաքի եւ արուարձաններու զանազան մասերու վրայ: Նոյեմբեր 10ին Սելովամի ձորը միջեւ անոր դիմաց բարձրացող Դօմինիկեաններու վանքը քիւրալ ըլլալով Սելովամի մէջ 8 հոգի վիրաւորուեցան ծանապախէ: Նոյեմբեր 12ի գիշերը եւ նաւաստան դէմ Դաւթի եւ Յոպպիի դուներու ուղղութեամբ նետուած ուսմբերէն մի քանին հասան հայոց քաղին ծանրապէս վիրաւորելով զինուոր մը: Մերազնէից խիստ զուտրիւններու համար անձի կուրուս չունեցանք: Նոյեմբեր 13ին հրեական յարձակումները նոր քապի առին Քալպիի եւ կայարանի ուղղութեամբ եւ 370ի

չապ մօրքներ գործածուեցան Նեպի Տաուրի, Սելովամի եւ Ապու Քօրի վրայ: Նոյեմբեր 17ին ուսմբեր ինկան Ս. Աստուածամտայ եւ Հերովդէսի դուներուն մօտ: Նոյեմբեր 18ին Յոպպիի դրան առջեւ ինկան երկու բուշող ականներ ու ցնցեցին հայոց վանքի ու քաղի բոլոր տէքները, շախախելով՝ նոր վերգետնուած պատուհաններու եւ դուռներու ապակիները, ուրիշ վնասներու հետ միասին:

Իսկ Նոյեմբեր 26էն 30 երկու մարտնչող կողմերն ալ իրենց հսկայ ականները գործածեցին պարբերաբար երկրատարի ցրեցումներ տալով զժբախտ Մուսաղիմին: |

Անոնք որ յաւծ են արդիական տէքներու ձայները ու տեսած անոնց աստիքները անւերներ՝ կրնան զգալ ու երեւակայիլ մեր ժողովուրդի կրած տառապաններու չափն ու սահմանը:

Այս տառապանքին վրայ աւելցաւ ծաղկախի երկիւրը: Այս զարբիլի համաճարակը Անդր-Յորդանանէն Բեքանիս հասած ըլլալով անհրաժեշտ եղաւ տուտով պատուաստել Մուսաղիմի ամբողջ հայ բնակչութիւնը, ինչպէս անկէ առաջ եղած էր քիճօթի եւ յետոյ ալ տէքերի ղեկ բոլոր փոքրերը:

Մայիսէն ի վեր ինամաստարութեան դարմանասան բժշկական աշխատանքները անձնուրբարա վարող Տեարք Փ. Տաղլեան, Ռ. Սեմերեան եւ Տիկ. Վ. Մարտիրոսեան այս աշխատանքն ալ ստանձնեցին եւ կը տարուանակեն կանոնաւորապէս ապահովութեան մէջ պահելու ոչ միայն հայոց վանքի եւ քաղի բնակչութիւնը այլ եւ ուրիշներ որոնք ուղղակի յարաբերութիւն ունին ստոնց հետ Պիսի պատուաստուին նաեւ Բեքանի մեր վանքի գաղթականները Տք. Գեորգիանի ձեռքով: | |

Նոյեմբերի ընթացքին Մուսաղիմի հին եւ նոր բաղամասերուն մէջ մարդահամար կատարուեցաւ: Արաբական մասի բնակչութեան թիւն էր 28.717: Անոնցմէ Յ.218ը տար օտարկանէն վար մամուլներ էին Լեւանտէ մասինը 85.000 կարելու մտար զինուորականներէ բաղկացած: |

Այս տարի հայոց մարդահամարն ալ նշուելով հետեւեալ արդիւնք ունեցաւ տարական բաժնի մէջ 3000 Մուսաղիմի եւ օրակալից մէջ, 400 Բեքանիմի, 50 Պէյրուսի մէջ, 55 Միլիմի մէջ, Անդր-Յորդանան

հանի Նուսադեմացի գուրպակները 1500, համազումար 5005: Հեկական Նուսադեմի մէջ 50, իսկ ամբողջ տարածքներում օսկ գծուողները Աբխազի միջնա Մանսալ(Աբխա, Հապնա, Արիթ, Նազարե, Նախիլա, Յուպի, Ռեմի, Մանսալ) մոտ 1000: Եղիպոս, Կիպրոս, Լիբանան եւ Սուրիա եւ Անգր-Յուրդանան գտնուող գաղթական Պաղեստինացիներն թիւը 6500 է կը հասնի:

Գ Ե Կ Ե Ս Ե Բ Ե Բ

Գեկտեմբեր ինչպէս նախկին համաօխարհային պատերազմներուն զինադուրի աւմիսն էր նոյնպէս ալ ներկայ Պաղեստինեան պատերազմինը եղաւ, զիս Անգր-Յուրդանանի նախաջ երկայնքին:

Այդ առիւ ալ Անգր-Յուրդանանի Վեհափառ Ազգայալ բազուորը որ Նոյեմբերին Նուսադեմ այնչաւ կը՝ Մամալլան-Նապոլա-ձեմին էր քալալ համար. այնչալուրիւն թուաւ Բեքրեմիին: Մեծ պատիւնեալ ռազմ Մննդեան Տանար ընդունուած է ներք պատերազմաբաններու հոգեւոր ներկայացուցիչներաւ կողմէ: Նորին Վեհափառութիւնը այնչաւ է նաեւ Բեքրեմ եւ Պէյքեմալ եւ վերադարձած Նունէ:

Անսաւ կեանք առաջ բանակցութիւններ տեղի աւնեցան արաբական եւ հեկական զինուորական իօխանութեանց միջեւ Նուսադեմին Բեքրեմիին սանող ասմալի նամապարհը գործածելաւ Լասինաց, Յուսաց եւ Հայոց Ս. Մննդեան օտներու առքիս: Նրկար վիճարանութիւններէ եւ բննութիւններէ յետոյ հրէից ներկայացուցած առաջարկութեանց վրայ կ'որոշուի զանց ընկը նամբուն գործածութիւնը: Այս պատեաաւ արաբական զինուորական իօխանութիւնը իր գործածած նամապարհը կը տամալորէ այդ նպատակին նամար: Լասինգ չնե օգտագործեր այդ կարգադրութիւնն ալ եւ Պէյքեմալ գիւղէն կը կատարեն իրենց Բեքրեմիին պատեօնական զնացքը, Անգր-Յուրդանանեան եւ Արիպսական զօրաց առաջնորդութեամբ: Աւանդական պատեօնական մուսքը կը կատարեն սովորական օքնաղբերեամբ, եւ կէս գիշերին արտադուրեան մէկ մաաք կը ձայնաւախուի Պաղեստինի Ձայնաւախիւրի վեղը. Գայանիկ կողմէ:

Նուսադեմի վաւեր. Գառաւախիւր վրաս սահնապուցած է Ս. Պատրիարք Հօր թէ հայոց

Ս. Մննդեան եւ Ասուածայայնութեան օտներն ալ պիտի կատարուին ի Բեքրեմիին աւանդական բոլոր հանդիսութիւններով: Սէս կը յուսալ ու կը մարքէ որ վերջացող արուան հետ վերջ գտնի նաեւ իր Տնօսմ եւ Արիւնտ Օրերու Պատմութիւնը եւ բայտը ունենան Ս. Նրկի խաղաղութիւնը որչուանելաւ 1949ի սեւմին վրայ:

Ա Մ Ս Օ Ր Ե Ա Ց Լ Ո Ւ Բ Ե Բ

● 1 Նոյ. 12. — Օրուան տօնին առթիւ Ս. Պատրիարք մատուցուեցաւ Հայր Յովնէի գերեզմանին վրայ ի Ս. Ասուածածախն: Ժամաւորաւ էր Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան:

● 6 Նոյ. 26. — Ս. Պատրիարք Հայրը յետ միջօրէի ժամը 2-30-ին կանգնքը Միաբանութեամբ պաշտօնական երթով Ս. Յարութեան Տաւարը գնաց եւ Հրաշափառով մուտք գործելով աթոռի կանգնութեամբ արարողութիւնը կատարեց Բրիտանի Ս. Գերեզմանին վրայ եւ յետոյ առաջնորդուեցաւ նախ կարգով Ս. Լուսաւորիչ Եկեղեցին ուր նախագահեց երեկոյեան պաշտօնական ծէսին եւ Գիւտ Խաչի նախաստանակին: Զկնի պաշտօնանց պաշտօնական կարգով վերադարձաւ պատրիարքաբան:

● 7 Նոյ. 4իր. — Ս. Պատրիարք Հայրը Գիւտի տօնին առթիւ առաւօտեան ժամը 5-ին ի գլուխ Միաբանութեան պաշտօնական երթով Ս. Յարութեան Տաւարը գնաց եւ Բրիտանի Ս. Պատեաւորիին, Ս. Գողգոթայի մատարն Ս. Սեւադեան եւ Գիւտ Խաչի տեղական առնչ ձեռագրի աղօթելով, Ս. Լուսաւորիչ առաջնորդուեցաւ եւ նախագահեց առաւօտեան պաշտօնական ծէսին եւ ներկայ գտնուեցաւ Ս. Պատրիարքին որ մատուցուեցաւ Լուսաւորիչ Աւագ Սեղանին վրայ: Ժամաբարն էր Հոգ. Տ. Բարդէ վրդ. Ապտանուր Զկնի Ս. Պատրիարքին Նարին Ամենապատաւարութիւնը նախագահեց օրուան մեծահանգեա թափօրին որ սկսաւ Գիւտ Խաչի սրբալիցին եւ բարձրանալով տաճար երէցս դարձաւ Ս. Գերեզմանին շուրջ եւ յետոյ Ս. Պատեաւորիին առնչ պաշտօնական կատարելով Ս. Գերեզմանի տաղն զատուարուեցաւ: Տեղուին պաշտօնաւաճը կատարելէ յետոյ վերջին անգամ Ս. Գերեզմանին շուրջ գաւնալով Ս. Լուսաւորիչ ուղղուեցաւ ուր կանդիտապետի տպանպահիչով վերջ գտաւ օրուան կանգնալը: Նորին Ամենապատաւարութիւնը ի գլուխ Միաբանութեան Ս. Յարութեան տեղաբանէն պատրիարքաբան վերադարձաւ սովորական կարգով:

● 12 Նոյ. 11-ը. — Ս. Պատրիարք Հայրը պաշտօնական կրակելով առաւօտեան ժամը 9-ին ներկայ գտնուեցաւ Նուսադեմի Ս. Ստեփանոս կողուած դրան առնչ մասնակցելու Անգր-Յարդանանի վեմ: Ապտաւառ թափօրին պաշտօնական

ընդունելու թեան: Նորին Ամենապատուութիւնը յատկապէս ներկայացուցեցաւ Վեհափառ Թագաւորին Ռաւուսայի մէջ և առիթ ունեցաւ յայտնելու իր և իր ժողովուրդին մեծարանայ հասատիքը:

● 14 Նոյ. Կիր. — Ս. Պատրիարք մատուցուցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Նոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան: Քարոզէց Ս. Պատրիարք Հայրը:

● 19 Նոյ. Ուր. — Ս. Պատրիարք Հայրը ներկայ գտնուեցաւ երեկոյան պաշտամունքին և նախագահեց վաղուան նախատեսակին:

● 20 Նոյ. Եր. — Տօն Լրեւանկացեաց Ս. Պատրիարք Հայրը նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ գտնուեցաւ Ս. Պատրիարքին ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Նոգ. Տ. Նորայր Վրդ. Պողոսեան:

● 21 Նոյ. Կիր. — Ս. Պատրիարք մատուցուցաւ ի Ս. Յարութիւն մեր Ս. Գողգոթայի մատարն մէջ: Ժամարարն էր Նոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքանամեան:

● 28 Նոյ. Կիր. — Ս. Պատրիարք մատուցուցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Նոգ. Տ. Սերովբէ Վրդ. Մանուկեան: Քարոզէց Ս. Պատրիարք Հայրը Հայաստանի անկախութեան 29րդ տարեդարձին առթիւ: Վեր հանելով տօնի նշանակութիւնը մեր ազգային կեանքին մէջ, հրաւեր կարգաց ունկնդիրներուն որպէսզի քրիստոնէական և ազգասիրական զգացումներով մեան հաւատարիմ հայրենիքի սրբազան գաղափարին: Զկնի Ս. Պատրիարքին տեղի ունեցաւ դժգոհանակու մաղթանք:

● 4 Դեկտ. Եր. — Տօն Ընծայման Ս. Ասուածամի. Ս. Պատրիարք Հայրը ի գլուխ Միաբանութեան պաշտանական երթով Գեթեմանի Իլլու և Հըրափառով մուտք գործեց Ս. Աստուածածնայ տաճարը ու ներկայ գտնուեցաւ Ս. Պատրիարքին: Ժամարարն էր Նոգ. Տ. Հայրէիկ Վրդ. Աւլանեան:

● 5 Դեկտ. Կիր. — Ս. Պատրիարք մատուցուցաւ ի Ս. Յարութիւն մեր Ս. Գողգոթայի մատարն մէջ: Ժամարարն էր Նոգ. Տ. Հայկազուն Վրդ. Տօնիկեան:

● 6 Դեկտ. Բշ. — Ս. Պատրիարք Հօր գար հակութեան Զորքը Տարեդարձին առթիւ Ս. Յակոբեանց Միաբանութիւն և պաշտունէութիւն և վարժարանաց ուսուցչական կազմը՝ շնորհաւարեցին Նորին Ամենապատուութիւնը պատրիարքարանի սրահին մէջ: Ս. Պատրիարք Հայրը յետոյ ընդունեց ինամատարական Մարմին տեղամեր և ժողովուրդը: Յետ միջօրէի տեղի ունեցաւ տար հրերերու ընդունելութիւնը:

● 10 Դեկտ. Ուր. — Ս. Պատրիարք Հայրը ներկայ գտնուեցաւ երեկոյան պաշտամունքին և նախագահեց վաղուան տօնի նախատեսակին:

● 11 Դեկտ. Եր. — Տօն առաջին Լուսաւորացեաց մերց Քաղեսի և Բարդուխեսի. Ս. Պատրիարք Հայրը նախագահեց առաւօտեան պաշտամունքին և ներկայ գտնուեցաւ Ս. Պատրիարքին: Ժամարարն էր Նոգ. Տ. Միւռն Վրդ. Սրեկիկեան:

● 12 Դեկտ. Կիր. — Ս. Պատրիարք մատուցուցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Նոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքանամեան:

● 19 Դեկտ. Կիր. — Ս. Պատրիարք մատուցուցաւ ի Ս. Յարութիւն, մեր Գողգոթայի մատարն մէջ: Ժամարարն էր Նոգ. Տ. Հայկազուն Վրդ. Տօնիկեան:

● 20 Դեկտ. Բշ. — Երեսուցէի քաղաքապետը Էնուէր Գէյ Խաթիպ, այցելութեան եկաւ Ս. Պատրիարք Հօր, առաւօտեան ժամը 11.30-ին:

● 21 Դեկտ. Գշ. — Ս. Պատրիարք Հայրը ընկերակցութեամբ Նոգ. Տ. Հայրէիկ Վրդ. Աւլանեանի, փոխադարձ այցելութիւն տուաւ Քաղաքապետին, առաւօտեան ժամը 10.30-ին և Ս. Պատրիարք Հայրը ներկայ գտնուեցաւ երեկոյան պաշտամունքին և նախագահեց վաղուան տօնի նախատեսակին:

● 22 Դեկտ. Գշ. — Տօն Յգուրեան Ա. Յատուածմի. Ս. Պատրիարք Հայրը, նախագահեց առաւօտեան պաշտամունքին ի Ս. Յակոբ, և պաշտանական գնացքով իշու Գեթեմանի տւ շրջապատում մուտք գործելով Ս. Աստուածածնայ տաճարը՝ ներկայ գտնուեցաւ Ս. Պատրիարքին: Ժամարարն էր Նոգ. Տ. Հայրէիկ Վրդ. Աւլանեան:

● 24 Դեկտ. Ուր. — Ս. Պատրիարք Հայրը ներկայ գտնուեցաւ երեկոյան պաշտամունքին ու նախագահեց վաղուան տօնի նախատեսակին:

● 25 Դեկտ. Եր. — Տօն Ս. Յակոբայ Մըրնայ կայրապետին. Ս. Պատրիարք Հայրը նախագահեց առաւօտեան պաշտամունքին ու ներկայ գտնուեցաւ Ս. Պատրիարքին: Ժամարարն էր Նոգ. Տ. Հայկազուն Վրդ. Տօնիկեան:

● 26 Դեկտ. Կիր. — Ս. Պատրիարք մատուցուցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Նոգ. Տ. Նորայր Վրդ. Պողոսեան:

Ս Ի Ո Ն

ՅԱՆՎ ՆԻՒԹՈՅ 1948 ՏԱՐԻՈՅ

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն . —		Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն . —	
ԱՐՏԱԽԱՋԴ ԱՐՔԵՊՍ. — Հոփսիսիս եւ Գայիանէ կոյսե՞ր Սպանիոյ մէջ	36	Բացուող սարին	4
ՊԱՐԳԵՒՆ ԿՐԻ. ԿՐԹԱՆԷՍԵԱՆ. — Բեր- դեհեմի Այրը եւ Ս. Ծննդեան պատ- մուրհիւնը	39	Տօներէն վերջ	49
ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐՅԱՆ. — Նոր վաւերագրեր Իսրայէլ Օրիի մասին	101	Վարդանանք	81
		Արեւմտեան քաղաքացիական ռա- իւս կողմէն	113
		Պաղեստինը՝ երկէ եւ այսօր	147, 198
			241
		Երկու ծակբաւները	289
Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Ա Կ Ա Ն . —		Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն . —	
ԵՂԻՎԱՐԻ. — Նարկիսը Արևն եւ Հուր	18 157	Ա. Վ. Մ. — Մարդը ռուսական նպասակը	8
ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ. — Առաւօտ	19	Թուրք Պողոսի Առաքելոյն առ Կորնթացիս	54, 85
ԱՐԱ ԶՈՎԵԱՆ. — Զիբեհին Մինչ կանցնին մայրեան Կայծիկ առջեւ	20 21 60	Ծնիլ եւ սեղծագործել	296
Ապերախօր	90	Ե. Վ. Տ. — Ժամանակին հետ	10, 56, 87 119, 154, 204, 244
Աւետակ գիւղիս	124	Հայաստանեայց եկեղեցին	13, 63, 92 117, 152, 202
Ն. ԿԱՏԱՐ. — Ա. Իսահակեանին	59	ՀԱՅՐԻԿ ՎՐԻ. — Կեանքի արժեքին	
Գառն աղօթք	207	ըմբռնումը	292
Աւանային	305	X. — Խօսքեր երջանկութեան մասին	121
Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. — ... Սա թղոց հալածուած	22	ԲԱՐԳԷՆ ՎՐԻ. — Տեսիլ եւ իրականու- թիւն	246
Սա խրատած իրձ ու երազ...	91	Կ. Պ. Հրտ. — Հին կէտեր	257
Խորին խորհուրդ	162	Ն. Վ. ՄՈՎԱԿԱՆ Հրտ. — Քարոզ Ծննդի եւ Տեսադրոյնգառաջի	34
Մահուան	207	Տաղ ի վերայ Ազաւաի	62
Անյուսուրթին	250	Հին կէտեր	125
Կեանքին	250	Գրիգոր Նարեկացույ Քարոզ	213
Փափաք	304		
Կեանքին	304		
ԳՕԵԱՐ. — Տո՛ւր մեզի Տեր...	126	ԱՐԱՄ ԵՐԷՄԵԱՆ. — Տաղարան ծակը Քահանայ	27
Պ. ՅՈՒՆԱՊ. — Տաղ արամութեան Մեռելներուս	141 163	Նամակ մը Խրիմեան Հայրիկէ	282
Լճուած գիւղի մը առջեւ	251		

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն . —

ԱՐՏԱԻԱԶԻ ԱՐՔ. — Կիլիկեան Ամրոց-
ցեր - Անաւարգա 69, 99, 134, 215

Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ. — Հայկական վանքեր —
Ականց Անապատ կամ Ակներայ վանք 227
Գրազուրկ 265
Հայրապետանոց ի Հոռովկայ 316

Գ Բ Ա Կ Ա Ն . —

Յ. ՕՇԱԿԱՆ. — Երբեմն... 23, 66, 95

Կ. ՓԱՓԱԶԵԱՆ. — Փոխան Ծաղկեպտակի 140

Ե. — Օտարականը 127

Մ. Մ. — Գուրար հով ու անձեր 128

Լ Ե Զ Ո Ի Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն . —

ՊՐՈՓ. Հ. ԱՃԱՌԵԱՆ. — Վիպասանա-
կան Հայերեն 230, 271
Ոսկեդարեան Հայերեն 273
Գրաբարը խօսակցական լեզու էր 322
Ս. դարի հայերեն բարբառները 326

Ե Բ Ա Ժ Ծ Տ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն . —

Ն. Յ. ԽԻՒՏԱՎԵՐՏԵԱՆ. — Երաժշտու-
րիւնը սկիզբէն մինչեւ մեր օրերը 42, 74

ՕՆՆԻԿ ՈՒՂՈՒՐԼԵԱՆ. — Երաժշտութեան
պատմութիւնը 137, 169, 224, 268, 318

Ա Ռ Օ Ր Ե Ա Յ Հ Ա Ր Յ Ե Ր . —

Յ. ՕՇԱԿԱՆ. — Միտք եւ սիրտ 129, 164
208, 252, 306

ՅՈՎՀ. ՇԷՕՀՄԷԼԵԱՆ. — Մեր դարը 71, 106

Գ Բ Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն . —

Պ. ՅՈՒՆԱՊ. — Հողը 276

Ք Ն Ն Ա Դ Ս Ա Կ Ա Ն . —

ԱՄՓՈՓՅՑ ՊԱՐԿԵԻ Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ. —
Յրանալից բնագաղափարեան երեք
սիւները 220, 259, 310

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԷՕՀՄԷԼԵԱՆ. — Մայա-
րութիւնը 30

Ք Ա Ր Ո Զ Խ Օ Ս Ա Կ Ա Ն . —

Ք. Ե. Գ. — Քարոզխօսութեան ար-
ուեստի մասին 262, 299

Ա Ն Հ Ե Տ Ա Յ Ո Ղ Դ Է Մ Ք Ե Ր . —

ՀԱՅՐԻԿ ՎՐԻ. — Ներսէս Արք. Մելիք-
բանգեան 279

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք . —

Ամեն. Ս. Պատրիարք Լօր պատգամը Ամա-
նորի եւ Ս. Ծննդեան առթիւ 1

ԿԻՒՐԵՂ Բ. ՊԱՏ. Ս. ԵՐՈՒՍԱՂԷՄԻ. —
Մեր տաղմայրը 193

Կիւլպենկեան Մասեմադարան 47

Հեռագիրներ Ս. Էջմիածնէն 77, 178

Բարեպաշտական նուէրներ 80

Յոբելեար Արժ. Տ. Մեհարպ Քինյ. Քեօ-
կերեան 142

Յոբելեան Հայկազուն Յ. Յակոբեանի
(Սիոն-ի Մարտի քիւլպենկեան վրայ)

Յոբելեար Գեր. Տ. Զարմայր Մ. Վրդ.
Կեղիւրեան

(Սիոն-ի Յուլիո-Օգոստոս քիւլպենկեան վրայ)

Յայտարարութիւն Յոբելեանական հանգստի
Գեր. Տ. Արաւազ Արեւազ. Սիւրմեանի
(Սիոն-ի Մեղ. Նոյ. քիւլպենկեան վրայ)

Կենսագրական ծանօթութիւն Յոբելեար
Գեր. Տ. Վարդան Նպա. Գասպարեանի
(Սիոն-ի Մեղ. Նոյ. քիւլպենկեան վրայ)

Գեղունի 143

Կոնդակ Վեհ. Գարեգին Կարողիկոսին
Կիլիկիոյ 145

Վերաբացում Ս. Արուստայ Վարժարան-
ներու 286

ԽՄԻ. — Գերբեմանիի Ս. Ասուածածնի
Գերբեմանի եկեղեցիին ուղղումը 172

Նամակներ եւ պատգամներ 179

Արեւայական նուիրատուութիւն Ս. Արու-
ստայ 188

Սուրբ Տեղեաց նորագաղափարեան խնդիր 234

Մեր Շ. Սեւոյեանեան մեր մեզ 237

Գեր. Տ. Խորեն Նպա. Բարոյեան մեր մեզ 237

ԽՄԲ. — Յոբելեաններ	283	Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ. —	
Գեր. Տ. Արսաւազդ Արեւայ. Սիւրմեան		Յունուար. —	Ամսօրեայ լուրեր 48
Գեր. Տ. Վարդան Յօս. Գառպարեան		Փետրուար. —	» » 78
Հոգ. Տ. Զարմայր Մ. Վրդ. Կեզիւրեան		Մարտ. —	» » 108
		Ապրիլ. —	» » 144
Տ Ի Ր Ո Ի Ն Ի . —		Մայիս-Յունիս. —	» » 190
ԵՂԻՆԷ ՎՐԳ. — Յակոբ Օսական	111	Յուլիս-Օգոս. —	» » 239
Հանգիստ Յակոբ Օսականի	109	Սեպտ. - Հոկտ. —	» » 286
Յարուբին Կիւլպենկեան	143	Նոյ. - Դեկտ. —	» » 332
Ներսէս Արք. Մեղիք-Քանգեան	287	Տրտում եւ արիւնոտ օրերու պատմու- քին	174, 296, 284, 331



Ա. Զ. Դ.

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՑ «ՍԻՈՆ»Ի ՅԱՐԳԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԳՆԵՐՈՒՆ

Ամերիկայի Միացեալ Նահանգաց պատուոյ ընդհանուր գործակալութիւնը
ազնուաբար յանձն առած է Նիւ Եօքի Ս. Սալ Եկեղեցւոյ

Հոգեւոր Հովիւ

ՀՈԳ. Տ. ԵՂԻՇԷ ՎՐԴ. ՍԻՄՈՆԵԱՆ

հետեւաբար կը խնդրուի Ամերիկայի ՍԻՈՆ-ի յարգելի բաժանորդներէն
որ իրենց հին եւ նոր բոլոր բաժնեգրիները վճարեն Հոգեւորն հայրաւորքին:

ՎԱՐՁՈՒԹԻՒՆ .ՍԻՈՆ.Ի

1948-Ի ԸՆԹԱՅՔԻՆ Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԷՆ ԼՈՑՍ ՏԵՍԱԾ ՇՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Հակառակ 1948 թաւոյ Պաղեստինի ֆազակական եւ սնեսական աննպաստ պայմաններուն,
Ս. Յակոբեանց թպարանէն լոյս տեսած են հետեւեալ հրատարակութիւնները.

ՀԱՏԸՆՏԻՐ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ (պատանիններու և մանուկներու յատուկ). — Հայացուց
Մ. Ե. Ն. (Մեարաց Եպիսկոպոս Նշանեան), Բ. Տպ. էջ 247, գին 15 պ. դ.:

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՈՐ. — Եղիշէ Վրդ. Տէրաէրեան, էջ 132,
գին 15 պ. դ.:

ԱԿԵՂԴԱՄԱ (բանաստեղծական հատոր). — Եղիշէ Վրդ, էջ 48, գին 10 պ. դ.:

ԺԱՄԱԳԻՐՔ ՀԱՅՑ. Ս. ԵԿԵՂԵՑԻՈՑ (փոքրածաւալ). — Զ. Տպ. էջ 672, լաթակազմի
գին 35 պ. դ.:

ՕՐԱՑՈՅՑ 1949 ՏԱՐԻՈՑ (ըստ Հին Տոմարի, Պատկերազարդ). — Կաղմեց Կ. Բ., էջ
288, գին 15 պ. դ.:

Լոյս տեսած է նաև «Սիոն» Ամսագիրը (12 թիւ չորս միամսեայ և չորս երկամսեայ
միացեալ պրակներով):

ՄԱՄԼՈՑ ՏԱԿ Է

ՏԱՂԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՑ

Դ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԼՈՅՍ ՏԵՍԱՆ Ս. ԱԹՈՌՈՅՍ ՏՊԱՐԱՆԷՆ

ՃԱՄԱԳԻՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ
ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՑ

ԱՐԱՐԵԱԼ
Ս. ՍԱՀԱԿԱՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ
ԵՒ
ՄԵՆԱՐԱՊԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԻ
ԳԻՒՑՈՑ ԵՒ
ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԱՆԴԱԿՈՒՆԻՈՑ

Զ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԵՐՈՒՍԱՂԷՄ
ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ԾԱԿՈՐԵԱՆՑ
1948

Էջ՝ 672 Գիճ՝ 35 (լարակազմ)
 Պաղես. դահեկան

ՕՐԱՑՈՅՑ
1949

ՔՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ
 (ԸՍՑ ՀԻՆ ՅՈՄԱՐԻ)
ԵՒ
ԲՈՒՆ ԲՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՑՈՑ
ՑՆԵԱ - ՑՆԵԲ = 4441 - 4442
ԵՒ
ՏՈՄԱՐԱԿԱՆ ԲՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՑՈՑ
ՌՅՂԸ - ՌՅՂԹ = 1396 - 1399



ԵՐՈՒՍԱՂԷՄ
ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ԾԱԿՈՐԵԱՆՑ

Էջ՝ 288 Գիճ՝ 15 դաճ.

ԵՐԿՈՒՔՆ ԱԼ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԵՒ ՃԵՐՄԱԿ ԹՈՒՂԹԻ ՎՐԱՅ

ՕՐԱՑՈՅՑԻՆ ՅԱԻԵԼՈՒԱԾԸ՝ 66 ԷԶ, ՅԱՏԿԱՑՈՒԱԾ՝ Է
ՊԱՂԵՍՏԻՆԻ ԵՒ ՊԱՂԵՍՏԻՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՏԱԳՆԱԳԻՆ

